



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

660
1489

1999



43821-4-2.

Մշրգևուս քարտ

~~43821-4-2~~
ԿԵՆՑԱՂ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆԱՑ

«Դուք էք աղ երկրի. ապա
քէ աղն անհամի, իւ յաղիցի»
«Դուք էք լոյս աշխարհի.
ոչ կարէ քաղաք բազել, որ
ի վերայ լերին կայցէ»

Մասք. Ե. 13. 14:

844



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐ. ԵՆ. ՎԻՄԱԳՐ. Գ. ՊԱՂՏԱՏԻՆԱՆ


Սուրբան համամ փողոց, բիւ 14

28273-62

1891

9

ՀԱՅԿԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԳՐԱԴԱՐԱՆ



Բազմազբաղ եւ ծանրակիր պատճառաւ սուղ ծա-
մանակէն որքան պարապ կարացի գտնել, գործածեցի այս
համառօտ գրուածիս . 'Նպատակս է խրատել իմ հոգեկիր
եղբայրներս եւ զարթուցանել ի մեզ' ի հոգեւորական
գինգի կոչման հովուութեան այնպիսի վարժով, որ հա-
մաձայնի վեմութեան, սրբութեան եւ ահաւորութեան
հոգեւոր պատճառն . Մեծ հմտութեամբ գրուածք մը չէ,
սակայն բաւական մանրամասնութեանց վրայ կը խօսի .
պատճառորոշիւններ կը յիշեցունէ որ նոր չեն, այլ հիմ-
նեալ են Աւետարանի մաքուր զգացմանց վրայ, անկարելի
ալ չեն, այլ եկեղեցւոյ նշանաւոր պատճօնէից առա-
փինի կենցաղավարութենէն բոլորովն անհրաժեշտ պայման-
ներ են .

Թէպէտեւ ոչ նուազ քան զամենեսին, եւ ես ինքն վա-
րակեալ եմ բազում թերութեամբ պատճառան, սակայն այ-
սու չ'նուագիր այս խրատուց օգտակարութիւնն եւ կարեւո-
րութիւնն, ըստ բանի Սրբոյն Ներսէսի Շնորհալոյն որ ասէ .
'Մեք առաւել քան զամենեսեան ունիմք պէտս հոգւոց
բժեկութեան . բայց՝ որպէս յիմար հիւանդի է, զիւրն ա-
ռողջութեան դեղ՝ զոր մասուցանէ նմա ախտացեալ ոմն



ՀՔ. 1491

1489-Ը



բժիշկ , ի բաց մերժել՝ տեսանելով զցաւս մարմնոյ նորա , նոյնպէս իմաստնոց է ոչ զբնութեան բժշկին փոյր ունել՝ թէ առողջ է կամ հիւանդ , այլ զդեղին քննել զօգտակարութիւն , եթէ առողջաբար իցէ , թէ վնասակար » :

Այս գրուածով ժողովրդեան եւս կ'ուզեմ խրատ տալ թէ հոգեւոր պատշտութիւն ընտրութեան մէջ ո՛րչափ զգուշութիւն պէտք է գործածել , միանգամայն իւր վերայ կարգեալ պատշտութիւն հետ ո՛րչափ որդիական ակնածութեամբ եւ կարեւոր մեծարանօք պիտի վարուի , եւ հետզհետէ արժանի մտակաց բազմանալուն ո՛րչափ վախաբանօք պիտի ջանայ եւ պաղատի Աստուծոյ , որպէս կը պատուիրէ Տէրն մեր Յիսուս Քրիստոս ըսելով . « Աղաչեցե՛ք զՏէր հնձոց՝ զի հանցե՛ մշակս ի հռնձս իւր » . Մատթ. Թ. 38 :

Պ Ս Տ Ր Ի Ս Ր Ք Վ Պ Ո Ւ Ս Ո Յ
ԽՈՐԷՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ



ԿՈՉՈՒՄՆ ԵԿԵՂԵՅՍԱԿԱՆԻ

Տէրն մեր իւր պաշտօնն Առաքելոց յանձնելու ատեն բաւական չ'համարեց միայն ստել . « Ես զձեզ կը դրկեմ , գնացե՛ք , սորվեցուցե՛ք բոլոր ազգաց , եւ իմ անունովս մկրտեցե՛ք » . այլ , որովհետեւ իրեն չարչարանաց վրայ դայթակղելով ինկած եւ կործանած էր մտքերնին , բարձրացնելու համար հարկ էր իրենց բարձր պաշտօնին կարեւոր զգացումն ներշնչել . հարկ էր դադարաւոր մը տալ թէ ի՛նչ կոչումն ունէին , ուստի սա բաղդատութեամբ հասկցուց . եւ Հօրմէս ելայ յաշխարհ եկայ , դուք ալ քովէս կամ ձեռքիս տակէն կ'ելլէք աշխարհի ամէն կողմերն Աւետարանս տանիլ տարածելու . « Որպէս առաջեաց զիս Հայր իմ եւ ես առաջեմ զձեզ » . Յովհ. Ի. 21 : Եթէ Աւետարանի գործոյն համար հարկ

էր որ Քրիստոս իւր Հօրմէն զրկուէր, աւելի
 եւս հարկ է որ նոյն գործը շարունակողն
 Քրիստոսէ զրկուած լինի. «Ոչ երբե անձաւք
 ոք առնու զպատիւ (պաշտաման), կըսէ Ս. ա-
 ռաքեալն Պօղոս, այլ կոչեցեալն յԱստուծոյ՝
 որպէս եւ Ահարովն». Եբր. Ե. 4: Եւ եթէ
 եկեղեցականքս նոյն պաշտօնին կոչուած եմք,
 հարկ է որ մեր կոչման նշաններն ալ Քրիս-
 տոսի կոչման նշաններուն նման լինին: Ու-
 բեմն, տեսնենք թէ ի՛նչ էին Քրիստոսի նշան-
 ներն, զորս իբրեւ ասպոցոյց իւր ասաքելու-
 թեան՝ Հրէից ասջեւ կը դնէր:

Աստուած նախախնամական կարգ մ'ունի,
 զոր ամէն մարդոց վիճակին վրայ կը գործա-
 դրէ, այս չ'ուրացուիր. զի այն՝ որ տիեզերքի
 անբաւ կազմակերպութեան մէջ ամէն բանի
 կարգ եւ օրէնք դնելու խելք հասցուցեր է,
 անանկ որ բնաւ սխալ մը չ'ստատահիր, աւելի
 եւս իմաստութեամբ եւ սիրով կը հսկէ յարգի
 արարածին, մարդոյն, կենաց սկզբան եւ շա-
 րունակութեան վրայ մինչեւ ցկատարած: Նիւ-
 թական եւ անասնական արարածոց եւ մար-
 դոյն մէջ սա տարբերութիւնը կայ, որ առա-
 ջինք իրենց վրայ հաստատեալ կարգին մէջ ան-
 զգայաբար կը քալեն, իսկ մարդն՝ ճանչնալով
 իւր վրայ դրուած կարգը, հնազանդելով եւ
 երկրպագելով կը վարէ իւր կեանքը:

Երեւելի հայրապետ մը, Ս. Կիսրիանոս,

կ'ըսէ. «Պահ մը համաձայնելով հանդերձ այն
 կարճամիտ իմաստասիրաց՝ որ կ'ըսեն թէ Աստ-
 ուած անգամ մը աշխարհս ստեղծելէն յե-
 տոյ՝ այլ եւս ձեռքը պահեց, գործը դիպուա-
 ծին յանձնեց, հարկ էր որ իրեն պաշտօնէից
 ընտրութիւնը իրեն պահէր՝ իբրեւ բոլորովին
 իւր սեպհական գործը»: Որովհետեւ վստահելի
 մարդիկ պէտք են՝ որ իրեն շահերը պահպա-
 նեն, իրեն հաճելի լինին, իրեն առջեւ ներ-
 կայանալու վայելչութիւն ունենան, իրեն ըն-
 ծայ եւ զո՛հ մատուցանեն, իրեն սեղանոյն
 պատիւը պահեն, ժողովրդէն ուխտ եւ պա-
 տարագ ժողվեն, օրէնքը թարգմանեն, կամբք
 բացատրեն, փառքն ու պատիւը տարածեն ա-
 մէն կողմ: Ուրեմն քահանայութեան պատիւը
 ի մարդկեղէն ընտրութենէ չէ, այլ կոչումն
 աստուածային է: Առանց Աստուծոյ կոչման
 այս պատուոյն յանդգնողներն սրբապղծու-
 թիւն ըրած կը լինին, խաբեբայներ են ինք-
 նակոջ եղողներն, որ փոխանակ իրենց անու-
 նովն խօսելու՝ յանուն Աստուծոյ կը խօսին,
 մինչդեռ յԱստուծոյ կոչեցեալ չեն. Աստուծոյ
 գօրութիւնը կը գործածեն, մինչդեռ Աստուած
 իւր զօրութիւնը անոնց չէ տուեր. Աստուծոյ
 գործը կը գործեն, մինչդեռ Աստուած իւր
 գործն անոնց չէ հաւտացեր. մարդ Աստուծոյ
 ենք կ'ըսեն, մինչդեռ Աստուծոյ ասաքեալը
 չեն. (Ա. Տիմ. 2. 11):

Նպատակս այն չէ, որ համոզեմ թէ օրինաւորապէս եկեղեցական լինելու համար պէտք է որ Սատուած մէկը կանչէ անարտօճաւ . այս հաստատելու պէտք չկայ, այլ եկեղեցական լինել վաւրագողին կ'ուզեմ հրահանգ տալ թէ ինչպէս մարդ մը կրնայ խմանալ, թէ արդեօք կոչումն ունի՞ . խորանի վրայ ինք իւր ոտքո՞վն ելեր է թէ Գրիստոս հաներ է . ի սկզբանէ աչխարհի այս վիճակին պատրաստուե՞ր է յԱստուածուստ, թէ ինք ուրիշ տեղն յափշտակեր է . ինչպէս Գրիստոս իւր Հօրմէն զրկուած էր, նոյնպէս ալ ինք ի Գրիստոսէ առաքեալ է թէ ոչ : Այս քննութիւնն ճիշդ եւ կատարեալ ընելու համար պէտք է գիտնայ թէ ի՞նչ էին Գրիստոսի կոչման եւ առաքելութեան նշաններն, եւ յետ այնորիկ բաղդատէ թէ իւր վրայ կա՞ն նոյն նշաններն թէ ոչ :

Տէրն մեր երբոր ուզեց Հրէից ցոյց տալ թէ երկնաւոր Հօրմէն առաքեալ է, սա հետեւեալ նշաններն ներկայացուց . առաջին՝ Հօրն վկայութիւնը . « Հայր ե՛ որ վկայէ վասն ին՝... ունիմ վկայութիւն մեծ եւս քան զՅովհաննու » . Յովհ . Ե . 32, 36 : Երկրորդ՝ մարդարէից գուշակութիւններն եւ ժողովուրդք՝ որոց հետ որ ապրեցաւ . « Մովսէս վասն իմ իսկ գրեաց » . Յովհ . Ե . 46 : Զի՞ հարցանես զիս, հարց գայնոսիկ որք շուսնեմ, երբ զինչ արացի ցնոսս » . Յովհ . ԺԸ . 21 : Երրորդ՝ իւր խղճին

վկայութիւնը . « Իշխան աշխարհիս այսորիկ յիս ինչ ոչ գտանեմ » . Յովհ . ԺԴ . 30 : « Ո՞վ յանդիմանեացք զիս վասն մեղաց » . Յովհ . Ը . 46 : Զորրորդ՝ իւր գործերն եւ հրաշքներն . « Թե եւ ինձ ոչ հարասայք՝ գոնե գործոցս հարասացե՛ք » . Յովհ . Ժ . 37, 38 : Արդ, որովհետեւ Տեառն մերոյ պաշտօնը մեր պաշտօնին նախագաղափարն է, ուրեմն մեր կոչումն ալ պէտք է նոյն վկայութիւններն ունենայ :

Հայր երկնաւոր ի ներկայութեան Աշակերտաց եւ Հրեայ ժողովրդեան շատ անգամ ի վերուստ վկայեց . սա առաջին եւ մեծ վկայութիւն առաքելութեան իւրոյ համարէր Տէրն մեր : Թերեւս պիտի ասուի թէ աստի ի՞նչ կը հետեւի, միթէ Տէրն մեր յերկնուստ երեւելու եւ ժողովրդեան առջեւ վկայելու է եկեղեցական լինելի անձին համար . — անշուշտ ոչ : Այս բան Սաւուղի համար միայն պատահեցաւ բացառաբար, այն պատուական գործիքին՝ Պօղոս առաքելոյ կ'ըսեմ որ հեթանոսաց Եկեղեցին պիտի կազմէր : Այժմ երկնաւոր Հօր վկայութեան ձայնին տեղ եկեղեցւոյ հովիւ հայրերուն բերանը պիտի վկայէ . զի սոքա են աւանդապահը հաւատոյ եւ ամենայն կրօնական սրբութեանց . ձեռնադրութեան խորհրդոյն մէջ երկնային ձայնը յայտնել այս հովուաց կը պատկանի : Հետեւապէս կանոնական կոչման առաջին նշանն գլխաւոր հովուաց վկայութիւնն է :

Վկայութիւն մը ճիշդ եւ ապահով լինելու համար վկայողն պէտք է կատարեալ ծանօթութիւն ունենայ, վկայեալն ալ պէտք է անկեղծութեամբ եւ հաւատարմութեամբ զինքը ցոյց տուած լինի. վկայութիւնն անոր համար սխալ կըլլայ որ կամ վկայողն վկայած անձին բոլոր վիճակը չ'գիտեր, կամ վկայեալը ցոյց չէ տուած թէ ո'րպիսի ոք է ինքն. մարդիկ կը խարուին, բայց Աստուած չ'խաբուիր, կը մերժէ:

Ձեռնադրութիւնը կատարելէ յառաջ եւ պիսկոպոսն ընծայելոյն վրայ վկայութիւններն փորձած ատեն՝ կը հարցունէ միանգամայն թէ խոստովանահայր ունի՞, որ ըսել է թէ ընծայելոյն ծածուկ կեանքը խղճին բոլոր գաղտնիքներովն յայտնի եղած է, թէ Գաբառոնացիի մը պէս՝ Աստուծոյ ընտրեալ ժողովրդեան ընկերութեան մէջ մտնելու համար ծածկեր է անունը, նախկին վիճակը, բնիկ ծագումը եւ իսկական պատմութիւնը. արտաքուստ համեստ ձեւացեր եւ Յեսուայ խմատութիւնն ու աստուածասիրութիւնը պատրեր է: Եթէ այսպէս է, ուրեմն վկայութիւնն անկատար տեղեկութեան վրայ հիմնուեր է, հետեւապէս սխալ է: Յայնժամ խոստովանահօր վկայութիւնն չ'լինիր կոչման նշան կամ ապացոյց, այլ մանաւանդ պատճառ սարտափելի դատապարտութեան ընծայելոյն կեղծաւորութեան: Եպիսկոպոսն երբ

հանդերձ եկեղեցեաւ խոստովանահօր վկայութիւնն կը պահանջէ, այն մտօք է թէ արդեօք ընծայեալն ինքզինք բովանդակապէս ճանչցուցած է անոր. այսպէս կըսէ Ս. Գրիգոր Տաթեւացի ի հրահանգի կոչման: Արդ՝ ով որ այս պայմանիս հակառակ կոչեցեալ է, ոչ թէ Աստուծոյ Սուրբ Հոգին կոչած է զայն՝ այլ ինքզինքն: Հոգին ճշմարտութեան եւ անկեղծութեան կրնայ միթէ հաւանիլ այնպիսի կոչման՝ որոյ ակը երկբանութիւն եւ կեղծաւորութիւն է:

Ընծայեալ մը եթէ զինքն ծածկեր է խոստովանահօրմէն եւ այնու յաջողեր է առաջի Աստուծոյ եւ ամենայն ժողովրդեան լաւագոյն վկայութիւն չորթել, այնպիսի վկայութիւն ի՞նչ արժէք կ'ունենայ. մարդիկ դրսէն կը տեսնեն եւ կը դատեն, բայց Աստուած սրտից խորը կը տեսնէ, ուստի խարդախ ընծայելոյն կոչումը կը լինի պատրանք, օրհնութիւններն նզովք, մարդիկ կը գովեն, բայց Աստուած կը բարկանայ ոչ ընծայելոյն վրայ միայն՝ այլեւ ժողովրդեան. «Այսպիսի ասէ Տէր Աստուած Իսրայէլի. նզովք եւ ի ինչ Իսրայէլ... եւ դադարեաց Տէր ի ւրսևսրբեկե բարկութեան իւրոյ»: Յեառ է. 13—26:

խոստովանահայրն եւ բոլոր հովիւք՝ որ իրբեւ գիտակ վկայեցին ընծայելոյն կենցաղավարութեան՝ կ'արդարանան, որովհետեւ ո'ր-

քան որ յայտնուեր էր իրենց, այնքան բան միայն կրնային գիտնալ անոր անձին եւ գաղտնի կենաց վրայ. Անանիաներ են ասոնք՝ որ ի կողմանէ Յիսուսի Քրիստոսի կը հրաւիրեն մէկն ի գործ պաշտաման. (Գործք. Թ. 17): Եղիաներ են՝ որ իրենց Եղիսէ աշակերտը կը յորդորեն թողուլ զաշխարհ իւր բոլոր պարագայիւքն, եւ լինել յաջորդ մարգարէական պաշտօնին. (Գ. Թագ. ԺԹ. 19—21): Ընծայեալն ինք պէտք է իւր խղճմտութեան խորքէն վախնայ թէ մի՛ գուցէ Աստուած իւր խոստովանահօր եւ եկեղեցւոյ հովիւներուն թոյլտուութիւն ըրած լինի սխալ համոզման եւ իւր գաղտնի մեղքը պատժէ. որովհետեւ ասոնց վկայութիւնն թէպէտեւ հարկաւոր է, բայց անսխալ չէ: Նախկին դարուց երեւելի սուրբ քահանայներ հովուաց կողմանէ տուեալ բացառայտ վկայութեանց առջեւ անգամ կը սարսափէին. ճգնաւորներ՝ որ կեանքերնին խստամբեր ճգնութեամբ եւ հրեշտակային սրբութեամբ անցուցած էին, երբոր յեպիսկոպոսէ ի քահանայութիւն կը հրաւիրուէին, անձերնին կը պահէին, չէին համարձակեր մօտենալ քահանայութեան աստիճանին, նկատելով թէ այս պաշտօնը հրեշտակաց անգամ երկիրը վրէպէ ուր կը մնայ հողեղէն տկար արարածոց:

Երկրորդ նշան՝ զոր Տէրն մեր Հրէից ցոյց կուտայր իբրեւ ապացոյց իւր պաշտօնին ճշշ-

մարտութեան, մարգարէից կանխասացութիւններն եւ ունկնդիր ու ակնատես ժողովուրդն էին: Ժողովրդեան ձայնը ամէն տեղ նպաստաւոր էր մեր Փրկչին համար. Փարիսեցիներն այս հանրային ծախահարութեանց վրայ նախանձելով եւ սրտմտելով թէ ինչո՞ւ իրենք ալ չեն գովուիր, բան մը՝ զոր շահելու համար այնքան կեղծաւոր պահեցողութիւններ եւ երկարատեւ աղօթքներ ալ կ'ընէին, շատ կը նեղանային եւ կ'ըսէին թէ ետեւէն զացողներն խաժամուծ մարտին է որ օրէնք չ'գիտեր, եւ արդէն նզովեալ են: Երբեմն ժողովուրդը կ'ուզէր զինքը Հրէաստանի թագաւոր դնել. երբեմն Աստուծոյ փառք կուտայր որ այնպիսի մեծ մարգարէ մը պարգեւեր է Իսրայելի. երբեմն Երուսաղէմի կանայք երանի կուտային որովայնին՝ որ այնպիսի զաւակ ծներ է. երբեմն ժողովուրդը ինքեան կը դիմաւորէր եւ յաղթական փառօք յերուսաղէմ կը մտցունէր: Եւ յիրաւի, կարելի՞ էր գոհութեան ազաղակ եւ ներբողեան զլանալ դէպ ի այնպիսի տարօրինակ աստուածային մի մարդ՝ որոյ բոլոր փափաքը մարդիկ փրկել էր, մի մարդ՝ որ մինչեւ այն ատեն աշխարհի մէջ նմանը չտեսնուած հանճարովն՝ ինքզինք միայն տգէտ եւ տխմար աշակերտաց կը յայտնէ, աղքատներն միայն կ'ուզէ հրահանգել, եւ, աղանդապետներու պէս, չ'ջանայր իւր վարդապետու-

Թիւնը բարձր եւ նշանաւոր ունկնդիրներով յարգի ընել, այլ պարզամիտ աշակերտաց անկեղծ հլութեամբ, մի մարդ՝ որ միայն երկնքի վրայ կը խօսի, եւ իւր ազգական եւ բարեկամ միայն երկնաւոր Հօրն կամքը կատարողներն կը համարի, մի մարդ՝ որ իբրեւ իշխան բնութեան՝ հողմոց եւ ծովու հրամայելով, հացեր առատացնելով, ուզած ժամանակ ձկան փորէն դրամ հանելով հանդերձ՝ ինքզինք շատ չքաւոր վիճակի մէջ կը ծածկէր, եւ երկրաւոր բարիքներն արհամարհելովն աւելի կ'ուզէր մեծ երեւիլ քան ամէն բարիք ունենալու դիւրութեամբն, մի մարդ՝ որ մեծամեծներէն հեռի կը պտտէր առանց սակայն արհամարհելու, եւ կը կշտամբէր առանց բնաւ երկիւղ զգալու, մի մարդ՝ որ կ'ուզէր կայսերն կայսեր տալ, Աստուծոյն՝ Աստուծոյ, վերջապէս մի մարդ՝ որ թէ՛ առանձին եւ թէ՛ ծածուկ դործոց մէջ հաւասարապէս մեծ եւ աստուածային էր, եւ որուն վրայ յոյժ մօտէն նայողներն չ'տեսան, որ վայրկեան մը առաքինութիւնը մարդկեղէն տկարութենէն յոգնելով թուլանայր:

Կոչումն կանոնական ըլլալու կամ Քրիստոսի կոչման նմանելու համար իրաւամբ ուրեմն ժողովրդեան ձայնը պէտք է իբրեւ երկրորդ նշան: Երեւելի հայրապետ մը կը գրէր իւր ժողովրդեան. « Սիրելի՛ք, ձեռնադրութեան մէջ ձեր կարծիքն հարցնելու, եւ ձեռնադրել-

ւոյն բարքն ու արժէքը ձեզ հետ ի միասին քննելու սովորութիւնն ունիմք »: Այո՛, ժողովրդեան հաճութիւնը պէտք է քահանային համար, որովհետեւ աստուածային պաշտօնը ժողովրդեան համար պիտի ընդունի եւ ոչ թէ իւր անձին համար: Հնուց ի վեր այսպէս է սովորութիւնը. Առաքեալք եւս առաջին սարկաւազաց ընտրութեան ատեն ժողովրդեան կամքը հարցուցին. (Գործք. 2. 3): Ս. Պօղոս առաքելոյն խօսքին նայելով ձեռնադրելին քրիստոնեայ չեղող ժողովրդէն անգամ բարի վկայութիւն պէտք է ունենայ. « Պարտ է վկայութիւն բարի եւ յարստֆնոցն ունել, զի մի՛ ի նախասինս ակկակիցի »: Ա. Տիմ. Գ. 7: Կարի յոյժ անհրաժեշտ է, որ քահանայ լինելի անձը ժողովրդեան մէջ եւ յամենայն տեղեր մաքուր եւ անարատ համբաւ ունենայ, որպէս զի քահանայութեան պատիւը չ'նախատուի եւ անարժանին պատճառաւ կրօնքը չ'անարգուի:

Եպիսկոպոսն իւր ձեռնադրութեան մատուցեալ անձը ժողովրդեան ցոյց տալով՝ կը պահանջէ որ ժողովուրդը վասն ընծայացուին հանդիսաւոր կերպիւ երիցս աղաղակէ. « Աստուծոյ երկնաւոր շնորհքը այս ոք անձը կը կոչէ ի քահանայութիւն, առ որ արժանի է, ինչպէս ինքն ընծայեալն եւ մեք բոլոր ժողովուրդս առ հասարակ կը վկայեմք »: (Մաշտ.

Կարգ ձեռնադրութեան)։ Այսպէս երբեմն Իկոնացի եւ Լիւստրացի հաւատացեալք վասն Տիմոթէոսի բարուք վկայութիւն տուին. (Գործք. ԺԶ. 2)։ Եւ սուրբ առաքեալն Պողոս իւր աշակերտին համար ասոնց տուած վկայութիւնն կ'անուանէ մարգարեորդիւն. «Մի՛ անփոյրք առևեր զչևորհացն՝ որք տուան ինձ մարգարեորդեամբ (Իկոնացի եւ Լիւստրացի հաւատացելոց ընտրութեամբ եւ վկայութեամբ) ի ձեռնադրութեանն յերեցորդիւն. Ա. Տիմ. Գ. 14։

Արդ՝ ո՛վ կոչեցեալք, որոնեցէ՛ք ձեր կոչման մէջ այս միտիթարական նշանք. յածեցէ՛ք մտօք այն տեղեր՝ ուր ձեր առաջին տարիներն անցուցիք. քննեցէ՛ք թէ արդեօք ձեր յիշատակն անդանօր օրհնութեամբ թէ պարսաւանօք կը յիշուի. պատանեկութեան եւ երիտասարդութեան բազմավրդով ժամանակնիդ ծանր, կանոնաւոր եւ անարատ պահեցիք թէ թեթեւ, անկարգ եւ կնճռոտ կենցաղավարութեամբ անցուցիք. կրնա՞ք միթէ ի նպատակ ձեր՝ մէջ բերել ձեր կենակցաց նախաւոր եւ մարգարէական վկայութիւններն. արդեօք եթէ շատ մօտէն ճանչցողներուն զձեզ հարցուի, պիտի չըսե՞ն թէ չենք ուզեր ադոր մեր վերայ քահանայ լինելն։ Քահանայ մը՝ որ մտքին մէջ իրեն վարեմի կենաց ծանօթներուն վկայութիւնը նպաստաւոր լինելուն վրայ կասկած ունի, ուրեմն այն քահանայն կամ այն է որ

առաքեալ Աստուծոյ չէ, կամ եկեղեցւոյ կոչման մասին հաստատած ապահով եւ ընդհանուր կանոնաց վրայէն՝ իրեն համար շատ թոյլ եւ շատ խնայելով անցած են քննողներն, սակայն իրեն մեղք եղած է։

Եկեղեցւոյ հովիւներուն եւ ժողովրդեան վկայութիւնն, այո՛, կոչման երկու առաջին նշաններն են, բայց ասոնք բաւական չեն. որ բարձր է առաջի մարդկան, շատ անգամ շատ ցած բան է առաջի Աստուծոյ։ «Մինչեւ անգամ, կ'ըսէ Ս. Ոսկեբերան հայրապետն ի ճառն Յաղագս քահանայութեան, եթէ բոլոր մարդիկ զձեզ կոչեն, ձեր վրայ բռնանան, դուք պէտք է ձեր հոգւոյն հանգամանքներն քննէք, եւ չ'մերձենաք եթէ դուք զձեզ անարժան կը տեսնէք. եթէ դուք ձեր կողմանէ արժանիք չ'ունիք, այլոց կոչելն՝ ձեզ արժանիք չ'վաստիցներ»։

Տէրն մեր իւր պաշտօնին ճշմարտութեան երրորդ նշան ցոյց տուած է իւր խզին վկայութիւնն. եւ այս վկայութեան մէջ կը բովանդակի նախ՝ նորա հոգւոյն գլխովին աստուածական անմեղութիւնը. «Գոյ իշխան աշխարհիս այսորիկ [սատանայ] եւ յիս ինչ ոչ գտանեք». Յովհ. ԺԳ. 30։ Երկրորդ՝ կատարեալ եւ լիակամ պաշտօնասիրութիւն. «Իմ կերակուր այն է՝ զի արարից զիսնս այնորիկ որ առաքեացն զիս». Յովհ. Գ. 34։ Երրորդ՝ նպա-

տակին պայծառ սրբութիւն . «Երբ ես փառաւորեմ գաւաճն իմ , փառքն իմ ոչիկն եմ» . Յովհ . Է . 54 :

Արդ , մեր խղճմտանքը կրնա՞յ մեզ այս երեք վկայութիւնը տալ մեր անձին համար : Քահանայութեան պատուոյն հասնելու համար կատարեալ անմեղութիւն պէտք է : Հին ատեն հաւատացեալք հրապարակաւ խոստովանութիւն կրնէին . ասիկա կերպ մը միջոց էր քահանայութեան անյարմար անձինքը կանուխէն յայտնի ընելու : Թէեւ ապաշխարութեան արտասուեաց աւազանը մարդս կը մաքրէ , սակայն՝ քահանայութեան ահաւոր խորհրդոյն սրբութիւնն ու փառքը նսեմացնող բան մը միշտ կը մնայ ապաշխարողին վրայ . իրաւ է որ լուացուեր , մաքրուեր եւ ուղղուեր է , բայց հին խմորին հոտը վրան մնալով սեղան հանուելու չ'յարմարիր : Օրինաց քահանայներուն եւ Ղեւտացւոց զգեստեղինաց մէջ գործուելի բուրդը որչափ ալ փայլուն լինէր , կը մերժուէր . եթէ փայլունութիւնը արուեստական կամ ներկածոյ լինէր , աղտոտ կը սեպուէր , պէտք էր որ բնականէն գեղեցիկ եւ սպիտակ լինէր : Դարձեալ Օրինաց մէջ պէտք էր որ սեղանոյն քարերը կտրուած կամ կոփածոյ չ'լինէին , այսինքն սղոցելով եւ մրձով գեղեցկացած չ'լինէին , այլ բնականէ գեղեցիկ լինէին : Հին օրէնքը բոլորովին նմանական էին . Աստուած

դատարկ եւ ձեւացեալ քահանայութեան եւ տաճարին համար չէր՝ որ այնքան նախանձաւոր էր , այլ ի հեռուստ անտի քրիստոնէական քահանայութեան պահանջած հրեշտակական մաքրութիւնը կ'ուզէր հրամայել . սակայն , աւա՛ղ , ո՞ւր են անոնք՝ որ այս սուրբ խնջոյից յատուկ անմեղութեան զգեստն հագած լինին , զգեստ՝ միայն արժանի հարսանեաց յաւիտենական Գառին . ո՞վ անմեղութիւն , դժուար երկնից , զարդ քահանայական կարգի , շուշան քաղցրաբոյր պարտիզի Փեսային , որ միայն կը զարդարես Նորա սեղանը , ո՞ւր քաշուեր ես :


Բայց անմեղութեան մասին խղճի մէջ վկայութիւն լսելէ զատ՝ պէտք է նաեւ ճաշկի վկայութիւնն ալ , այսինքն թէ ընծայեալն ակորժ կ'զգայ՝ քահանայութեան պաշտօնն կատարեալ յօժարութեամբ վարելու : Տէրն մեր դեռ եւս տղայ էր երբ կը հեռանայր ծնողաց քովէն եւ տաճարը կը դտնուէր , եւ անդ վարդապետաց մէջ աստուածային պաշտօնին փորձը ցոյց կուտայր . Սամուէլ մանուկ հասակէն ի տաճարի կը մեծնայր եւ կը ծառայէր զարմանալի աջալրջութեամբ , եւ ինչպէս Ս . Գիրք կը պատմեն , մանկական անուշ քնոյ խորութենէն կը ցատկէր կ'ելլէր կը փաղէր դէպ ի խորհրդաւոր ճայնը , Հեղի մեծ քահանայապետին ճայնը սովորաբար լսելու

պէս : Սուրբ կարգին սահմանեալ բոլոր սրբոց վրայ այս տնկակից ճաշակն՝ այս յօժարափոյթ պաշտօնասիրութիւնը փայլած է , եւ կոչման նշանակ եւ քահանայութեան երջանիկ գուշակութիւն նկատուած է միշտ : Ով որ չ'զգար իւր ներսէն եկեղեցական պաշտօնի համար ծնած ըլլալն , հոգեւորականաց մէջ նստելէն հաճոյք չ'իմանար , եկեղեցական զարգարանք վրան չ'յարմարել մը կ'զգայ , աշխարհական յարափոփոխ տարազ եւ կերպաւորութիւն իրեն ցանկալի կը մնան , հագուստի , շարժուածքի և այլ ամէն անձնական կացութեանց վրայ եկեղեցականի յատուկ համեստութիւն իրեն ախորժելի չ'թուիր , եկեղեցական արարողութիւնք իրեն ձանձրալից տեսարան մը կը դառնան , ստորակարգ պաշտօնի մը ծառայութիւն երբոր կատարելու հարկ մը գայ , իրեն անարգանք կը համարի , թող այնպիսին գիտնայ որ այս կարգին կոչումն չունի . Աստուած նորա սրտին վրայ քահանայութեան կնիք չէ դրոշմեր : Զի ի'նչ բանի որ կանչէ Աստուած , նոյն բանին ճաշակն ալ ի միասին կուտայ :

Մեր խղճմտանքին վկայութիւնն ամբողջանալու համար պէտք է մենք ներսէն գիտնամք , թէ Աստուծոյ սեղանոյն նուիրուելու նպատակնիս կատարելապէս մաքո՞ւր է թէ խարդախեալ : Տէրն մեր եկած էր ոչ թէ պաշտուելու կամ սինակոկայի մէջ բարձր տեղ մը

բռնելու համար՝ այլ պաշտելու , որ է ասել՝ ծառայելու համար . եկած էր երկնաւոր Հօրն անունը յայտնել մարդոց , Իսրայելի կորուսեալ ոշխարներն փրկել . նախանձայուղութիւն՝ ընկերսիրութիւն եւ սրբութիւն կը փայլէին անոր պաշտօնին բոլոր գործոց մէջ : Քննեցէ՛ք խղճերնիդ . մի՛ գուցէ ասկէց տարբեր փառաւորութիւն փնտռէք , մի՛ գուցէ հրամայելու համար մտած լինիք այս պաշտօնին մէջ , մի՛ գուցէ ձեր ընկերին փրկութենէն տարբեր նպատակ ունենաք ձեր մտաց մէջ : Աստուած գիտէ ամենուս սիրտը , եւ ի'նչ կայ չ'կայ ամենուս սրտին գազանի ծալքերուն մէջ , պայծառ կը տեսնէ : Ես չեմ՝ ուզեր , չեմ ալ կրնար սրտից խորքեր թափանցել , սակայն հոգեւոր կարգին մէջ մտնողներէն շատին վրայ տեսնուած շարժառիթներն մեծ մասամբ մխիթարական չեն : Կարգին մեզնէ պահանջաներն են աշխատութիւն , տքնութիւն , կատարեալ ժուժկալութիւն , հոգւոց փրկութիւն , Քրիստոսի արքայութեան անեցումն , ճշմարտութեան պաշտպանութիւն , սատանայի իշխանութեան քակուումն : Երբոր Մովսէս Եղիազարը փոխանակ Ահարոնի քահանայակապիտի կարգէր՝ բարձր լեռ մը տարաւ , ուսկից ցոյց տուաւ նմա Յորդանանէ անդին խոտացեալ երկիրներն՝ որ մեզր եւ կաթ կը բըզլեն . անդ ի տես այս երջանիկ ապագայ հայ

148 29-56282



րենեաց՝ քահանայապետութեան սուրբ պատմութեան հազցուց : Սոյն օրինակ՝ երբ բարձրանալով ի սեղան Աստուծոյ՝ քահանայութեան պատմութեան կ'զգենումք, տեսածնիս հեռաւոր սուրբ քաղաքն է, երկինքը՝ ուր անսպառ քաղցրութիւն և ուղիսահոս փափկութիւն խոստացեալ կ'սպասէ արժանի կոչեցելոց : Այս խոստումն պէտք է լինի շարժառիթ կոչման : Քահանային ներկայն անսպաս է, անոր համար մեղրի եւ կաթի աշխարհը՝ հանդերձեալն է, ապա թէ ոչ, ի՞նչ կը փնտռեմք եկեղեցւոյ մէջ, հարստութիւնն թէ ծառայութիւն, պատիւ թէ աշխատութիւն, հօտին բո՞ւրքը թէ անոր փրկութիւնը, սեղանոյն սակի՞ն թէ Աստուած՝ որ ի վերայ սեղանոյ կ'երկրպագի : Մեր շնորհքն ի՞նչ է . զօրութիւն, արութիւն, եւ զինուորականի մարզանք ու խոշորակեցութիւնն թէ թուլամորթութիւն, անձնասիրութիւն, զարդասիրութիւն եւ հեշտամոլութիւն : Տէրն ինչ որ ըսաւ Գաղատացու լեբան վրայ երբեմն Գէգէոնի զօրաց, նոյնը միշտ կ'ըսէ իւր պաշտօնէից սեղանոյն վրայէն . — Ով որ Աստուծոյ բանակը վատութիւն, թուլութիւն եւ երկչոտութիւն կը բերէ հետը՝ թող հօրը տունը դառնայ . «Ո՛րոք վաստասիրո՞ց իցե՛, դարձցի» . Գաւ . է . 3 :

Խղճի վկայութիւնը բոլորովին լրանալու համար բաւական չեն վարուց անարատութիւն,

պաշտօնասիրութիւն, նպատակի սրբութիւն . այս վիճակին յարմար կարողութիւն կամ տաղանդ ալ պէտք է ունենամք, պիտի համոզուած լինիմք թէ օգտակար կրնամք ըլլալ եկեղեցւոյ : Տեսուն մերոյ պաշտօնին ճշմարիտ լինելուն վերջին նշանն իւր հրաշալի գործերն եւ վարդապետութիւնքն էին : Ամէն մարդ կը գարմանար բերնէն ելած շնորհալից խօսքերուն վրայ . լսողները կ'ըսէին, մենք ասոր պէս խօսող մարդու պատահած չեմք . Փարիսեցիներուն պէս ցուցամոլութեան համար չէր խօսեր, որպէս զի ուամիկը ծափահարէ, այլ կը խօսէր ճշմարտութեան յատուկ եղած իշխանութեամբ եւ աստուածային այնպիսի պարզութեամբ, որ մարդոց աստիճանին երբեք չէր նայեր, այլ ամենուն ինչ որ պէտք է՝ զայն կը խօսէր :

Գիտեմք որ մեզնէ ոչ հրաշք կ'ուզեն եւ ոչ Յիսուս Բրիստոսի նման աստուածային ճարտարխօսութիւն, բայց մեր պաշտօնին պարտքը կատարելու եւ ժողովուրդը կրթելու չափ մասնաւոր ձիրք մը կը պահանջուի : Ունի՞մք բան մը : Երբոր Մովսէս սուրբ տապանակը պիտի շինէր, բոլոր Իսրայելացին՝ շինութեան հանգանակելու համար՝ մէկմէկ բան բերաւ՝ ոսկի, գոհար, ծիրանի, մորթ խոյոց եւայլն . արդ մենք մեր կողմանէ ի՞նչ կրնանք տալ երկնաւոր տապանակին շինութեան, եկեղեցւոյն հո-

գեւոր զարգացմանն համար. եթէ ոսկի եւ ծանրագնի քարեր չեմք կրնար տալ՝ հոգ չէ՞ զի ոչ ամենեքեան առաքեալք են, եւ ոչ ամենեքեան աւետարանիչք: Բայց գոնէ չափաւոր ընծայ մը կրնա՞նք տալ. անպատճառ բան մը տալ պէտք է. եւ կարելի է կրնամք տալ այնպիսի մի բան՝ որ թէպէտեւ չ'լինիր այնքան փայլուն՝ բայց կրնայ շատ օգտակար լինել: Արդ, ի՞նչ ունիմք տալու՝ որով կարենամք օգտակար լինել, գիտութիւն, ճարտարխօսութիւն, ծանրաբարոյութիւն, նախանձաւորութիւն, իրաւագիտութիւն, վարչական ձիւրք, համբաւ եւ դիւրք. բայց գիտութիւն եւ ճարտարխօսութիւն՝ առանց բարեպաշտական կրթութեան եւ եկեղեցական խորամուխ հմտութեան, ծանրաբարոյութիւն՝ առանց համեստ կերպարանքի եւ պարկեշտ շարժումնքի, նախանձայութիւն՝ առանց լիով ատելու աշխարհի պատրանքը, սիրաչափով բնութիւն՝ առանց խղճի կատարեալ մաքրութեան, իրաւագիտութիւն եւ վարչական տաղանդ՝ առանց անթերի քաղաքավարութեան եւ տոկունութեան, մեծ համբաւ եւ դիւրք՝ առանց կատարեալ անփառասիրութեան եւ անսնապարծ խոնարհութեան ոչ ինչ են, բնաւ օգուտ մը չեն բերեր եկեղեցւոյ: Ի՞նչ կրնամք տալ, որ Յիսուսի Գրիստոսի եկեղեցին փառաւորութիւն եւ նորա որդիքը փրկուին: Եկեղեցին իւր պաշ-

տօնեայներէն օգուտ մը կ'սպասէ, այն՝ որ օգտակար չէ՞ բեռն է. յիրաւի շատ տեսակ պաշտօնեայներ պէտք են, բայց անպիտանին պէտք չ'կայ բնաւ:

Վերջապէս, հոգեւոր կոչման չորս նշաններ են, որք համանգամայն պէտք է ի հանդէս գան ընծայելոյն վրայ, եւ են հովիւք եկեղեցւոյ, անցեալ կենաց ծանօթ ժողովուրդ, խղճի անխաբ վկայութիւն եւ կարեւոր ձիրք մը, եւ յայնժամ պաշտօնեայն Գրիստոս զրկած կը լինի, որպէս ինքն իւր երկնաւոր Հօրմէն զրկուած էր: Եթէ այս նշաններն չեմք տեսներ մեր վրայ, եթէ այս նշաններէն մին կամ քիւսը պակսելուն թեթեւ կասկածն ունինք, եկեղեցական լինելու յանդգնելու չեմք. վասն զի հետեւանքը սոսկալի է, ձեռնադրութեան շնորհք չեմք ընդունիր, Հոգւոյն Սրբոյ հեղական շնորհքը մեր պաշտօնին մէջ մեզ օգնութեան չ'հասնիր. այլ մենք մեր անձնական սկարութեանն յանձնուած մնալով՝ ամէն քայլափոխի դիմացնիս արդելք մը կ'ելլէ. ժողովուրդը երբոր խոստովանցնելու նստիմք՝ մեր անմեղութիւնը որոգայթ կ'իյնայ, բեմն ելլեմք քարոզի՝ ամբարտաւանութիւննիս կը թատերանայ բեմին վրայ, սեղան ելլեմք պատարագելու՝ մեղաց թեղադրութիւններն աւելի սաստկութեամբ զմեզ կը հալածեն, եկեղեցւոյ 'հարստութիւնը տեսնեմք՝ ագահու-

Թիւննիս կը գրգռուի եւ սրբագործութիւնք մեզ շահամոլութեան առիթ կը դառնան . դրսէն եկած յանձնարարութիւնք մեզ նեղը կը ձգեն , մարդկային նկատմունք չուզած տեղերնիս կը քշեն կը տանին , մեր շահուն չ'յարմարող հովուական կանոններն հին թէ նոր՝ չենք սիրեր , ճշմարտութիւն այն ատեն կը պաշտպանենք՝ երբ անկէ մեր շահուն վնաս մը չ'հասնիր : Ինչո՞ւ այսպէս կը լինի . անոր համար որ արտաքուստ ճակատնիս եւ ձեռքերնիս օժուեր են , բայց ամենասուրբ Հոգւոյն ներքին օծութիւնը մեր վրայ չէ հաստատուեր :

Ապաքէն՝ որ եւ է վիճակ՝ յորում աստուածային կոչումն չ'կայ , սխալ կ'ընթանայ , եւ այս սխալն ուղղելը շատ դժուարին է : Քահանայական պաշտօնին համար նոյն սխալն ուղղելը թէեւ չեմ համարձակիր , անկարելի է բռնել , զի ո՞վ կրնայ չափ դնել Աստուծոյ կարողութեան եւ ողորմութեան . սակայն նկատելի դժբաղդութիւնն այս է որ քահանայն սրբազան իրաց մէջ յաճախելով կը սովորի , եւ կարծես թէ այնպիսի մահաքուն թմրութեամբ կը վարակի հոգին՝ որ չ'կրնար սթափել , քահանային իւր տխուր վիճակին վրայ համոզուելէն մինչեւ զղջանալն՝ բաւական լայն բացութիւն կայ . գիտէ թէ իւր անարժանութեանն համար Աստուած չ'օրհնէր իւր աշխատութիւն , պաշտօնավարութիւնն անպողարբեր է ժողո-

վըրդեան , իրեն յանձնուած ոգիք կորստեան կը պատրաստուին , իւր օրինակէն զեղծմունքներ կը շատնան , տկարք կը կործանին , արդարք կը գայթակղին , մեղաւորք կը քալեն յառաջ դէպ ի մեզս , արդարեւ թողուլ այսպիսի դառնածալը վիճակ եւ բոլորովին դուրս ելլել՝ օգտակար կը համարի , բայց չի համարձակիր գործադրել : Ասոր համար է որ շատ անգամ ճշմարիտ ապաշխարողներ կը տեսնեմք ժողովրդեան մէջ , բայց տեսե՞ր եմք քահանայներ՝ որ իրենց անյարմարութեան համար լաւ համարին սեղանէն իջնել եւ հասարակ քրիստոնէից կարգը մտնել իբրեւ ապաշխարող՝ քան մեղապարտ խղճով շարունակել եւ ամրացնել յաւիտենական դատապարտութեան շղթայն :

Երանի՛ պաշտօնէից՝ զորս Աստուած բնորեր եւ հաստատեր է իւր գործոյն վրայ . « Երանի՛ , զոր ընկրեցեր եւ ընկալար եւ ընկեցեք ի գաւիթս քո » . Սաղմ . ԿԳ . 5 : Աստուած իւր անկած ծառերն՝ եթէ լերանց գագաթն իսկ լինին , իւր երկնային ցօղովն կ'աճեցունէ , ո՛չ արեգական տապալին խորշակը կրնայ արգելք լինիլ , եւ ոչ հողմ եւ մրրիկ տապալել . « Յագեցիև ծառք անկառի եւ մայրք Լիբանանու՝ զոր դու ճնկեցեր » . Սաղմ . ԾԳ . 16 : Վայ է անկոց , զոր Աստուած չէ անկած :

Թէ ինչո՛ւ շատերն՝ քահանայութեան սուրբ կարգին կը փափաքին, գրեթէ մեծաւ մասամբ քննադատելի են: Ոմանք իրենց վիճակին բերմունքէն պարագայներն չեն ներած՝ որ աշխարհի մէջ գոհացուցիչ դիրք մ'ունենան, յաջողութիւնը քահանայութեան աստիճանի մէջ գտնել կարծած են: Ոմանք մանկական հասակէ բարձր բաներ երեւակայելու սովորեալ՝ տեսնելով որ աննշան տունէ մարդիկ հոգեւոր աստիճանի մէջ բարձրութիւն մը շահեր են, իրենք ալ այս աստիճանին կը դիմեն իբրեւ միակ յարմարագոյնն բարեվիճակ կենաց եւ ապահովեալ բարձրութեան, նման Հեղիոդորոսի՝ որ Երուսաղեմի տաճարին մէջ կարծեց գտնել անբաւ գանձ, մինչդեռ կեցածը սրբազան աւանդ էր ոչ ի սնունդ շքոյ եւ թուլասիրութեան՝ այլ ի պարէն որբոց եւ այրեաց. (Բ. Մակ. Գ. 10): Ոմանք ի բնէ խառնուածքնին մեղմ եւ հանդարտիկ լինելով՝ աշխատութեան գլուխ չունին, հրապարակի յուզմանց եւ բաղդի անստուգութեանց դէմ մրցիլ չեն կարող, այս վիճակը նախամեծար կը համարին իբրեւ խաղաղիկ վիճակ՝ ուր կը մտածեն

վայելել պարապորդութեան անխուով անուշութիւնը եւ վարել լուին եւ ինքնասիրական մի կենցաղ: Ոմանք ի բնէ փառասէր՝ այս վիճակին մէջ իրենց համար փայլուն պաշտօններ կը կամենան եւ կը կարծեն՝ որ իրենց տաղանդին վրայ աշխարհք պիտի ծափահարէ, հոգ չէ թէ հոգիներն իրենցմէ օգուտ պիտի չ'տեսնեն: Ոմանք իրենց բժշկին հրահանգէն զգալով՝ թէ չարքաչ եւ վրդովեալ կեանքի պահանջներ մահացու պիտի դառնան, այս վիճակին կը դիմեն իբրեւ ի կլիմայ՝ որոյ օդը բարեխառն է, եւ ներելի է անվրդով շնչառութեամբ ժամանակ անցունել: Վերջապէս, ոմանք աշխարհի անարդարութենէն խարուելով եւ փափաքած բաղձանքներուն հասնիլ չ'կարելով՝ կրից դառն մլլմանէն յոգնիլ ու պարապ ելլելէն ձանձրացած՝ եկեղեցական աստիճանի ինքզինքնին կը յանձնեն, մտնել կը կարծեն մի յայնպիսի ճանապարհ՝ որ միայն ապահով է փրկութեան համար, եւ յորում հոգեւոր կործանման շարժառիթերն քիչ են կամ այնքան յաճախ չեն՝ որչափ յաշխարհի: Ամէն մարդ ինչպէս բանին եկեր՝ այն մտօք քահանայութեան որոշումն տուեր ու եղեր է, կարծելով՝ թէ այս պաշտօնը անպատասխանատու բան մի է, ժողովրդեան վիճակին հետ կապուած չէ, այլ ամէն մարդ ինքն իրեն համար հոգեւորական կը լինի:

Այլ սակայն, քահանայ լինելէ յառաջ՝ ինչ ալ ըլլայ շարժառիթ նսպատակնին՝ քահանայ լինելնուս պէս հասարակաց մարդ կը դառնամք, բոլոր հաւատացելոց հետ սուրբ եւ էական դաշնադրութիւն մը կնքած կը լինինք, անկիւնակալ քարեր եմք, յորոյ վերայ կը բարձրանայ բովանդակ շինուածը. եթէ հաստատուն կենամք՝ չէնքին միւս մասն ալ մեզ հետ հաստատուն կը բռնեմք. եթէ անկանխմբ եւ կործանիմք՝ մեզ յարակցեալ մասերն ալ ի միասին կը կործանեմք:

Քահանայն եկեղեցւոյ մէջ ինչ դիրք ալ որ ունենայ, միայն քահանայ ըլլալուն համար՝ Աստուծոյ առջեւ ժողովրդեան շահուն հոգաբարձուն է. Աստուծոյ աթոռոյ առջեւ պիտի տանի մարդկանց բարեգործութիւններն եւ յԱստուծոյ թողութիւն մեղաց պիտի բերէ առ ժողովուրդն, որպէս ասէ վարդան վարդապետ ի Խրատ յաղագս քահանայութեան. (Մաշտոց). երկինք ի ձայն քահանային կը գոցուի եւ կը բացուի. որովհետեւ իւր իշխանութեամբը ազդեցութիւն ունի Աստուծոյ առջեւ, պիտի միջնորդէ վասն բարւոյն ժողովրդեան, պիտի շարժէ Աստուծոյ գութը, պիտի պարտաւորէ եւ իբր բռնի շնորհք պիտի փրցունէ Աստուծոյ կողմանէ: Աշխարհիս թագաւորներն կ'ուզեն, որ ժողովուրդը իւր գանգատն ու պիտոյքը իրենց կարգած պաշտօ-

նէին ձեռօք մատուցանէ, եթէ շնորհք մ'ընեն, դարձեալ նոյն ճանապարհաւ կ'ընեն ժողովրդեան, Աստուած ալ այս կարգը պահած է եկեղեցւոյ մէջ. ասոր համար սահմանեալ են ժամակարգի աղօթքներ, զորս կ'ընթեռնուն առ Աստուած ամէն օր քահանայք տաճարի սեղանոյ առջեւ, զի ժողովրդեան վրայ շնորհք բերող վտակն քահանային աղօթքն է, Աստուած իւր սիրած պաշտօնէին ձայնէն կը շարժի յողորմութիւն, այս կերպով կը ստուէ քահանային արժանիքը եւ անոր պաշտօնին վսեմութիւնն:

Արդ երեւակայէ քահանայ մը, որ աշխարհասէր է եւ իւր կողմանն անհաւատարիմ, որ սեղանոյ առջեւ կարգացած խորհրդաւոր մաղթանքներով լեզուն մինչեւ երկինք կը տանի, իսկ տաճարէն եւ սեղանէն դուրս գալուն պէս՝ լեզուն աշխարհի երես կը սողացնէ, (Սաղմ. ՀՖ. 9.) կը զբաղի սին, ունայն եւ պիղծ խօսակցութիւններով, քահանայ մը՝ որոյ սիրտը աշխարհային իրօք լցեալ՝ յաստուածայնոց համէն բան մը չ'զգար, երեւակայութիւնը բիւր տեսակ անհամեստ պատկերօք ազտեղեալ՝ Աստուծոյ առջեւ ինքզինք վայրկեան մը չ'կրնար ժողվել, որ զբօսասիրութեան նուիրած ժամերէն հաղիւ վայրկեան մը եւ երկուք կը գողնայ եւ շրթանց ծայրիւ մէկ երկու բառ աղօթք կը մըմուայ, որ ապաշխա-

բող թագաւորի ամենաջերմեռանդ աստուածային սաղմոսներն եւ հառաջանքներն կարծես ցուրտ, դանած եւ անուշադիր լեզուէն թախիթփելով դուրս կուգան, որ քահանայական պաշտօնին բոլոր վտանգն, դժուարութիւններն եւ հոգերը փարատող սաղմոսերգութեան մխիթարար պարտքը բանի տեղ չ'դնելէ զատ՝ իբրեւ ատելի եւ ծանր բեռն վրայէն նետել կ'ուզէ: Արդ, այս հանգամանքով մի քահանայ ժողովրդեան համար Աստուծմէ ի'նչ կրնայ ձեռք բերել, Աստուծմէ կ'ըսեմ, զոր գրեթէ որպէս պարտքն է չ'ձանջեր եւ յորմէ ինքն իրեն համար անգամ բան մ'ուզելու անարժան է. այսպիսւոյն քահանայութենէն ժողովրդեան ի'նչ օգուտ կուգայ. եկեղեցին ի'նչպէս կրնայ համոզուիլ թէ փեսայ, մխիթարիչ, պաշտպան, միջնորդ, պահպան հաւատոյ եւ սրբութեան ունի՝ քահանայ ունենալով, զի եկեղեցւոյ մէջ ինչպէս Քրիստոսի՝ նոյնպէս եւ մեր տիտղոսներն ասոնք են: Ո՞չ ապաքէն այսպիսի քահանայն առաջի Աստուծոյ այնքան շնորհաց զլացման միակ պատճառն է, քանի որ աստուածային կարգադրութիւնն այնպէս սահմաներ է՝ որ շնորհքներն քահանային պաղատանօքն տրուին: Ո՞չ ապաքէն Քրիստոսի ահաւոր ատենին առջեւ ժողովրդեան բարուց ապականութեան, հաւատքի փճացման եւ, մէկ խօսքով, եկեղեցւոյն

բոլոր աղետից եւս եւ մշտարժարժ գայթակղութեանց միակ պատճառն եւ պարտական այս քահանայն պիտի մնայ: Այո՛, ի սոսկալի առուր բարկութեան եւ վրէժխնդրութեան Աստուծոյ մեղապարտ եւ թշուառ հոգիներ բիւրաւոր բազմութեամբ այս քահանային վրայ պիտի վազեն եւ երեսն ի վեր աղաղակեն. — Եթէ դու ճշմարիտ քահանայ լինէիր, եւ քու աստուածսիրութեամբդ եւ աղօթքներովդ մեր բարի դոյզն փափագներուն օգնութեան հասնէիր, թերեւս խորգով եւ մխրով ապաշխարած լինէիրք, եւ այս անտանելի յաւիտենական թշուառութեան չ'մատնուէիրք:

Պատճառն ի'նչ է, որ այս դարուս մէջ անկրօնութիւնը տիրած է, բարքերն աւրուած են, ծով ու պահք եւ կրօնական հարկաւոր արարողութիւններ թուլցած են, հաւատք եւ աստուածապաշտութիւն պակասած են, պատճառը քահանայից գաղջութիւնը եւ անհաւատարմութիւնն է: Մեք քահանայքս եմք բուն պատճառն՝ որ մարդիկ Աստուծոյ օրէնքը կը նախատեն, եկեղեցւոյ գլխուն եկած փորձանքներուն բոլոր պատճառը մենք ենք. ինչո՞ւ, որովհետեւ բնաւ չեմք արտասուեր ժողովրդեան վրայ, աղօթքնիս շատ գաղջ սրտով եւ յօրանջելով է՝ եւ շատ անգամ ալ անարժան եւ մեղապարտ եւ հետեւապէս երկինք հասնելու չափ զօրաւոր չեն: Ինչ վատահու-

Թեամբ եւ ազատ համարձակութեամբ որ Մովսէս Աստուծոյ երեսին կը սրուայր, (Եղից. ԺԴ. 15) Աստուծոյ վրէժխնդրութեան դիմաց կը կանգնէր, եւ իջնելու վրայ եղած աստուածային բարկութեան բազուկը կարծես ձեռքով կը բռնէր որ ժողովրդեան վրայ չլինայ, նոյն վստահութեամբ Աստուծոյ առջեւ խօսող միջնորդներ չունի եկեղեցին. հապա, Մարգարէին ըսածին պէս, ժողովրդեան գլուխ կեցող քահանայք հասարակ մարդոցմէ տարբեր չեն, գուցէ, դժբաղդաբար, ստորին ալ են. «Անցուցե՛ր զմարդիկ ի վերայ գլխոց մերոց»։ Սաղմ. ԿԵ. 12: Ասոր համար հեթանոս եւ ապականեալ աղգաց նմանեցանք, մեր թշնամեաց ծանրութեան ներքեւ կը տառապինք, մեր շուրջն եզող ազգաց եւ ժողովրդոց ծաղրու ծանակ եղանք, եւ կռնակնէս նեղութիւնն անդին չերթար:

Քահանայն ոչ միայն ազօթելու պաշտօնունի, այլ եւ քաւութեան. պիտի հաշտեցունէ մարդիկ ընդ Աստուծոյ. (Եբր. Բ. 17): Քաւութեան զոհը պիտի մատուցանէ, բան մը՝ որ ի մեղաց ժողովրդեան գրգռեալ աստուածային բարկութիւնն միայն կարող է ցածուցանել: Քահանայն՝ որ կամ արդէն կոչման հոգին չէ ընդունած եւ կամ ընդունեք՝ սակայն մարեր է, երբ սեղանն ելլէ՝ ի՛նչ պիտի ընէ, ի՛նչ պիտի տայ Աստուծոյ. դատարկ եւ գուցէ աղտե-

ղեալ ձեռքերովն իւր անհաւատարմութիւնը պիտի հանէ Աստուծոյ առջեւ. միթէ ահաւոր խորհրդոյն ներկայութիւնը ասոր աչքին առջեւ անհանգիստ պիտի չըլլա՞յ. միածին Որդւոյն, Յիսուսի Քրիստոսի մարմինն ու արիւնք երկնաւոր Հօր մատուցած ատեն, իբրեւ ճըշմարիտ եւ սուրբ քահանայ պատարագ հաշտութեան հանելու տեղ՝ իբրեւ թշնամի չ՛պիտի խողխողէ, մէկ խօսքով, եբբայեցի ժողովրդեան հետ խաչի ոճիրը չ՛պիտի նորոգէ. կ՛աղաչեմ, ըսէ՛ք, ասանկ մահառիթ պաշտօնավարութենէ ժողովուրդն ի՛նչ կրնայ քաղել. ո՞չ ապաքէն բնութեան համօրէն խանդարումն, որպէս երբեմն՝ աստեղաց խաւարումն, տաճարին վարագուրին պատառումն այսինքն է հերձուած, պառակտումն եւ քակտումն եկեղեցւոյ, ծանրութիւն խաւարի ի վերայ երկրի, շիտթ եւ սոսկումն բովանդակ օրեկերքի վերայ: Եթէ եկեղեցւոյ նախկին ժամանակաց մէջ բազումք կը հիւանդանային, եւ յանկարծաբէս մահեր եւ դժնդակ պատուհասներ տեղի կ՛ունենային միայն յերեսաց անարժան հաղորդութեան. (Ա. Կորնթ. ԺԱ. 30): Ուրեմն, ի՞նչ պատուհաս ո՞վ Աստուած, պիտի բերես մեր վրայ այն անարժան քահանայից երեսէն՝ որ քո պատարագի սրբութիւն եւ ահաւոր խորհուրդներդ կը նախատեն: Անտարակոյս, եթէ մեր օրերն երկընքէն հարուածները պակաս չեն, եկեղեցւոյ

չարիքներ եւ երկպառակութիւններ կարծեալ թէ կ'աճին, հանրային ազէտք մշտատեւ կը շարունակեն՝ պատճառը սրբապղծութիւնն է, որոյ վրայ Աստուծոյ արդարութիւն սաստիկ զայրացած է, չար քահանայներն են պատճառ որ այսքան չարիք ժողովրդեան գ խին կ'ըսպառնան: Այո՛, ասոնք Յովնաններ են, որ Աստուծոյ բարկութեան խորէն հոգմ եւ մրրիկ կը բերեն եւ եկեղեցւոյ նաւուն կ'սպառնան, անհաւատարմ հովիւներ՝ որ Աստուծոյ բոլոր սեպհականութիւններն փճացուցին. « Հովիւք բազումք ապակակեցին զայգի իւմ, եղծին զբաժ իւմ, զցակկաշի վիճակն իւմ արարին անկոխ անապս » . Երեւ. ԺԲ. 10 :

Կը պատմուի թէ ի ծննդեան այն կայսերաց եւ թագաւորաց որ պիտի հալածեն զեկեղեցին եւ կայսրութիւնը քրիստոնէից արեամբ ողողեն, օղին մէջ նորանշան տխուր երեւոյթներ կը նշմարուին եղեր: Այս կերպ գուշակութիւն թէ պէտեւ ժողովրդեան գիւրահաւանութիւնը կը շինէ, սակայն՝ եթէ կարող լինէինք երկնքին երեսը փորձել, կամ աւելի ճիշդը՝ եթէ եկեղեցւոյն գլխին կանխաւ գալիք փորձանքը Աստուած երկնքին երեսը ցուցնել ուզէր, կարծեմ անարժան քահանային ծննդեան օրն երկիւղալի նշաններ պիտի տեսնէինք: Եւ, յիրաւի, բռնաւորք մարտիրոսներ կը նահատակէին, բայց այնու գոնէ հաւատա-

ցեալը կը շատնային, եւ Աւետարանի ճշմարտութեան արեամբ չափ հրապարակային վկայութիւն յերեւան կուգայր եւ նովաւ Աստուած կը փառաւորուէր: Իսկ չար քահանային անհաւատարմութիւնը եկեղեցին չարչարելէ զատ՝ ծաղր ու ծանակ կ'ընէ զայն աշխարհի առջեւ: Չար ըսելով զզուելի մեղօք վարակեալն չեմ հասկնար, այլ աշխարհասէր, հպարտ, զեղծ, զբօսասէր, աւելի տուն տեղ մեծցնելու եւ նիւթական վիճակ մը պատրաստելու հետամուտ՝ քան իւր պաշտօնին սիրահար. այսպիսի քահանայն փորձանք է ժողովրդեան գլխին՝ Աստուծոյ բարկութեանն սահմանեալ:

Հոգւոց փրկութեան խնդրոյն մէջ քահանայն Աստուծոյ գործակից է. « Աստուծոյ զործակից եմք » . Ա. Կորնթ. Գ. Գ: Քահանայն պիտի բաշխէ զմարմին եւ զարիւն Յիսուսի Քրիստոսի հաւատացելոց, խղճերն պիտի մաքրէ ապաշխարութեան աւազանաւ, բան կենաց եւ հաշտութեան պիտի քարոզէ ժողովրդեան, եկեղեցւոյ որդիքը պիտի սնուցանէ հացիւ վարդապետութեան եւ ճշմարտութեան: Հակառակ դարձուածքով, քահանայութեան անուան անարժան քահանայն գործակից սատանայի կրնայ լինիլ ի կորուստ եւ ի գայթակղութիւն հաւատացելոց: Սօսքը չեմ ուզեր ընել այն քահանայից՝ որ տգէտ են բաւին բովանդակ իմաստով, եւ գլխովին վարձկան բա-

ներ են, որ պաշտօնին շահու համար միայն կը կատարեն, որ երգոց աղաղակներով օգն անհանգիստ ընել միայն գիտեն, եւ ամէն արժանիք եւ գիտութիւն այսու լիապէս ունենալ կը կարծեն, որ քահանայութեան դժուարին եւ ահարկու աստիճանն առած են առանց կոչման, առանց վարդապետութեան, առանց գիտութեան կարգի կանոնի, առանց քահանայական պաշտօնի սրբութիւնն ու մեծութիւնը զգալու. քահանայութիւն կընեն՝ բայց ոչ կարգ գիտեն, ոչ դատողութիւն ունին, եւ ոչ հոգեւոր նախանձ, ոչ մեղաւորին հանգամանքը քննելու եւ ոչ մեղաց աստիճանն ու պատճառները որոշելու եւ ըստ այնմ հրահանգ տալու կարողութիւնն ունին, որ, վերջապէս, կ'ամաչեմ ասել՝ կարգացած աղօթքնին անգամ չեն հասկնար: Խօսքը չեմ ուղեր ընել նաեւ սոցա երեսէն եկեղեցւոյ կրած այնքան տառապանաց, որով մեղաւորներ բնաւ իրենց սրտից մէջ խիթ եւ խլրտումն չեն զգար. երկար տարիներ եւ շատերը մինչեւ մահուան անկողին՝ առանց ապաշխարութեան եւ հաղորդութեան կը մնան, քրիստոնէի տարրական պարտքերն անգամ չեն կատարեր. շատերն մահուան դուռն հասած ատեն երբ զգայութիւննին կորուսած՝ եւ Տէրայ հարնայից քոշակ [Նաբեկ Բան Իէ.] բառն անգամ արտասանելու կարողութիւնը չունին, քահանայ կը հրա-

ւիրեն. քահանային ներկայութենէն որպէս հոգւոյն նոյնպէս եւ մարմնոյն իսկ օգնութիւն յուսալու տեղ՝ սարսափ մահու կ'զգան, մինչդեռ Առաքելոյն յայտնի հրամանն է. «Հիւսն-յանայցե ոք ի ձեռք, կոչեացե զերիցուցն զեկեղեցւոյն եւ արագեկն ի վերայ նորա աղօթս... եւ աղօթքն հաւատով փրկեացեկն զաշխատեացն եւ յարուացե զնա Տէր. երբ մեղս ինչ իցե գործեալ՝ քողից նրա» . Յակ. Ե. 14—16: Շատերն ալ որպէս թէ կը խոստովանին եւ կ'ապաշխարեն ու կը հաղորդուին, սակայն սրտերնին նախկին ապականութեամբ սեւացած կը կենայ. բարքերն այնքան խրոխտ եւ բրտացած են, որ խրատ եւ յանդիմանութիւն չեն վերցուներ. մեղապարտ սովորութիւններ եւ մոլոր սկզբունք գլուխ տնկեր կ'երթան, եկեղեցական շնորհաբաշխ տօներ եւ հանդէսներ ծաղու արժանի խաղալիկներ կը նկատուին. վերջապէս՝ կարծես թէ եկեղեցւոյ որդիք առ հասարակ մեռելութեան մէջ անդորր եւ հանդարտ պառկած են: Այսպիսի տգէտ եւ վարձկան քահանայից երեսէն քրիստոնէութիւնն իւր կերպարանքէն ելած է, հաւատք, աստուածապաշտութիւն, ժամերգի աղօթք ամէն մարդ մոռցած է: Աստուծոյ տաճարին մէջ պատկառանք մնացած չէ, եկեղեցիք եւ եկեղեցական արարողութիւնք արտաքին խնդրոց եւ ձեռնարկութեանց եւ կուսակցութեանց թափ դարձած

են . այո՛ , այս քահանայներուն երեսէն ժողովուրդը ապականեցաւ , հրապարակի վրայ վարք ու բարք չմնաց : Զի , աւա՛ղ , արդէն աշխարհիս մէջ ամէն ուրեք որոգայթ , վտանգ եւ գայթակղութիւն լարուած կայ , միայն տաճարն Աստուծոյ պիտի լինէր ապահով , ուր կրնար թռչիլ մարդկային հոգին Նոյի ազանւոյն պէս եւ ոտից կռուան գտանել . աստ եւս անդորութիւն մնացած չէ , վասն զի քահանայն փոխանակ ժողովրդեան առաջնորդ լինելու եւ ի ճանապարհս Աստուծոյ տանելու , ինքեանք ի տաճարի առաջի ցաւազնեալ ոգւոց՝ իբրեւ ցանց եւ որոգայթ որոյ փռուած են . « Բահաւնայի , կը գոչէ Ովսեա մարգարէ , ընդ ձեզ ե դասաստան , զի որդայր եղերուք ի դիւանոցի (տաճարի) եւ իբրեւ զվարձ ձգեալ ի գրուխ գահաւակի (խորանին) . Ովսեա Ե . 1 :

Այո՛ , այս աստիճան ողբալի քահանայից խօսքն անգամ ընել չեմ ուզեր . խօսքս աւելի այն քահանայից է՝ որ գաղջութեամբ եւ աշխարհասէր վարմունքով իրենց պաշտօնը կը տկարացնեն , որ հոգ չ'տանելով իրենց սրտին մէջ կոչման հոգին նորոգել աղօթքով , առանձնակեցութեամբ , պահեցողութեամբ եւ զգաստութեամբ՝ աստուածային իրաց վրայ խօսելու շնորհքին կորուսած են . կը խոստովանեցնեն իրենց յանձնեալ հաւատացեալներն , խրատ եւ հրահանգ կուտան , բայց անզոր՝ ա-

նարդիւն եւ անրեր . ահաւոր ճշմարտութեանց վրայ այնպիսի դէմքով եւ գիրքով կը խօսին , որ սիրտ չ'մտներ , սրտուզ չ'բերեր . անանկ սառն սրտով կը խօսին , որ խօսքերնին մինչեւ լեզունին հասնի՝ սառոյց կը կտրի , ուստի հաւատացելոյն հոգւոյն մէջ ջերմ հաւատք եւ աստուածսիրութեան սրբազան կայծ չ'երթար չ'հասնիր , զի իրենց սրտին մէջ չ'վառիր արդէն այս կենդանարար հուրը : Ժողովրդեան հետ հեղինակութեամբ եւ բարոյական շտկող օրինօք խօսելու , օրինազանցներուն հոգւոյն մէջ սարսափ ազդելու , ոսկի հորթը պաշտողներէն ապաշխարութեան արտասուք հանելու եւ սաստիկ նախանձով արդէն պաշտած կուրքերնին այրելու եւ կոխտուել տալու համար Մովսիսի պէս լեռնէ իջնելու է , եւ յետ ընդ երկար տեսակցութեան ընդ Աստուծոյ՝ այսինքն յառանձնութենէ եւ յաղօթից :

Այսպէս չըլլալուն համար է , որ մեղաւորն քահանային սուրբ փիլոնին տակէն սաղած եւ սառ կտրած դուրս կ'ելլէ , ասկէց է որ հաւատացեալն փրկարար խօսքերէ համ չ'առներ , եւ եթէ քահանային առջեւ չեկած՝ ապաշխարութեան համար փոքր ի շատէ զգացումն ունէր , այն ալ կը մարի կ'անցնի եւ կ'ըսէ մտքով . — այսքան հոգ ընելու բան չ'կայ եղեր . ասկէց է որ եկեղեցւոյ բեմերն պարզապէս թատեր կը նմանին , եւ սղինձներ են որ կը


զողանչեան եւ ոչ թէ Աստուծոյ բանին քարոզիչներ . չ'կան առաքելական հոգւով մարդիկ , Աստուծոյ բանին քարոզութիւնը՝ որ միայն կեանք եւ սնունդ պիտի տայ ժողովրդեան՝ անանկ մարդոց ձեռք անցած է , որ հաւատք չունին . սրբազան գիտութեան բնաւ տեղեակ չեն , իրենք եւ իրենց կործանարար հոգին է որ կը խօսի եւ ոչ Աստուծոյ հոգին . ասկէց է որ քարոզ լսողներ բան մը չեն շահիր , սպաշխարութեան օրեր առանց խկապէս սպաշխարութեան կ'անցնին . արօթքներն արդիւնք չունին եւ ամէն հոգեւոր արարողութիւնք անօգտակարապէս փուճը կ'երթան :

Վերջապէս եթէ հասարակաց համար քահանայ եղած չ'լինինք , այլ մենք մեր անձին համար եղած լինինք եւ ոչ վասն ժողովրդեան , դարձեալ ժողովրդեան համար եմք . ժողովըրդեան վարուց օրինակ եւ հայելի եմք , որ մեր վրայ անպատճառ կամ առաքինութիւն ներչնչող օրինակ մը պիտի տեսնէ կամ մոլութիւն արդարացնող ընթացք մը :

Արդ , դիցուք թէ քահանայ մը միայն անձին համար եղած ըլլայ , եթէ աշխարհասէր եւ գայթակղելի վարքով մէկն ըլլայ , միթէ թեթե՞ յանցաւոր կը լինի : Ո՞չ սպաքէն սա ալ պարտաւոր է օրինակելի վարքի մը կանոնաւորութիւն ունենալու , եւ միայն անձին օրինակաւ կշտամբելու հանրային զեղծմունքն

եւ անկարգութիւններն . ո՞չ սպաքէն քահանայական սուրբ վարքովն պարտաւոր էր համոզել հաւատացեալներն , թէ քրիստոնէական ճշմարտութիւնք պէտք է թագաւորեն մեր երկրաւոր կենաց վրայ , եւ թէ աշխարհասէր կեանք եւ փրկութեան խնդիր իրարու հետ չեն կրնար համաձայնիլ : Եթէ հաւատացեալք ի'նչ կիրք , ի'նչ թերութիւն եւ ի'նչ տկարութիւն որ ունին՝ իրենց քահանային վրայ տեսնեն , ո՞չ սպաքէն գաղտուկէն պիտի ուրախանան , աւելի քաջալերուին , եւ փրկարար ճշմարտութիւններն՝ յորոց երբեմն կը դողային , արհամարհանօք պիտի քաջքեն : Երբոր օրինակնիս գայթակղելի է , քարոզնիս օգուտ կ'ընէ՞ .

— բնաւ երբեք : վասն զի շատ մարդոց համար Աւետարան՝ բուն իսկ իրենց քահանային վարքն է . բեմին վրայէ խօսածնիս չեն հասկնար , եւ եթէ հասկնան՝ չեն կատարեր՝ եթէ նոյն բան մեր վրայ չ'տեսնեն . քրիստոնէական խորհրդոց բոլոր գաղտնիքն հասկնալ իրենց մարդկային տկարութենէն վեր բան կը համարին , բայց վարքերնիս նոյն խորհրդոց գործնական սպացոյցն ու ճշգրտեալ գաղափարը համարելով կը հետեւին եւ նմանել կը ջանան :



Աստուած իւր պաշտօնէին վրայ կը նայի, կը դիտէ, միշտ հետն է, եւ կը հսկէ որ մի գուցէ դոյզն անվայել վարմունքով նուաստանայ, եւ աստի իւր մեծվայելչութեան փառաց անարգանք հասնի: Սուրբ Գիրք եւ եկեղեցական կանոնք ամէն բանէ աւելի համեստութիւն կը հրամայեն Աստուծոյ պաշտօնէին. սա ի՛նչ վայելչութեամբ, շրջահայեցութեամբ, սթափութեամբ եւ վեհութեամբ ի սեղան Աստուծոյ կ'ելլէ, մի եւ նոյն շնորհագեղութեամբ պէտք է երեւի ամէն տեղ: Եւ, որովհետեւ ուր որ ալ լինի՝ Քրիստոսի առաքեալ եւ Քրիստոսի անձին երեւեցուցիչն է, ամենուրեք պէտք է այս հանգամանքին արժանապատուութիւնը փայլեցնէ թէ՛ խօսքերուն, թէ՛ հազուսաներուն եւ թէ՛ բոլոր վարմանց մէջ: Թէ՛ ո՛րքան համեստ լինելու են խօսքերն. առաջ զայս բացատրեմ:

Գիտեմք որ սուրբ Աւետարանը պարզ հաւատացեալներէ անգամ խօսքի մէջ համեստութիւն կը պահանջէ. ծանր պատասխանատուութեան ներքեւ են, կ'ըսէ, մարդիկ ոչ միայն սանձարձակ խօսից եւ կատարանութեանց

համար, ոչ միայն չարախօսութեանց, պարսաւանաց, ծաղրածութեանց եւ զրպարտութեանց համար, որ ի մեզ սիրոյ հոգին կը շիջուցանեն, եւ եղբայրսիրութիւն կը դաւաճանեն, ոչ միայն ցասկոտ եւ յարձակողական բանից համար, որ հեղութեան բարոյականին հակառակ է, եւ կը զրկեն մարդս հեզոց խոստացեալ կենդանեաց երկրի ժառանգութենէն, այլեւ լոկ դատարկարանութեան համար. ընդ ամենայն դասով քանի հաւեսուստաց կ'է. Մատթ. ԺԲ. 36: Այս խօսքը որ ըսուած է, ո՛չ թէ պարզ յորդորանք է, որ մաքրութիւն լեզուի ունենալ կը յորդորէ, այլ կանոն հրամանակարգ՝ որուն եթէ հակառակը գործեմք, դատապարտեալ եմք օր մը համար տալու: Խորհուրդ կամ խրատ ալ չէ. Յիսուս այն երիտասարդին որ խորհուրդ հարցուց թէ ի՛նչ ընեմ որ կատարեալ լինիմ. խորհուրդ տուաւ որ բոլոր ունեցածը ծախէ, աղքատաց ցրուէ եւ իրեն ետեւէն երթայ. Մատթ. ԺԲ. 21. մերժելուն համար Տէրն մեր չ'ըսաւ թէ այդ մերժմանդ համարը օր մը պիտի տաս: Իսկ ամէն հաւատացելոց ըսած է. ո՛վ որ պարսպ եւ անօգուտ խօսքերով ժամանակ կ'անցունէ, դատաստանի օրը պիտի պարտաւորուի: Սակայն, ինչո՞ւ այսչափ խստութիւն անանկ բանի համար, որ մարդկային գթելի տկարութեան երեսնէն՝ ընկերային յոյժ անմեղ յարաբերութեանց մէջ

չատ անգամ կը պատահի եւ անվնաս կը համարիմք. պատճառը քրիստոնէական կոչումնն է, եւ սոյն տարրական առածը թէ բոլոր քրիստոնէայք սուրբ են, խօսակցութիւննին հարկ է որ երկնային խնդրոց վրայ լինի. որ ինչ խօսին եւ որ ինչ գործեն վասն Յիսուսի անուան եւ նորա փառաց խօսին եւ գործեն, զիներկայ կենաց տեւողութիւնը կարճ եւ արագասահ է, սահմանեալ ի գին անհուն եւ յաւիտենական փառաց. երբ այս ժամանակէն մէկ վայրկեան փուճ տեղն անցած լինի, փրկութիւն չահելու համար յատկացած խօսքին եւ գործքին ժամանակէն խորուած կը լինի:

Արդ, եթէ սովորական քրիստոնէին խօսակցութիւնն անմեղ լինելու համար այսքան խիստ է կանոնը, եթէ սուրբ Աւետարանը այսքան արթնութիւն, զգուշութիւն եւ համեստութիւն կը պահանջէ ամենէն, անանկ որ պարապ խօսքի համար դատապարտութիւն կ'սպառնայ բոլոր քրիստոնէից, ս'ըջափ հապա Յիսուսի Քրիստոսի պաշտօնէին:

Բերան եւ շունչ քահանայի սրբազանեալ է սեղանոյ վրայ կարգացած ահաւոր խօսքերով, եւ ստէպ ճաշակմամբ մարմնոյ եւ արեան Յիսուսի Քրիստոսի. այս նուիրագործ բերանէ խեղկատակ, անզգամ եւ զզուելի խօսք դուրս գալ կարելի է: Քահանայն սեղանոյ վրայ բերանը մինչեւ յերկինս՝ մինչեւ ի գիրկս Հօր

Աստուծոյ բարձրացնելէ, եւ զմիածին Որդին յաշխարհ ի սեղանն սուրբ հրաւիրելէ յետոյ՝ կը վայլէ՞ որ սեղանէն վար իջնելուն պէս լեզուն ի տիղմ եւ ի գարշութիւնն շաղխէ. «Եղիև յերկիևս գրեալես իւրեանց եւ զղեզու իւրեանց ածեիև գերկուաւ». Սաղմ. 26. 9: Ի՞նչ կը վայլէ դուրս գալ այնպիսի բերանէ, որ յերկինս կ'ելլէ եւ անտի կ'իջուցանէ գրեալն սուրբ, որուն կ'ընկերանան բիւրաւոր բազմութիւնք հրեշտակաց դողմամբ եւ երկըրպագութեամբ, եւ կ'ընծայէ Հօր ի քառութիւն մեղաց աշխարհի եւ ի հաշտութիւն այսպիսի բերանէ ի՞նչ կը վայլէ դուրս գալ. ո՞չ սպաքէն սուրբ եւ երկնաշունչ բան փառատութեան, գովութեան, օրհնութեան եւ գոհութեան:

Նրթունք քահանային աւանդապահ են գիտութեան, ուր Աստուծոյ օրէնքը յաւանդ եղեալ է, եւ աստի շարունակ պիտի տրուի հաւատացելոց. երբ մէկը կոչմամբ շնորհաց սուրբ Հոգւոյն քահանայ կը ձեռնադրուի, որպէս երբեմն մարգարէին՝ կ'ըսէ անոր Սուրբ Հոգին. «Անաւասիկ եղից գրաւես իմ ի բերան քո». Եսայի ԾԱ. 16: Ուրեմն քահանայ լինելնուս պէս բերաննիս այլ եւս մերը չէ, այլ Աստուծոյ օրինաց եւ ժողովրդեան շինութեան նուիրեալ է. չեմ ըսեր թէ երբեմն ընկերային անմեղ զուարճարանութիւն իսպառ արգելեալ

է, այլ թէ պէտք է որ մեր խօսակցութիւնք միշտ աստուածապաշտական, լուրջ, համեստ եւ ցածուն կերպ մը ունենան: Քահանայք իրենք իրենց մէջ խօսելու ժամանակ պէտք է որ սիրուն, անուշ, ճշմարիտ եւ օրհնարանական խօսքերով եւ զուարթութեամբ զիրար կրթեն եւ ոգեւորեն. պէտք է իրենց խօսակցութեանց մէջ երբեք չ'պատահին կոշտ եւ անհամեստ ծիծաղ, ցած ծաղրաբանութիւն, անպատշաճ վայրարանութիւն. զի երես կարմրցնող դժպտեհ խօսքեր առանձնութեան մէջ ալ անվայել են, պատկառել պէտք է իրարմէ, սուրբ կարգէ եւ Քրիստոսի ներկայութենէ: Գոթաղբաբար կան քահանայներ՝ որ աշխարհականէ աւելի արձակ եւ ազատ բերանով կը խօսին, իրենց աստիճանին արժանի լուրջ եւ խրատիչ լեզու չունին. այսպէ՞ս լինելու են Սուրբ Հոգւոյն գործիքներն, Քրիստոսի անունն եւ պատուիրանը ժողովրդեան պատմող բերաններն, Տերոջ ճանապարհը պատրաստող անապատի բարբառներն, երկիրը սրբելու եւ ապականութենէ պահպանելու յատկացեալ աղերք: Քահանայն ոչ միայն անվայել խօսք բերնէն հանելու չէ, այլ առտնին եւ սովորական պարզ խօսակցութեանց մէջ անգամ բերնէն ելած խօսքերն պէտք է ճիշդ, տրամաբանական եւ դատական ատենի առջեւ խօսելու պէս՝ չափուած յօրինուած լինին.

(Սարգ. ճԺԱ. 5): Քահանային բերնէն ելած խօսքերն մտիկ ընողը պէտք է հրահանգիչ բան մը լսէ, կրօնական զգացում մը առնու, քրիստոնէական կեանքի փափագ մը զգայ, օրինակ առնէ՝ թէ ընկերային հաղորդակցութիւնք ո՛րչափ սուրբ ու ազնիւ կարեն լինել, խօսքի մէջ ի՛նչպէս զուարթութիւն եւ շրջահայեաց զգուշաւորութիւն կրնայ դործածուիլ:

Իրաւ է թէ մարդիկ իրենց ակտուոր հակումովը սովորաբար չեն ակտրոթիր իրենց ընկերութեան մէջ ընդունիլ ծանրակաց եւ լուրջ հոգեւորականը, այլ մանաւանդ կատակաբան եւ շատախօս հոգեւորականը խնդութեամբ կ'ընդունին իբրեւ հաղորդասէր մարդ, որոյ հետ առանց ձանձրանալու մարդ ժամանակ կրնայ անցունել: Սակայն՝ երբ զուարճութեան կարճ վայրկեանն անցնի, եւ պէտք ունենան իրական մխիթարութեան, ծանրաբարոյ եւ լրջամիտ հոգեւորականը կը փնտռեն:

Աւելորդ է ասել որ թէ՛ քահանայն իւր արտաքին կերպարանքին վրայ աշխարհասիրական երեւոյթ ցոյց կուտայ, խօսքի կողմանէ զգուշութիւնը բնաւ օգուտ չ'ըներ, այլ մի եւ նոյն կը մնայ ժողովրդին գայթակղութեան առիթը: Եկեղեցականք հազուստի կողմանէ որոշ եւ նշանակական պատկեր մ'ունին, որ կարեւոր եւ անխախտելի է: Հոգեւոր կարգի վերաբերեալ կանոնաց եւ ժողովոց որոշում

ներուն մէջ չեմ յիշեր նախնական յատուկ ձեւ մը ունենալնիս, որոյ համեմատ հագուելն դրական օրէնք մ'եղած լինէր, սակայն այն աւանդական ձեւն՝ որ եկեղեցւոյ արարողութեանց մէջ կը գործածուի՝ սեւագոյն փիլոնի ձեւը, որով սովորական ժամերգութեան ստեան կը ծածկուի քահանայն, կը հաստատէ թէ հոգեւորականը սեւ հագուատ եւ բոլոր մարմինը պատող լայն, երկայն եւ միապաղաղ հագուատ պէտք է գործածէ, որոյ ներքեւ մարմինն իւր անդամներն եւ խաղերը ցոյց չպիտի տայ երբեք: Այս ծածկութաւոր պարկեշտ ձեւը տեսնուած է մեր նախորդ հոգեւորականաց վրայ, վասնորոյ հետեւողութեան կարեւոր կարգին մէջ հագուատի կողմանէ եւս մեր նախնեաց նմանիլնիս՝ մեր հոգեւորական հանգամանքին փառքն ու պատիւն է:

Հին օրինաց մէջ Աստուած քահանայապետին, հասարակ քահանայից եւ Ղեւտացւոց հանդերձից արտաքին ձեւը որոշակի ցոյց տուաւ. իջնելու էր Աստուած այսքան մանրամասնութեանց. հագուատին ձեւը այսքան հոգ ընելու բան էր: Վերիվերոյ տեսութեամբ այնպէս է, բայց ի՛նչ օգուտ, աստուածային կարգադրութիւն մի էր. քահանայն սուրիչ ձեւ հագուատով չէր կրնար ժողովրդեան երեւիլ, անտարակոյս օրինազանց կը նկատուէր, գուցէ կը քարկոծուէր իսկ: Ինչո՞ւ.

— վասնզի որ ինչ անշնորհք է պաշտօնէին վրայ, արհամարհանք է պաշտօնին, վասնզի հագուատը կը ցուցնէ ժողովրդեան յարգելի անձին ներկայութիւնն, վասն զի քահանայն իւր հագուատին որոշ ձեւէն մատնուելով զգոյշ կը կենայ, որ մի՛ գուցէ երես կարմրցնող անպատշաճութեան մը մէջ տեսնուի, վասն զի վերջապէս եկեղեցական տարազը հոգեւոր զինուորութեան համազգեստն է. այս տարազէն դո՛ւ չըլլալով չ'գործածողը կը մատնուի՝ թէ դասալիք, փախտական եւ կարգին անարժան է: Ամէն վիճակի մարդիկ իրենց դասակարգին արտաքին նշաններն կրելնին իրենց պատիւ կը համարին. իշխանք, մեծամեծք, պատերազմականք, քաղաքային պաշտօնեայք՝ բոլորն ալ հասարակ մարդոցմէ զիրենք զատող յատուկ ձեւը ցոյց տալու շատ նախանձախնդիր են. որ եւ է կրօնքի մենաւորներ իւրաքանչիւրն իւրեանց հիմնադրին որոշած հագուատը գործածել իրենց պարտաւորութիւն կը համարին, իսկ զանցաւուն՝ դասալիք, կարգընկէց. ինչո՞ւ եկեղեցական մեծ եւ տիեզերական կարգին յատկացեալ հոգեւորականք եկեղեցական հագուատի աւանդական ձեւը ձշգութեամբ չը պահպանեն:

Շատ անգամ կը տեսնուին եկեղեցականներ որ բնաւ հոգ չունին իրենց կարգին հին տարազը պահելու. ո՛րչափ կարգաւոր՝ այնչափ

գունաւոր վերարկու կը տեսնուի ամենուն կռնակը : Ատեն մը կրօնաւոր քահանայից կամ վարդապետաց եւ ժողովրդական քահանայից գլխարկներն տարբեր գոյներ ունէին . պատրիարքարանն որոշած էր այս փոփոխութիւնը եւ կառավարութիւնն ճանչցած էր : Իսկ այժմ՝ վարդապետներէն ոմանք մանիչակի հին գոյնը կը գործածեն , ոմանք ալ քահանայից յատկացած սեւ գոյնը : Ընդէ՞ր է այս խառնակութիւն . ո՞չ ապաքէն մտադրութեամբ հաստատեալ տարազ էր նախկինը . ո՞չ ապաքէն պատշաճ էր , որ կրօնաւոր եկեղեցականն ու ժողովրդական քահանայ իրարմէ տարբերէին . ո՞չ անաքէն հարկաւոր էր , որ կրօնաւոր եկեղեցականն երբ ի փողոցի եւ ի տունս շրջէր , գլխարկը զինքը կը յանդիմանէր թէ ինք ընտանեաց աէր քահանայից չ'նմանիր , ժողովրդեան ընտանի կենաց մէջ ելեւմուտ ընելու պաշտօն չունի , այլ հանրային երեւելի պաշտօնին համեմատ միայն ի ճանապարհորդութեան մանիչակագոյն գլխարկովն սխտի ճանչցուի , իսկ ի ժամատան , ի վանս , յառաջնորդարանս եւ ի պատրիարքարանի վեղար ըսուած գլխանոցով : Սխալ է ըլլա՞յ ենթադրութիւնն իս , եթէ ըսենք թէ գլխարկի ձեւոց շիթմանէն կրօնաւոր եկեղեցականք տանուտէր ժողովրդական քահանայի պէս՝ ամենուրեք ելեւմուտ ընել համարձակեցան հակառակ իրենց ներանձնական

կենցաղավարութեան : Պատրիարք , եպիսկոպոս եւ առաջնորդ եղող ծայրագոյն վարդապետք կրօնաւորաց կարգին պատկանելով՝ սովորաբար չէին երեւեր հրապարակի վրայ , եթէ եկեղեցական արարողութեան մը հարկին կամ քաղաքական պարտաւորութիւն մը կատարելու առթիւ պատահէր դուրս գալ եւ ի փողոցի երեւիլ՝ անպատճառ վեղարով ծածկած սխտի ըլլային գլուխնին . գլուխ եւ երես ծածկելու այս կանոնական աւանդութիւնը կարծեց թոյլ չէր տար իրենց , որ հասարակ մարդոց կամ ընտանեաց աէր սովորական քահանայից պէս փողոցէ փողոց եւ տունէ տուն շրջէին : Պատրիարքարանի որոշած գլխարկը եպիսկոպոսք միայն քաղաքէ դուրս հեռին ձիով ճանապարհորդութիւն ըրած ժամանակ կրնային դնել : Այժմ՝ ո՞րք մանիչակագոյն , եւ ո՞րք սեւ գլխարկով անկիւն , փողոց եւ տուն չ'մնար որ չ'մոնեն : Արդեօք եպիսկոպոսական բարձր եւ աստուածակարգ հեղինակութիւնը այս անհոգութեան համար չէ՞ , որ իւր պատկառանքը կորոյս թէ ի մայրաքաղաքի եւ թէ ի դաւառս : Կան եկեղեցականներ՝ որ իրենց հագուստին վրայ այնպիսի ժապաւէններ , գոյն-գոյն պատտառներ եւ պարանոցէն մինչեւ կրօնիկը այլ եւ այլ գոյն ճարմանդներ կը դնեն , յորմէ կը մատնուի իրենց հոգւոյն մեղադրելի գրգռութիւնն եւ պճնասիրութիւնն :

Կան որ վերարկուի ներքեւ երկայն պարեգօտը բնաւ չեն գործածեր, բաց ի ծածկապատ վերարկուէն՝ միւս ներքին հագուստնին բոլորովին աշխարհական տարազ է: Հասկա ի՞նչ քսեմ այնպիսի եկեղեցականներուն, որ իրենց քաղաքային աստիճանի յատուկ շքանշաններն ալ կը կախեն պատարագի զգեստներուն վրայէն, բան մը՝ որ բնաւ հոգեւոր գործօնէութեան մը վարձատրութիւնը չէ, այլ բոլորովին արտաքին եւ քաղաքական եւ սուրբ խորհրդոց ժամանակ գործածուելու անյարմար:

Կան եկեղեցականներ ալ, որ արդարեւ զարդասիրութիւն չունին՝ հրամայուած կանոնական ձեւին մէջ սխալ չեն ընէր, բայց այնքան պատուած, հինցած եւ կեղտոտած հագուստ կը գործածեն, որուն պատճառը կամ չափազանց անհոգութիւն է կամ դատապարտելի ազահութիւն: Այս զգուելի տեսարանը գաւառացի եւ գիւղացի քահանայներուն վրայ յաճախ կ'երեւի, որ յոռաջ կուգայ կամ այլանդակ կծծութենէ կամ դատարարակութեան չափազանց ցածութենէն. ցնցոտիներով կը պատեն անձերնին յանարգանս քահանայական վայելչութեան եւ ի ծաղր տեսողաց: Եկեղեցական կարգին պատիւը արդար միջինը կը փնտռէ, ոչ պճնասիրութենէն գոհ կը լինի եւ ոչ խոտան քրցազգեցութենէ. համեստ յարգարուածք, ազնուական պարզու-

թիւն եւ յարգելի ծանրութիւն կ'ուզէ ամէն եկեղեցականէ. արտաքին այնպիսի դիրք կը պահանջէ հագուստի վրայ, որ աչքի չզարներ, եւ հագնողին վայելուչ եւ սուրբ կացութիւնը միայն կը փայլեցնէ:

Գամբ քահանայական աստիճանի համեստութեան վերջին մասին՝ այն է վարմանց: Քահանային հանգիստը կամ զրօսանքն անգամ պէտք է պատշաճ, լուրջ եւ զգուշաւոր լինի, այնպէս որ բնաւ քահանայական աստիճանին անպատուաբեր չ'լինի: Յայտնի է որ մարմին եւ միտք դադարի կամ հանգստեան պէտք ունին. սակայն այս բան բնութեան օգտակար ըլլալու համար՝ պէտք է որ պարտաւորութիւննիս աւելի եւս լաւ եւ դիւրապէս վերսկսելու սատարեն: Հանգիստը ձեռքերնիս եղած գործը նոր զօրութեամբ շարունակելու համար կը լինի. որ եւ է հանգիստ եւ զրօսանք որ մեր գործէն զմեզ կը հեռացնեն, կը պաղեցունեն, կը լքուցանեն եւ մեր պաշտօնէն կը ձանձրացունեն, մեզ ներելի չեն: Որսորդութիւն, ձիավարութիւն, թղթի կամ նարտի եւ այլ ասոնց նման խաղեր, կասկածելի կամ վտանգաւոր ընկերակցութիւնք՝ եկեղեցական համեստութեան բոլորովին ներհակ են, յոգնութեան դարման չեն, այլ մեր կարգին պատիւ չ'բերող անօգուտ եւ անպատշաճ զբաղմունքներ: Որսորդութիւն յո-

բում արիւն թափել, արիւն որոնել, շնչաւոր խոցոտել եւ այլն կայ, համեստ գբօսանք չէ, մեր կարգին անուշութեան եւ ծանրութեան բոլորովին անյարմար է, հեզութեամբ եւ հանգարտութեամբ առանց զոք ցաւցնելու ժողովուրդ կառավարելու պաշտօն ունեցող անձին չ'վայլէր: Տես թէ ի՛նչ կ'ըսէ Ս. Ներսէս Շնորհալին. — «Քահանայից ոմանց համար կը լսեմք թէ ձիավարժութեան, զինուորական խաղ, ձիարշաւի խրախճանութիւն, որսորդութիւն եւ նետաձգութիւն կ'ընեն աշխարհականաց հետ. բայց չ'վայլէր եկեղեցւոյ պաշտօնեայնեբոլ, զի ըստ Առաքելոյն բանի՝ մեր զինուորութիւնը մարմնաւոր չէ, այլ հոգեւոր եւ աստուածային, որով կը պատերազմիմք ոչ թէ մարմնոյ եւ արեան՝ այլ աներեւոյթ եւ չար թշնամոյն իշխանութեան դէմ: Եթէ պատահի՝ որ հետի կամ ձիով ճանապարհորդութիւն ըրած ատեննիդ ճանապարհի երկիւղի համար զէնք առնուք, այն ատեն անգամ պէտք է պարկեշտութեամբ առնուք վրանիդ եւ ոչ թէ զինուորականի պէս կապարճ եւ թրակապ կուշտերնէդ կախելով: Ուրիշ ամէն պարագայի մէջ կարգաւորին զէնք գործածել բնաւ չ'վայլէր, ինչպէս նաեւ տղայական ճաշակով ձիարշաւներ ընել. տեսնողը կը բամբասէ» . Ընդհ. առ Քհ:

Թուղթ, նարտ եւ ասոնց նման առանին

խտղերն ալ չեն վայլէր եկեղեցականի. զի կը կորսնցնէ ժամանակ որ սահմանեալ է միայն ժողովրդեան շրկութեան եւ կրթութեան գործածուելու, կը կորսնցնէ դրամ որ իրենք չէ, այլ ազբատաց՝ եթէ իւր կարեւոր պէտքէն աւելցաւ, կը կորսնցնէ իւր կարգին պահանջած ծառայութեանց ճաշակն, կը կորսնցնէ հոգին՝ խաղի դիւլուածոց հետեւանք եղող անհրաժեշտ բարկութեամբ, կը կորսնցնէ ժողովրդեան յարգն եւ վստահութիւնը իւր վերայէն, կը կորսնցնէ մտքին հանգարտութիւնն եւ խաղաղութիւնը, եւ դեռ եւս ի՛նչ չ'կորսնցնէր, քանի որ իւր կոչման հոգին եւ պաշտօնին բոլոր արգասիքը կը կորսնցնէ. կորուստ՝ արդարեւ անդարմանելի, եւ որ դրամ կորսնցընելէն բիւր անգամ ծանրակշիւ է:

Հոգեւորականք իրենց վարմանց մէջ որչափ զգուշաւոր եւ շրջահայեաց լինին, չտփաղանցութիւն ըրած չեն լինիր: Խոհեմութիւնը կը պահանջէ մինչեւ խի ներելի գբօսանքներէ զգուշանալ, քանի որ օգտակար չէ: Պէտք է իրենց շուրջն եղող ժողովրդեան վրայ նային, պիտի տեսնեն թէ ի՛նչպէս աչքերնին չորս բացած իրենց վրայ կը նային. ո՛րքան աններողութեամբ կը դատեն եկեղեցականին հանգիստը կամ գբօսանքը: Այնպիսի ժամանակի մէջ կ'ապրիմք, յորում հաւատքը շատ թեթեւցած է, անհաւատարիմ եւ անարժան պաշ-

տօնէին երեսէն գայթակղութիւնն ամէն կողմ տարածուած է . բարոյականն ընդհանրապէս մեղկացած է . ամենադոյզն կասկած տալէ եւ անպատիւ լինելէ զգուշանալու համար որքան լրջմտութիւն եւ ծանրաբարոյութիւն փայլեքահանային վրայ , տակաւին քիչ է . « Տե'սեք , կ'ըսէ սուրբ առաքեալն Պօղոս , ո'րպէս աշխարհիս զնայցեք եւ մի' իբրեւ անխնայսք , այդ իբրեւ ինաստուեք » . Եփես . Ե . 15 : Թուլակրօնութիւնն այն կէտին հասած է , որ եկեղեցականին գթելուն կամ տկարանալուն կը ծափահարէ . չ'մտածեր ժողովուրդը թէ Աստուծոյ ահաւոր պատուհասը կայ վրան , որ անկարգ , անպիտան , խուլ եւ համր հոգեւորականի ձեռք ինկեր է : Պէտք է հոգեւորականք աշխատին որ իրենց օրինակէն աւելի եւս չ'հաստատուի ժողովուրդն իւր սխալ ճանապարհին վրայ . « Տեսեք , որպէս աշխարհիս զնայցեք . . . զի ժամանակս չար է » . Եփես . Ե . 16 : Պէտք է աշխատին , որ ժողովրդեան՝ որոյ դէպ ի վերկութիւն առաջնորդելու պարտաւոր են , ոտքին քար գլորման եւ վէժ գայթակղութեան չ'լինին :



Հ Ե Ջ Ո Ւ Թ Ի Ի Ն



Որովհետեւ հայր եմք եւ հովիւ եմք ժողովրդեան , ուրեմն մեր զլիսաւոր հանգամանքներն պէտք է լինին հեղութիւն , բարեգործութիւն եւ սիրելութիւն : Այս հանգամանքներն պէտք է լինին մեր ամէն ձեւի եւ ամէն տեղոյ մէջ կատարելի պաշտաման տիրական ոգին :

Սակայն շատ անգամ ստոյգ է որ այս գողտրիկ եւ խոհեմական ոգւոյն տեղ , որով միայն կարելի է մեզ մեր պաշտաման մէջ յաջողիլ , կը գործածենք կիրք կամ մտահաճութիւն , տիրապետական ոգի եւ ստապատիր նախանձայուզութիւն :

Եթէ քահանայութեան չնորհքը ինչպէս վիճակնիս՝ նոյնպէս բնաւորութիւննիս փոխէր , եթէ ինչպէս աստիճաննիս՝ նոյնպէս եւ զգացումնիս բարձրացունէր , եթէ ճակատնիս կընքող եւ ձեռքերնիս սրբող օծութիւնը մինչեւ սրտերնիս հասնէր եւ կակղցունէր , աւելորդ պիտի լինէր այժմ խօսիլ եւ յանձնարարել մի այնպիսի առաքինութիւն՝ որ քահանայութեան ընդակից է : Բայց այնպէս չէ . այս

սուրբ վիճակին մէջ մտնելու ատեն մեր դաստիարակութեան թերութիւնն ու սխալներն մէկտեղ կը բերենք. քահանայութիւնը պարզեւոր սուրբ միջոցն մարդկութիւննիս կացուցանող պարագայները դժբաղդարար չ'փոխեր. բնականէն պինդ, յանդուգն, կոչա եւ վսեր մի մարդ քահանայ լինելով՝ խառնուածքը չ'ջնջուիր, հեզ եւ հանդարտաբարոյ չ'լինիր. մանաւանդ թէ առիթներ կ'ունենայ աւելի եւս անեցնելու խստութիւնն ու կրքոտութիւնը: Ստոր համար է որ ի պատրիարքարան անպակաս կուգան քահանայի եւ առաջնորդի դէմ բողոքոյ թղթեր, որ դառնապէս կը գանգատին իրենց հոգեւոր վերակացուաց բիրտ եւ խիստ վարմունքէն, եւ ոչ միայն ժողովուրդք՝ այլ եւ պաշտօնական մարմինք եւ քաղաքական կառավարութիւնք կը ձայնակցին: Պաշտօնարանք, աղբային լինին թէ քաղաքական, կ'սպասեն որ հովուին խնամոց ներքեւ հաշտ եւ խաղաղ լինին ժողովուրդք, այլ ընդհակառակն կը տեսնեն՝ որ հովիւը փոխանակ հեզութեամբ եւ քաղցրութեամբ վարուելու իւր հօտին հետ, ինքն իրեն հաւնած՝ իւր խելքին ու կամքին միայն կռթնած՝ խօսք չ'հասկնար, խորհուրդ չ'ընդունիր, մեծը փոքրին՝ փոքրը մեծին դէմ կը հանէ, հօտը կուսակցութեանց կը բաժնէ, ինքն ալ երբեմն այս եւ երբեմն այն կուսակցութեան կողմն կ'իյ-

նայ. ժողովուրդը վեր ի վայր կը յուզուի, առաջ կրօնքին պաշտօնեայն կ'արհամարհէ, յետոյ կրօնքը, եւ ահա ցաւալի հերձուածով կամ բողոքական եւ կամ հովովեական կը լինի:

Իսոյց մեք հայր եմք ժողովրդեան. հայրը զաւակաց պակասութեանց անյիշատար լինելու պարտքն ունի: Ստոյգ է թէ հովուին հեզութենէն եւ համբերութենէն զառածանող ժողովուրդ շատ ունիմք. խստերախ են եւ չեն ճանչեր ոչ պատշաճութիւն եւ ոչ պարագայի եւ ժամանակի զգուշութիւն. ամէն բանի համար իւր հովուին վրայ կը ծանրանայ, կը գանգատի՝ բայց գանգատը կամ արդար չէ կամ չափով չէ. կը սրահանջէ՝ բայց չ'նայիր թէ ժամանակն է, տեղն է, այս աւուր համար ստիպողական է թէ վաղուան կամ հետաւոր ժամանակի, կարեւորութեան կարգաւ առաջին թէ յետին խնդիր է. չ'հասկնար ոչ տարածամութիւնները խնդրոյն եւ ոչ անյարմարութիւնները, անհամբերութիւն կ'ընէ, կ'ստահակի, իւր վրայ թերութիւն չ'տեսներ, բոլոր թերութիւն հովուին կը վերագրէ: Հանդերձ այսու ամենայնիւ, հովիւ եղբարք, հայրական զգացմամբ եւ հեզութեամբ պէտք է կենամք առաջի անարժան խստապահանջութեան ժողովրդեան, եւ պէտք է համբերութեամբ ուղղեմք իրենց թիւր խորհուրդներն եւ հանգարտեցնեմք: Եթէ ամէն ժողովուրդ բարեկիր,

պարկեշտիկ, հանդարտիկ եւ քաղաքավարի լինէր, ի՞նչ հարկ կը մնայր սուրբ Պօղոս առաքելոյ պատուիրել մեզ ասելով. «Երկայնամիս շերտ'ի առ ամենեւեակ» . Ա. Թես. Ե. 14 : Ո՛չ, եղբա՛րք, շատ անգամ մեր անհամբերութիւնը տեղի կուտայ ժողովրդեան կծու եւ դժպատեհ դանգատանաց . չեմք մտածեր որ ժողովուրդը մեզ դիմելով՝ իւր իրաւունքն է որ ի դործ կը դնէ . չեմք մտածեր թէ մեք մեզի չեմք՝ այլ ժողովրդեան . «Չե՛ք ակնակցե՛ր» : ժողովուրդը մեր պարտքը կը պահանջէ մեզնէ . գուցէ պահանջքը չարաչար է կամ տարաժամ, բայց այսու չեմք դադարիր պարտաւորութենէ, համբերութեամբ եւ հեղութեամբ հասկնելու եմք : Այո՛, որքան ժողովուրդը խիստ եւ ընդհատ լինի, այնքան առաւել հովուին պարտքն է համբերութիւն գործածել : Ամենաբուռն փոթորիկներ քանի մը կաթիլ անձրեւով դադրելուն նման՝ երկու անոյշ խօսքով շատ անգամ կը հանդարտի ժողովրդական մեծ յուզումն . ընդհակառակն անհամբերութիւն եւ ցասկոտութիւն ժողովրդեան թերութիւնը չ՛ուղղելէ զատ՝ մերը երեւան կը հանեն, եւ ժողովրդեան տրանջանաց առջեւն չ՛կրնար առնելէ զատ՝ անոր սէրն ու վստահութիւնը մեր վրայէն կը վերցունեն :

Եւ երբ հովուին իրեն յանձնեալ հօտին հօգեւոր փրկութեան սիրահար է, եւ բոլոր ոգ-

ւով կը ջանայ պաշտօնն արժանապէս կատարել, ինչո՞ւ քանի մը վայրկեան իւր կիրքն ու անհամբերութիւնը չ՛զսպէ : Ո՞չ ասպաքէն եկեղեցւոյ առաջին հովուներն առաքեցան իրեւ գառիկն ի մեջ գայլոց . եւ ի՞նչպիսի գայլեր . — կը բզբտէին եւ արիւննին չ՛խմած կատաղութիւննին չէր անցներ : Տե՛ս ի՞նչ եղաւ հեղութիւն եւ համբերութիւն կակղեցին գայլոց կատաղութիւնն, եւ եթէ մեռան, իրենց արեան հոտն առնող վայրենիներ հեզ եւ անուշ գառնուկներ դարձան : Մեք այս առաքինի եւ համբերող հովուաց յաջորդներն եմք որպէս քարոզութեամբ բանին Աստուծոյ՝ նոյնպէս եւ հովուութեամբ . ասոնց տեղ մեք հիմայ կը զրկուիմք գառներ ի մէջ գայլոց : Եթէ այնքան կը վայնանք անոնց բարբարոտութենէն, եթէ մեր աշխատութեան եւ քրտանց փոխարէն կը կարծեմք թէ միայն անպտուղ եւ անհետեւական տանջանք մը քաշելնիս պիտի մնայ մեզ՝ եւ ոչ այլ ինչ, պէտք է կամ թողումք զՔրիստոս եւ նորա մեզ պատիւ ըրած պաշտօնը, եւ կամ ներքին եւ հոգեւոր խրնդութեամբ ստանձնելու եւ տոկալու եմք : Եւ ի՞նչ է այսօր մէջ տեղ եղածը . — ժողովուրդ մը որ քիչ մը խիստ եւ ըմբոստ է, հովուին հետ անոյշ վարուիլ չ՛գիտեր, պատիւ չ՛տար, բանի տեղ չ՛դներ . ի՞նչ ընելու ենք . արամտի՞նք, բեմն ելլենք եւ աս ու ան կըքով կշտամ-

բե՞նք: Համբերութիւն եւ հանդարտամտութիւն աւելի կը ճնշէ եւ կը հանդարտեցնէ ժողովուրդը՝ քան խստութիւն եւ աղաղակ: Եթէ մեր նախորդաց, հովուաց եւ քահանայից տեղը մենք լինէինք, ի՞նչ պիտի ընէինք, որոնք սոսկալի չարչարանաց համբերեցին եւ մինչեւ իսկ մահուամբ զՅիսուս Քրիստոս փառաւորեցին: Իսկ մենք ժողովրդեան փոքր մի անարգանաց եւ գուցէ զմեր հպարտութիւն չ'ըողմեւորեն համար կիրք կ'ելլեմք եւ կը զայրանամք: Եւ գիտէ՞ք թէ ինչո՞ւ այսպէս եմք վասն զի սորվեր եմք ժողովրդեան վրայ տիրել, եւ մեր պաշտօնին պատիւը փնտռելու տեղ՝ մեր անձին փառքն ու շահը փնտռել, վասն զի զմեզ մեր ժողովրդեան վրայ տէր եւ իշխան գիտեմք, մինչդեռ ծառայն եմք եւ սպասաւոր:

Սակայն, հեռի՛ ի մէնջ տիրապետութեան ոգևով վարուիլ, այլ խոնարհութեամբ եւ սիրողարար: Աշխարհիս իշխաններն, ասաց Քրիստոս իւր աշակերտաց, տիրելով կը գործածեն զլւերեանց իշխանութիւն. հպարտութիւն, ահարկութիւն, շքեղութիւն եւ պայծառափայլութիւն է անոնց իշխանութեան շուրջը, իսկ ձեր՝ համեստութիւն, խոնարհութիւն եւ հեղութիւն. նոքա զինքեանս տէր՝ իսկ զժողովուրդն ստրուկ կը նկատեն, դուք զանձինս ձեր ծառայս եւ եզրարս ժողովրդեան. նոքա

կը կառավարեն իշխելով, դուք պիտի իշխեք սիրելով եւ ծառայելով. «Թագաւորի սգսցսց սիրեն նոցա... ոչ այնպէս իցե եւ ի ձերում միջի» . Մատթ. Ի. 25—26: Հպարտութեան տեղի կա՞յ այնպիսի աստիճանի մէջ, որ զմեզ այլոց ծառայութեան ներքեւ կը դնէ, ամենուն պարտական եւ վասն ամենեցուն պատասխանատու կ'ընէ: Ամբարտաւանութեան տեղի կա՞յ այնպիսի իշխանութեան մէջ, որոյ միակ պահանջքն է բազմացունել աշխատութիւն, պարտաւորութիւն, վտանգ եւ նեղութիւն: Ո՛չ, չ'մոռնամք թէ առաքեալներ եմք տեղակալք խոնարհ, համբերող, անարգեալ եւ չարչարեալ Աստուծոյ, պաշտօնեայք աստէն յաշխարհի նժգեհ՝ եւ վշտահար եկեղեցւոյ:

Երբեմն մեր պաշտօնին պատիւն ու հեղինակութիւնը պատրուակ սուներով՝ չեմք ներքեր ամենաթեթեւ անուշադրութեան եւ նախատուեցանք կը կարծենք. նկատումն եւ սկնածութիւն կը պահանջեմք, գուցէ ոչ այնքան ի յարգանս կրօնից՝ որքան անձին. մեր իրաւանց չնչին մի փնտսուն դէմ կ'ընդոտնումք, եւ բնաւ մտքերնէս չեմք հաներ. մեր իշխանութեան լուծի ծանրութեան ձեւ կուտամք եւ ճնշել կ'ուզեմք, մինչդեռ հոգեւոր իշխանութիւն է, և ունիմք զայն յԱստուծոյ ի պաշտպանութիւն եւ ի մխիթարութիւն ժողովրդեան: Կը մոռնամք որ մեր իրաւունքներն եւ

արտօնութիւններն այնչափ եւ յայնժամ միայն թանկագնի են՝ որչափ եւ յորժամ օգտակար են ժողովրդեան : Արտօնութիւննիս անոր համար է որ պաշտօննիս դիւրանայ , եւ ոչ թէ խոչընդոտներով պատաղի , որ դէպ ի կրօնք յարգութիւն շահիմք եւ ոչ շքեղութիւն եւ ահարկութիւն աստիճանի , որ մեր առաքինութեան օրինակը աւելի հանրային եւ օգտակար դառնայ՝ եւ ոչ գոռոզ եւ խրոխտ հեղինակութիւն : Ասաքէն , եկեղեցւոյ օրէնքներն եւ արտաքին պատշաճութիւնք կը պահանջեն որ հաւատացեալք կրօնական երկիւղածութիւն ունենան դէպ ի պաշտօնեայն , բայց այս երկիւղածութիւնը ձգելու եմք դէպ ի մեզ եւ ոչ թէ պահանջելու եմք . օրինաց երկիւղն արտաքին մեծարանք ընել կուտայ , բայց ներքին եւ ճշմարիտ մեծարանքը առաքինութեան կը պարտիմք : Ժողովուրդը զարմանալի է , երբ իւր հոգեւորականին վրայ երկրաւոր առաւելութիւն մը տեսնէ , նախանձոտ աչքով կը նայի . առաքինութեանը վրայ փոքրիկ կասկած մ'առնելուն պէս , իրաւանց վրայ ալ կ'սկսի կասկածիլ . արտաքին դրից կարեւորութիւն տալն տեսնելուն պէս՝ արժանեացը վրայ եւս կը գայթակղի . բռնի պահանջելն զգալուն պէս՝ աւելի եւս խտտիւ կը մերժէ . հետապնդելն խմանալուն պէս՝ սէր եւ վստահութիւն բացարձակապէս կը զլանայ : Միթէ այս կերպով մեր

պաշտաման պատիւը տեղը բերած կը լինիմք : Առարկուի թերեւս . — բայց մեզ յանձնեալ պաշտօնին իրաւունքներն ալ բռնելու եմք , եւ ներելու չեմք որ մեր ձեռաց մէջ փճանան : — Այո՛ , բայց առաքինութեան ճանապարհաւ՝ այն է սիրելով , օգնելով , շինելով եւ իշխանութիւննիս իրենց համար գործածելով եւ ոչ մեր անձին . եւ ահա բուն իսկ ինքեանք մեզնէ յառաջ կ'անցնին եւ կը պաշտպանեն մեր իշխանութիւնը : Ժողովրդեան համար եմք հովիւ եւ պաշտօնեայ . թող յանձնուիմք իրեն բոլոր անձամբ , առանց վերապահման , առանց շահու , այլ միայն եւ միայն իրեն փրկութեան տեսակետով , մեր պաշտօնին բոլոր իրաւունքներն իրեն համար միայն գործածեմք , իրեն համար նեղուիմք եւ չարչարուիմք , մեր ձիրքերն եւ կարողութիւններն բովանդակապէս իրեն տրամադրութեան ներքեւ դնեմք , հիւանդին հետ հիւանդ լինիմք , լացողին հետ լամք , չարչարուողին հետ չարչարուիմք , երկչոտը քաջալերենք , յուսահատը մխիթարենք , անկելոյն ձեռք երկնցունենք , հակառակորդին համբերեմք , թերահմուտը քաղցրութեամբ ուշադրեմք , վերջապէս ընդ ամենեսեան ամենայն լինիմք , եւ ահա ամենուն մեծը եւ ամենուն տէրը մեք կը լինիմք : Ժողովրդեան մտաց մէջ մեր պաշտօնին ազդեցութիւնն ու իրաւունքներն ոչ թէ անոր

համար կը փճանայ որ ժողովուրդն կրօնքի երկիւղածութիւն չունի, այլ վասն զի մենք պաշտօնեայքս չարաչար կը գործածենք եւ կը վառածանիմք: Առաքինի հովիւն՝ յորում ազնիւ եւ անկեղծաւոր համեստութիւն եւ հայրագորով անշահասիրութիւն կը վայլի, առաւել յարգանք կը վայելէ եւ պաշտօնին արտօնութիւններն կը պահէ՝ քան աշխոյժ, յաջողածեան, իրահամարձակ եւ պահանջոտ պաշտօնեայն: Այս՝ եղբա՛րք, հոգեւոր արտօնութիւնք առաւել յակաստանի են ի սրտի ժողովրդեան՝ քան ի բուն իսկ աստիճանի պաշտաման:

Առարկուի թերեւս. — Ստոյգ է որ եթէ հովիւը ցասկոտ եւ իշխանասէր ոգւով վարուի, ժողովրդեան սէրն եւ վստահութիւնն կը կորսընցնէ. բայց անկարգութիւններն ի՛նչ ընենք, որոց բարձումը հովուական հեզութենէ աւելի բան մը կը պահանջէ, այն է խստութիւն: — Այս՝ անկարգութեանց դէմ սրամտել արդար է, բայց սրամտութեան շարժառիթն երանի՛թէ սուտ նախանձայուզութիւն չ'լինէր: Շատերն անկարգութիւնը վերցնեմ ըսելով կը զայրացնեն, ուղղեմ ըսելով աւելի կը թիւրեն, դէ՛մն ելածին հետ գու լեզուով եւ դաժան գիմօք կը խօսին, հայր ըլլալին կը մոռնան, ոտտիկանի կերպարան կ'առնեն, բարեկարգութիւն հաստատենք ըսելով՝ անկարգութեանց

չուրջը պարարտութիւն կը դնեն: Ասոր համար թիւրեալներն ալ հովիւն աւելի իրենց անձանց թշնամի կը նկատեն՝ քան անկարգութեանց, կը զարնէ կը կարծեն, եւ ոչ թէ կը փայփայէ եւ կը բժշկէ: Բեկեալ կամ թիւրեալ անդամն յետ երկար ատեն իւղոյ փափկութեամբ շփուելու, ոչ յանկարծակի՝ այլ տափաւ կը շտկուի: Օրինակ առէք Յիսուսն. ի՛նչ քաղցրութեամբ կ'ընդունէր զմեղաւորս, ո՛րպէս ընտելութեամբ կը պատուէր, ո՛րպիսի ուրախութեամբ երկնքի հրեշտակաց իսկ խնդութիւն կը զրկէր մէկ անհատ մեղաւորի դարձին վրայ: Յիշեցէ՛ք, ի՛նչպէս կուլայր ապերախտ երուսաղեմի վրայ. ո՛րպէս կ'աղօթէր իւր հըրահանգաց ազգեցութիւնը մարդոց վրայ յաջողելու համար: Անյաջողութեան բուն պատճառը մեք եմք, եւ ոչ թէ մեղաւորաց խստարտութիւնը. մեր նախանձայուզութիւնը հըրպարտութեան, խստութեան, չոր-ցամաքութեան եւ այլ ասոնց նման թերութիւններով լի են, վասն որոյ եւ Աստուած խօքերնուս ուժ չ'տար որ ազգէ հաւատացելոց սրտին:

Հեզութիւն ըսելով, եղբարք, թող չ'հասկցուի անդգայութիւն եւ անհոգութիւն ի վերայ անկարգութեանց ժողովրդեան: Քահանայական հեզութիւնն իրաւ է որ կարեկցութիւն կունենայ մեղաւորին վրայ եւ կը սիրէ, բայց զայրոյթը միշտ կը պահէ մեզաց դէմ: Ո՛ր

հովիւ որ իւր խնամոց յանձնուած հօտին բարոյական անկմանը վրայ հանդարտութեամբ եւ անտարբերութեամբ կը նայի, այն հովիւ կամ հաւատք չունի, կամ իւր անկումը աւելի մեծ է քան զբուն բարոյական անկումն հօտին:


Սուտ եւ սխալ հեղութիւն մ'եւս կայ, որ ոչ պակաս վտանգաւոր է. սոքա են թոյլ եւ երկչոտ հովիւք, առաւել իրենց հանգստեան՝ քան թէ ժողովրդեան հոգեւոր փրկութեան ուշադիր. աւելի ամենեցուն առ հասարակ սիրելի մնալ կ'ուզեն քան անկարգութիւննին երեսնին տալով կշտամբել. կը լռեն, չ'տեսնելու կը զարնեն որ մի գուցէ ցաւցունեն զոք, իրենց կ'ուզեն կապել ժողովուրդը եւ ոչ թէ Յիսուսի ֆրիստոսի. կ'ուզեն որ ամէն անէր ժողովուրդը զիրենք գովէ, ծափահարէ, եւ ժողովրդական է՝ ըսէ: Սոքա նման են Սաւուղի Իսրայելացւոց առաջին թագաւորին, որ փոխանակ Սամուելի բերնով Աստուծոյ տուած յայտնի հրամանին հնազանդելու՝ յորում միայն է հաստատութիւն իրաւանց իշխանութեան, ժողովրդեան առաջարկութեան անսաց: Ժողովրդականութեան հետամուտ թագաւորն երբ կշտամբեցաւ Մարդարէէն՝ ինքզինք արգարացնել կարծեց յասելն. «Վասն շեղոյ ձայնի ժողովրդեան իմոյ արարի» . Ա. Թագ. Ժե. 20: Սակայն գիտենք թէ սուտ ժողովրդականութեան անձկացող այս թոյլ եւ երկ-

չոտ թագաւորին վախճանն ինչ աղետալի ետեղաւ: Այսպիսի հովիւներ ժողովրդեան զճըմարտութիւն սիրելի ընելոյ փոխան, կ'ուզեն իրենք զիրենք սիրցունել: Այս չէ հեղութիւն, այլ վարձկան եւ անհաւատարիմ ծառայի թոյլ եւ վատ խաբէութիւն: Հովիւ մը ամաչելու է ծափահարուիլ եւ գովուիլ եւ կեցցէներ լսել յայնպիսի ժողովրդենէ՝ որ իւր ճշմարիտ շահերը չ'իմանար, եւ որոյ աստուածալաշտուտութեան նկարագիրը ամէն կողմէ ինկած է: Այսպիսիք մինչեւ վերջը կը յաջողի՞ն. — քա՛ւ լիցի. այսպիսեաց ձեռքէն իրենց սեփական եւ իրական ազատութիւնն եւս կ'ելլէ կ'երթայ, եւ ժողովուրդն՝ որոյ յարգանքն ու համակրութիւնը կ'ուզէին շահիլ, երես կ'առնէ հովուին թուլութենէն եւ մարդահաճոյ վարմունքէն, կը համարձակի հետը կատակներ իսկ ընել, քաղաքավարութեան պարզ կանոններն ալ չ'պահել, արհամարհանօք վարուիլ. իսկ հովիւն՝ եթէ դոյզն բարեպաշտութիւն մ'ունի եւ երբեմն Սաղմոս կը կարգայ, ուշադրութեամբ կանգ պիտի առնու եւ որոճայ մտքով սաղմոսերգու Մարդարէին սա խօսքին վրայ. «Յերեսաց բարկութեան արժանութեան քո բարձրացոցեր զիս եւ խոնարհեցոցեր» . Սաղմ. 98. 9: Աստուած մարդահաճոյ հովուին սկորները կը փչոյ, ժողովրդեան մէջ յեղափոխութեան հողմն կը շնչէ, չ'կարծուած տեղէն

յուզմունք կ'ելլէ . նենգաւորին դիմակը վարձ կ'իյնայ եւ ծաղր ու ծանակ կը մնայ հրապարակի վրայ . « Անդ երկիցեն գերկիւղ՝ ուր ոչ իցէ երկիւղ , զի Աստուած փշրե գոսկերս մարդահանոյից » . Սարմ . ԾԲ . 6 : Պէտք է գիտնանք , եղբա՛րք , որ յոյժ անմշակ ժողովուրդն անգամ մեր վրայ ներքին առաքինութիւն կ'ուզէ տեսնել , գիտէ զի մեք աղ լինելու սահմանեալ ենք եւ պաշտօն ունինք զիրենք պահել յապականութենէ մեղաց . փոխանակ այս կարեւոր ազդեցութիւնն ի գործ դնելու՝ եթէ շողոքորթելով վարուինք հետը , ի բերան կը գովէ՝ սակայն ի սրտէ կը պարսաւէ . երեսանց սէրը մեզ կուտայ , իսկ դրական յարգն ու անհաճութիւնը կը վերապահէ ուրիշ հովիւներու : Ահարովն ժողովրդեան յարմարելու համար երբեմն տկարացաւ եւ ոսկի հորթ շինեց ամբոխին ուզած կերպովը , բայց եկ ու տես որ այս թոյլ զիջողութեան վնասը մինչեւ վերջը կրեց , ճշմարիտ քահանայապետութեան պատիւը ծանր հակառակութիւն կրեց , Աստուծոյ կողմանէ հրաշք պէտք եղաւ հաստատելու եւ պատկառելի ընելու համար իրեն հոգեւոր իշխանութիւնը : Եթէ ժողովրդեան համարումը շահելու համար մեր պաշտօնի պարտաւորութենէն թեթեւ բան մը զոհենք , նոյն համարումը չ'չահելէ զատ՝ բոլոր ունեցածնիս ալ վրայ կուտանք . հրաշք

պէտք կ'ըլլայ՝ որ մեր պատիւը տեղը բերէ :
 Հովուական հեզութեան պայմանն է , եղբա՛րք , յանցաւորին հետ քաղցրութեամբ վարուիլ , բայց յանցանքին բնաւ չ'ներել : Ժողովրդեան ճշմարտապէս հաճելին միայն անոր օգտակար եղողն է : Ժողովրդեան սիրելի եւ յարգելի ըլլալնուս նայելով դատաստան չ'լինիր մեր վրայ , այլ մեր պաշտօնավարութեան յառաջ բերած օգուտները կը քննուին : Ժամանակ , պատմութիւն եւ մանաւանդ աստուածային անխաբ արդարութիւն՝ աշխարհի կարծիքներն ինչպէս ալ կազմուին այժմեանութեան մէջ , բնաւ ազդեցութիւն չեն կրեր . նախապաշարմունք կը ցնդին , մարդիկ եւ մարդկային նկատմունք կ'ոչնչանան , պատրանք կը հալածին , իսկ ճշմարտութիւն իւր ուղիղ եզրակացութեամբ մէջ տեղ կը մնայ :
 Եթէ մեր պաշտօնավարութեան մէջ միայն Յիսուսի Գրիստոսի շահը նայինք եւ ոչ մեր անձին կամ պաշտօնին , ինքնին ձեռք կ'առնենք մի այնպիսի կարեւոր բարեխառնութիւն՝ որ կ'զգուշանայ թէ՛ չափազանց նախանձայնողութենէ եւ թէ՛ մեղապարտ ներողամտութենէ : Տապանակին մէջ Ահարովնի գաւազանն եւ մանանայն օրինաց տախտակներուն քով դրուած էին . (Եբր . Թ . 4) : Հովուական պաշտօնավարութեան մէջ , իբրեւ ի խորհրդաւոր տապանակի , մէկ ձեռքերնիս

պէտք է գաւազանն ըլլայ՝ այն է քահանայա-
կան նախանձայուզութիւն, միւս ձեռքերնիս
ալ սափոր մը լեցուն անոյշ մանանայ՝ այն է
հեզութիւն եւ գթածութիւն. այս քաղցրու-
թիւնն է որ կը բռնէ, կը քաշէ եւ կը կակղ-
ցունէ ապառուժ սրտեր: Հիւանդը շողքոր-
թելու չենք, սակայն դեղն անուշցնելով եւ
համոզելով խմցնելու ենք:



Քահանայութեան կարգին համար կարեւոր
մի նկատելի բանն ալ աշխարհի մէջ մարդոց
հետ կենակցելու եղանակն է: Կան անապա-
տական կոչուած կրօնաւորներ՝ որոց միսթա-
րութիւնն է յառանձնութեան ասլիլ, նեն-
գաւոր աշխարհի վտանգներէն ահաբեկեալ՝
վանքի մը նեղ խցիկներու մէջ ապաստան
փնտռել, եւ անդ առաւօտ, միջօրէ եւ երե-
կոյ ի միասին ժամերգութեան եւ ապաշխա-
րութեան պարասլիլ, օրհնել եւ փառաբանել
զԱստուած՝ որ ի պատրանաց աշխարհի մեկու-
սի կը պահէ զիրենք: Բայց ընդհանրապէս հո-
գեւորականք այս վիճակն եւ պաշտօնը չու-
նին, այլ ստիպեալ են աշխարհի մէջ բնակիլ
եւ կենցաղավարել, եւ ըստ որում վճռով Յի-
սուսի Քրիստոսի աղ լինելու որոշեալ են, ան-
պատճառ պիտի խառնուին ժողովրդեան մէջ.
Իբրեւ մի խմոր կամ ընկերային մի զանգուած
ժողովրդեան հետ ի միասին պիտի ասլին:
Հոգեւորականը աշխարհի մոլութեանց համա-
ճարակէն չ'վարակիւմ ըսելով՝ չ'կրնար փախչիլ
հասարակաց միջավայրէն, այլ մանաւանդ իբ-
րեւ բժիշկ՝ աստին վարակեալ տեղին վրայ

պիտի գտնուի դարման տանելու համար: Եկեղեցականին այս միջամտութենէն ընդհանուրը կ'օգտի, բայց իրեն կրնայ վտանգ հասնիլ, մեղաց եւ մուլութեանց յորձեռանդն հեղեղը կրնայ զինքն ալ քշել տանիլ: այս վտանգալի վիճակէն պահպանուելու համար խոհեմ եւ կրօնավայել կենցաղավարութեան կանոն մ'ունենալու է:

Առաջին կանոն՝ որոյ շատ ուշագիր պէտք է լինի կենցաղագէտ կրօնաւորն, սա է. այն անձինք ընդ որոյ ներելի է հաղորդակցութիւն ընել՝ քաջ որոշել: Եկեղեցականը պէտք է գիտնայ թէ աշխարհի շատ մը մարդոց հետ յարաբերութիւն ունենալ իրեն ներելի չէ, կանանց հետ յարաբերութիւն մանաւանդ աւելի եւս զգուշալի է, յորմէ միշտ հեռի պէտք է գտնուի, եւ այս կը պահանջեն թէ պատշաճութիւն եւ թէ ամենաճանօթ կարգապահութիւն: Անպատեհ յարաբերութեանց մէջ ենթադրենք թէ դիտաւորութիւննին կատարելապէս մաքուր է, աչքերնին սուրբ եւ անարատ է, Աստուծոյ առջեւ այն մասին խղճերնին հանդարտ է, մեղադրելի սխալ մը չունենալնին երկնից հրեշտակներն եւ սուրբերն ալ կը վկայեն, սակայն եւ այնպէս չեն արդարանար. քահանայական կարգի ծանրաբարոյութեան չեն վայլեր սնտաի եւ անօգուտ այնպիսի յարաբերութիւնները: Զի ո՞վ պիտի

տեսնէ սրտին մաքրութիւնը, մարդիկ կրնա՞ն տեսնել որ չ'մեղադրեն. միթէ քահանայն, որոյ պատիւն այնքան ծանրագին է, եւ զոր պարտի վերջին աստիճան խնամքով պահպանել, որպէս զի իւր պաշտօնը ազդեցութենէ չ'իյնայ, յարաբերութիւնը կասկածի տակ ձգելու է: Անպատեհ յարաբերութեանց մէջ գրտնուած կրօնաւորն երբ մէկէն խրատ լսէ այս բանիս համար, կը բողոքէ, զրպարտութիւն կ'ընեն, թշնամեացս հնարքն է, Աստուած գիտէ իմ անմեղութիւնս եւայլն ըսելով կը յանդրգնի պօռալ կանչել. սակայն չեմ հասկնար ո՞րն է անմեղութիւնը. միթէ անխոհեմութիւնը՝ որ այն տգեղ համբաւին առիթ եղեր է, անմեղութիւնն է. միթէ կրօնաւորը մեղքը գործելով միայն յանցաւոր կը լինի. ո՞չ ապաքէն կասկած տալն ալ մեծ մեղք է:

Սակայն անհիմն տարածայնութեան եւ սրկիայի մը խօսքին համար հարկ է, կ'ըսեն, տեղի տալ եւ հրաժարիլ այնպիսի յարաբերութիւններէ, զորս պատշաճութիւնն եւ հին ծանօթութեան կամ բարեկամութեան պարտքեր յառաջ բերած են. ո՞չ ապաքէն եթէ դուրս ելած տարածայնութեան վրայ մէկէն ի մէկ յարաբերութիւննիս խղենք, լուեկայն ընդունած կ'ըլլանք յանցանքը եւ իբր հրատարակած՝ թէ արդարեւ յարաբերութիւննիս անմեղ չէր: Այս առարկութիւնն ալ ճիշդ չէ, խարէական

է. կրօնաւորի համար մեծ յանցանք եւ ամօթալի կանխակապ է՝ որ իւր յարաբերութիւնք անանկ չար համբաւի տեղի տուող բնութիւն ունին: Մաքրակենցաղ կրօնաւորն եւ բարեկիրթ հովիւն իր սլաշտօնին էական հոգերով զբաղեալ՝ անսխտան եւ անճահաւոր ընկերակցութեանց համար ժամանակ չ'կրնար գտնել. անհրաժեշտ պատշաճութիւններ, պարտաւորիչ այցելութիւններ եւ պաշտօնին յատուկ կարեւոր գործնականներ բոլոր ժամանակը կը գրաւեն. ուր որ մտնէ ելլէ՝ իւր կարգին պահանջած արթնութիւնն իրեն ընկեր կը լինի: Յոռի եւ մեղադրելի յարաբերութիւն այն կրօնաւորին վրայ կրնայ զուրցուիլ՝ որ արդէն դատարկակեաց է, բարքը ի բնէ ծանր չէ, եկեղեցականութեան շուքը պահել չէ սորվեր, յանգէտս տեղի կուտայ կասկածանաց եւ չ'կեցած տեղէն բան կը գոյացնէ:

Եթէ, կ'ըսեն, բանի տեղ դնենք եւ քաշուինք մեր վաղեմի յարաբերութենէն, տարաձայնութիւնը վաւերացուցած կ'ըլլանք. պէտք է բնաւ չ'քաշուինք, պէտք է մանաւանդ թէ շարունակենք, որպէս զի գրպարտող բերաններ գոցենք. յարաբերութեան խզումը աւելի կը բանայ անպատուութեան խոցը: Երանի՜ թէ ես խաբուած լինիմ. բայց հասարակաց տարաձայնութեան դէմ խստանալով աւելի չ'մեծնար արդեօք անպատիւ համբաւը,

կասկածելի յարաբերութեան շարունակումն միթէ աւելի իրաւունք չ'պիտի տայ ամենուն ենթադրելու՝ թէ արդարեւ անմեղ չէր յարաբերութիւնը որ չկարաց խզել, թէ արդարեւ աստիճանին սրբութիւնն ու պատուասիրութիւնը գերի տուեր է, դժբաղդաբար, կարիցաւագար յօժարութեան. եւ չ'պիտի ըսեն ամէն լսողք թէ այդ կրօնաւորն անոր համար բնաւ չ'իմանար եւ չ'զգար հասարակաց մէջ ցրուեալ տգեղ համբաւոյն ծանրութիւնը, որովհետեւ արդէն իւր կարգին ահաւոր ծանրութիւնը բնաւ չէ զգացեր:

Աւա՛ղ, հոգեւորականաց անմեղ կարծուած յարաբերութենէն ո'րչափ գայթակղութեանց եւ հրապարակային անկմանց վրայ եկեղեցին լացեր է, մի քանի անզգայ կրօնաւորի անբզգամ կենցաղավարութենէն ո'րքան տրտմեր է ամբողջ եկեղեցականութիւնը:

Հոգեւորականք զգուշանալու են նոյնպէս մոլութիւնը սիրող եւ առաքինութիւնն անարգող մարդոց ընկերակցութենէն, որոց միակէ զբաղմունքն է խաղալ, խնդալ, զուարճանալ, եւ ասանկ անբարեխառն կեանք մը վարելին ինքեանց պատիւ կը համարին: Պաշտօնեայ մը որ աստուածպաշտութեան եւ անոր էական կանոններն պահպանելու ծառայութեան անձր նուիրած է, ի՞նչ պատճառանք կրնայ ունենալ այսպիսի մարդոց մէջ գտնուելու: Եթէ յար-

մարի, ասոնց խաւարային գործոց ալ պիտի մասնակցի. եթէ չ'յարմարի, բայց տկար կերպիւ, եւ իրր ամչնալու պէս մերժէ յարմարիլն՝ կեղծաւոր մէկը եղած պիտի լինի, որ փոխանակ առջեւը գործուած մեղքէն ամաչեալու՝ ինքն յիւրմէ կ'ամաչէ. Աւետարանի խանգարիչ է այսպիսի սրաշտօնեայն եւ ոչ թէ քարոզիչ, եւ որոյ կեղծ եւ նշանակութիւնը մեկնուած չափաւորութիւնը բանի մը չ'ծառայելէ զատ՝ աւելի երես կուտայ սրիկայական հաճոցից, եւ առաքինութիւնն աստիճան մ'եւս արհամարհել կուտայ: Ո՛րքան մեծ ամօթ քահանայութեան կարգին, երբ որ պատմուի թէ այս ոք կրօնաւորն կամ քահանայն՝ սա կերպ կերուխոււմի ընկերութեան մը մէջ էր, եւ մանաւանդ երբ որ ըսուի թէ ամենէն աւելի զուարճացեալն եւ արբեալը նոյն ինքն քահանայն էր եւ իրեն հաւասար չունէր: Պաշտօնին սահմաններէն դուրս ելլող կրօնաւորին մէկ դըժբաղդ վիճակն ալ այս է՝ որ կերուխոււմի եւ զուարճութեան մէջ սովորաբար աշխարհակառնէն աւելի անդին կ'երթայ, ոչ միայն իւր կարգին կանոնները միտքը չեն դար, պատշաճութեան եւ չափաւորութեան պայմաններն ալ չ'յիշեր:

Պիտի ըսուի թէ աշխարհականաց հետ ընկերակցութիւնք առ հասարակ այդչափ ստգրտանելի չեն. զբօսանքի եւ հանգստեան պէտ-

քը անհերքելի է. աշխարհականաց մէջ շատ խեղացի եւ բարեկարգ մարդիկ կան, որոց հետ կենակցելէն կրօնքի եւ կրօնաւորի պատուոյն բնաւ վտանգ եւ վնաս չ'հասնիր: Կ'ընդունիմ՝ այս առարկութիւն. բայց այսպիսի աշխարհական հաղորդակցութեան մէջ կրօնաւորն ինչպէս պիտի վարուի ցոյց տալէ յառաջ՝ ես կ'ըսեմ թէ աշխարհական ընկերակցութեան մէջ ըստ աշխարհի շատ խոհական ընկերներ կենալ ենթադրելով հանդերձ, կրօնաւորն այս տեսակ հաղորդակցութեան մէջ անպատճառ աշխարհի եւ անոր յատուկ սկզբանց հոտը պիտի չնչէ, այս հոտը կամաց կամաց կրօնաւորին արտաքին վարմանց վրայ պիտի տարածուի, եւ անդգալապէս կրօնաւորին վրայէն հոգեւորականի յատուկ կանոնեալ հանգամանքը պիտի ջնջէ. ես կ'ըսեմ թէ կրօնաւորն խոհեմ ըսուած աշխարհականներուն ընկերակցութենէն յանգագաստից պիտի դանձէ այնպիսի սկզբունքներ՝ զորս թէպէտ եւ աշխարհի սուտ իմաստութիւնն ապօրէն չ'դատեր, բայց Աւետարանի սկզբունքներէն շատ եւ շատ հեռի են, անպատճառ այս սկզբանց առջեւ պիտի թուլանայ կրօնաւորն, շիջուցանէ իւր կոչման հոգին եւ հետեւի աշխարհիս սուտ հոգւոյն. ես կ'ըսեմ թէ հաղորդակցութեանց յօդակապը ճաշակի եւ շողձանքի համաձայնութիւնն է, կրօնաւոր մը եթէ աշխարհականաց ընկերակցիլն ի-

րեն հարկաւոր կը դատի, ուրեմն նոյն ճաշակն եւ նոյն բաղձանք ունի՝ ինչ որ աշխարհականք ունին, յորոց չ'կրնար հրաժարիլ:

Բայց, կ'ըսեն, հանգստեան եւ զբօսանքի պէտքը չ'ուրացուիր, շարունակ ծանրակշիռ զբաղմունքներով դեգերիլ մարդկային տկարութիւն չ'տանիր: Ես ալ այս բանիս համար կը յիշեցնեմ եկեղեցականաց՝ այն կշտամբանքը զոր երբեմն առաքեալն Պօղոս իւր աշակերտաց գրեց, երբ սոքա մէջերնին եղած վէճը փոխանակ իրենց մէջ եղբայրաբար դատելու՝ հեթանոս դատաւորաց դիմեցին. «Ա. յնչաօփ ոչ գոյ ոք իւսաստուակն ի անք». Ա. Կորնթ. Զ. 5: Ծանր եւ յոգնեցուցիչ պարապմունքէ քիչ մը հանգիստ առնելու համար չէ՞ք կրնար ձեր կարգակիցներուն մէջէն խոհական եւ սիրահարդ ընկերութիւն մը ձարել. «*چهارم آنست که در میان ایشان از آنکه در میان ایشان از آنکه در میان ایشان*» Զեր դասակարգին մէջ կարելի չէ՞ գտնել բարեբարոյ, հրահանգիչ եւ պատուական ընկերներ որ զբօսանքի համար ձեզ բաւական լինին, եւ դուրսը չ'փնտուէք ժողովրդեան մէջէն, որոյ մէջ ձեր պարտքը միայն եւ միայն ձեր պաշտօնը եւ ձեր աշխատութիւնը ի գործ դնել՝ այսինքն յոգնիլ է: Բարի եւ հաւատքը կատարեալ քահանայն աշխարհի մէջ կրնա՞յ հանգիստ փնտուել. եւ ի՞նչ պիտի գտնէ ամենէն բարեկարգ աշխարհականի վրայ. ո՞չ ապաքէն այնպիսի սխալներ եւ

գեղձմունքներ զոր սովորութիւնը ներելի ըրեր է, սակայն կրօնքը չ'ընդունիր. ո՞չ ապաքէն այնպիսի կիրքեր՝ զորս աշխարհ կը գովէ, բայց առաքինութիւնը կը վշտանայ: Աշխարհի մէջ Յիսուսի Գրիստոսի սկզբունքներն նոյն իսկ իւր ծառայներն չեն պահեր. ատելութեան, շահասիրութեան եւ նախանձու կիրքեր սէրը մարած են. խօսակցութիւններն ընդհանրապէս սեւ չարախօսութիւններով աղտեղեալ են. ամէն տեղ Աստուած մոռցուած եւ կրօնք արհամարհուած է. աշխարհ բովանդակ կարծես այնպէս ի խաւարի է՝ որպէս յառաջ քան զճագումն լուսոյ սուրբ Աւետարանի. ահաւասիկ այս է աշխարհը: Կրօնաւորն ասոր մէջ հանգիստ եւ զբօսանք պիտի գտնէ. ընդհակառակն, արտասուքը չ'պիտի կրնայ բռնել, սրտին յուզմունքը չ'պիտի կրնայ զսպել, ինչպէս երբեմն պատահեցաւ Պօղոսի Աթենքի մէջ. «*Διαγινώσκοντες* հոգի լորս ի նես, զի օրասնեք ի կուպաշտութեան զխաղափն». Գործք. ԺԷ. 16: Սիրտ եւ միտք յուզող այնքան ցաւագին առարկայից առջեւ մէկ վայրկեան կրնա՞յ քահանայն անտարբեր կենալ եւ զուարճանալ: Գրիստոսի պաշտօնէին համար աշխարհս հովիտ արտասուաց է, որ կողմ հայի շարունակ հեծութեան, հառաջանաց եւ աղօթից առիթներ պիտի տեսնէ. զբօսասիրութիւնը կը խաբէ պաշտօնէին աչքը եւ չ'ցուցնէր անհամար հաւատացելոց կորստեան

քստմանը տեսարանը : Բայց կարելի՞ է որ քահանայն իւր եկեղեցւոյն կործանման եւ աւերմանց եւ , եթէ կը յարմարի ասել , իւր ժողովրդեան դիականց վրայ զբօսանք որոնէ :

Աւելի անիրաւ բանն ալ այս է որ աշխարհի մէջ զբօսանք եւ զուարճութիւն փնտռող կրօնաւորներն սովորաբար անոնք են՝ որ արդէն բնաւ հանգստեան պէտք չունին . այո՛ , զբօսանք սիրողներն արդէն պարապ կեցողներն են՝ որ չեն ախորժիր դժուարին ծառայութենէ , չեն սիրեր ընթերցանութեանց պարապին , չեն զուարթանար կրօնաւորի առանձնակեցութենէ , աւելի ասոնք են որ ժողովրդեան գործէն ժամանակ կը գողնան , կենսական պարապմունք մը չեն ստանձներ , դէմքերնուն վրայ իրենց կարգէն ճանճրացած ըլլալնին կը մատնուի , պաշտմանց աղօթքներ եւ ծէսեր աճապարտնքով եւ գայթակղելի անտարբերութեամբ կը կատարեն , առջի պարտազանցութիւննին նոր ի նորոյ պարտազանցութիւններով ստուարացնել կ'ուզեն , սուրբ ընթերցուածք եւ արարողութիւնքն իրենց մխիթարութիւն համարելու տեղ՝ զզուանք եւ յոգնութիւն կը սեպեն . ասոնք են որ աշխարհի զբօսանքներէն կ'ախորժին , յոգնութենէ հանգչելո՞ւ համար . — ո՛չ , այլ քահանայական սուրբ կարգին անհրաժեշտ ծառայութիւններէն փախչելու համար :

Որպէս արդէն ըսի , պարտուց հաւատարիմ , պաշտօնը յարգող եւ ժողովուրդը սիրող հոգեւորականը աւելորդ ժամանակ չունենար որ աշխարհասիրական ընկերակցութեանց զոհէ . քիչ անգամ կ'ընայ երեւիլ աշխարհականաց հետ յարաբերութեան մէջ , որովհետեւ պարտուց եւ պատշաճից անհրաժեշտ աւիթներ եթէ երբեմն ստիպեն երեւիլ , ըստ որում ուզելով եւ , ինչպէս կ'ընեն ոմանք , երես պնդացնելով եւ փնտռելով չէ , անոր համար շատ քիչ անգամ կը պատահի . ահաւասիկ յարաբերութեան երկրորդ՝ բայց առաջնոյն չափեական կանոն , այսինքն է հազուադէպ հազորդակցութիւն աշխարհականաց հետ :

Աշխարհի մարդն որչափ յոռի լինի՝ մեզնէ ամրիժ եւ պայծառափայլ առաքինութիւն կը պահանջէ , առաքինութիւն՝ որ ոչ մի կողմով երբեք տկարանայ : Ինքիրեն հետ շատ թոյլ տուութեամբ կը վարուի , բայց կարգաւորին համար շատ խիստ է , իրեն ներելի է ամէն բան , բայց քահանային ոչինչ . հոգեւորականին բոլոր շարժմանց վերայ քննիչ դատաւորի չարատես աչքով կը նային մարդիկ . քիչ մը ազատ խօսք , փոքր մի անուշադրութիւն , թեթեւ մի անպատեհ ձեռնարկութիւն , առանց մտածուելու գործուած դոյզն հաճոյակատարութիւն քահանային համար աններելի ոճրագործութիւն են . կը մեծցրնեն , բռնաքարչ հետեւանքներ

կը հանեն , մեկնութիւններ կը յարմարցնեն , եւ իրենց նմանելու համար եթէ թուլնայ եւ մուռանայ կարգին ծանրութիւնը , չեն ըսեր թէ յարմարելու համար ըրաւ կամ ըսաւ , այլ թէ այս կարգաւորին իրական բարքն է եղեր թեթեւութիւնը : Կը յորդորեն որ ուրախութեան եւ խնջոյից աւելազանցութեան մէջ իրենց նմանիմք , եթէ զգուշութիւն ընելով վարուինք՝ այս ի՛նչ փոքրոգի եւ բծախնդիր մարդ է կ'ըսեն , բայց յարմարելու համար եթէ պզտիկ զիջողութիւն մ'ընենք , խնջոյքը վերնալէն եւ ամէն մարդ իւր տեղը ցրուելուն պէս՝ կ'իյնան վրանիս , եւ մեր հաճոյակատարութիւնը կամ որպէս թէ քաղաքավարական յարմարումը նախատական հեգնութիւններով եւ անզգամ եւ յոյժ անպատիւ քննադատութիւններով կը փոխարինեն :

Ըսել է թէ այն կրօնաւորք՝ որ կը կարծեն թէ աշխարհականաց հետ ընտանութիւն եւ յաճախ ելումուտ ընելով աւելի յարգի կը լինին եւ կը մեծարուին , շատ կը սխալին : Ժողովուրդը որչափ շատ տեսնէ իրենց մէջ կարգաւորը , այնքան քիչ կը յարգէ եւ կը պատկառի , եւ երբ մանաւանդ զգայ թէ իրմէ չենք անցնիր , աւելի կը զզուի : Իսկ երբ քիչ անգամ տեսնուինք հետերնին , առաւել արժանապէս կ'ընդունին եւ մեծաւ յարգանք կը տեսնուին . ուստի սպասելու ենք որ անհրա-

ժեշտ պատշաճութիւն , սիրոյ գործի մը պարտաւորութիւն , սրբազան մի արարողութիւն , եւ աղքատի մը համար օգնութիւն խնդրելու հարկ ստիպեն երթալ տեսնելու զիրենք , եւ մեր հանգամանքին յատուկ պարագայներով իրբեւ առաքեալ Յիսուսի Քրիստոսի եւ ներկայացուցիչ նորա երեւիմք , այս ատեն մեր պաշտօնը եւ Աստուծոյ հրամանը շարժառիթ լինելով մեր յարաբերութեան՝ ակնածելի կը լինիմք :

Երբ աշխարհը աշխարհի համար փնտուենք , պէտք կը լինի որ անոր ճաշակին եւ կերպերուն յարմարիմք , գոհ չ'մնար եթէ ծանրակացութեամբ եւ քահանայական կարգին պահանջած զգուշաւորութեամբ վարուինք , զի կը խռովի իրեն զուարճութիւնը , կը ցրուի ժողովին , կը դադրին ծաղրաշարժ խօսքեր , մենք ծանրութիւն եւ արգելք կը լինինք , ներկայութիւննիս դժպատեհ կը լինի , եւ սիտի ըսեն մեր համար ինչ որ երբեմն իմաստութեան գրոց մէջ արդարոյն համար կ'ըսէր առաքինութեան թշնամին . « Մակր ե մեզ տեսնեղ զնա » . Իսուս . Բ . 15 : Այո՛ , կամ փնտուելու չէ աշխարհք , կամ աշխարհքին ուղած կերպիւն վարուելու է հետը : Քրիստոսի պաշտօնեայն եթէ ժողովրդեան մէջ քիչ անգամ երեւի , վրան ծանրակացութիւն , շինարարութիւն եւ նախանձայուղութիւն երեւցընելն ալ դիւրին կը լինի :

Մեր աստիճանին սուրբ արժանիքը կը պահանջէ որ մեր շարժումները, գնացքը, խօսուածքը եւ ամէն արտաքին երեւոյթներ ծանրութիւն մ'ունենան. աշխարհի մէջ սովորաբար ընդունելի եղած զբօսանքներ, ներելի եղած այցելութիւնք, խնդալու խօսքեր եւ կատակարանութիւններ մեր կարգին ծանրութեանը չեն յարմարիր, եւ ինչ բան, որ մեր պաշտօնին չ'վայելէ՝ մեր անձին ալ չ'վայելէ: Ըսողներ կան թէ պէտք է աշխարհիս մէջ գործածուած լեզուին, ճաշակին եւ սկզբունքներուն յարմարիլ, պէտք է որ դժպիսի ընկեր չ'լինինք, բայց ես կ'ըսեմ թէ քահանայն այն ատեն միայն իւր տեղը եւ վայելուչ տեղը գտնուած կը լինի՝ երբ աշխարհի ընկերութեան յարմար չ'դատուիր. երբ որ աշխարհային ընկերութիւն մը փնտռէ, դրկէ եւ սիրով մէջերնին առնել ուզէ քահանայ մը, ասիկա յայտնինչան է թէ այն քահանայն իւր վիճակին պատշաճութիւններն չ'յարգէր. այս է ամէն որ տեսածնիս. ո՛ր կրօնաւոր կ'ըլլայ թող ըլլայ՝ եթէ աշխարհ գայն փնտռեց, ծափահարեց, ընկերութեան մէջ ընդունած լինելուն վրայ գոհ մնաց, այնպիսին աշխարհասէր է, իրեն կարգին մէջ անունը կայ՝ ինքը չ'կայ: Աշխարհասիրական հոգին այսպիսի կրօնաւորաց արտաքին ձեւերուն վրայ ցոյց կուտայ անպատշաճութիւն հազուատի, թեթեւութիւն լեզուի

Յեւ շարժման եւ փոքրոգի աճապարանք ամենասրբազան արարողութեանց մէջ անգամ: Եթէ աշխարհքէն լինէիք, կ'ըսէ Բրիստոս Առաքելոց, աշխարհք զձեզ պիտի սիրէր եւ պիտի փնտռէր, զի աշխարհք միայն իրենները կը սիրէ: «Աշխարհ զիւրն սիրէր արդեօք» . Յովն. ԺԵ. 19: Աշխարհի մարդիկ սուրբ եւ պատկասելի քահանային ետեւէն չեն երթար, ընկերական ժողովոց մէջ ընդունել չեն ուզէր. իսկ երբ Աստուծոյ կողմանէ հարուած մը գայ, վշտացունէ՝ եւ մխիթարութեան պէտք ունենան, երբ մահը մերձեանայ եւ յաւիտենականութեան դռներ տեսնուին, ահա այս ատեն է, որ սրբակրօն քահանային կը դիմեն, մէկդի կը թողուն այն՝ որուն հետ որպէս թէ շատ ընտանութիւն ունէին. կ'զգան թէ իրենց բանին չ'գար ոչ ինքն քահանայն եւ ոչ անոր ի գործ արկած պաշտօնը. կ'զգան եթէ աղէկ էր աշխարհի բաներուն համար, բայց անպիտան եւ անօգուտ էր երկինքի խնդրոց համար: Բայց զգաստութիւն, կրօնաւոր եղբա՛րք. եթէ աշխարհի բարեկամութիւնն եւ քուէն գնել ուզեմք, մեր պաշտօնին սուրբ ծանրութենէն եւ արժանապատուութենէն միշտ բան մը վրայ պիտի տամք: Աշխարհք իր նախապաշարմունքէն եւ պատիր սկզբունքներէն մատ մը բան չ'զոհէր, մենք ջեղը մ'ընելու ենք մեր ծանրաբարոյութենէն:

որ իւր ընկերութեան մէջ զմեզ ընդունի, ուստի իրաւամբ պէտք է ջանամք որ մեր աստիճանին ծանրութենէն եւ Քրիստոսի պաշտօնէի յատուկ պատկառելի հանգամանքէն բան մը վրայ չ'տամք, սեղանին առջեւ ինչպէս կը տեսնեն, դուրսն ալ այնպէս տեսնելու են, զիտնալու են որ ամէն ուրեք կը յարգենք եւ յարգել կուտանք մեր սուրբ կարգը:

Այս կերպով կրնանք իրաւունք ունենալ դատաւարտելու աշխարհի մէջ սովորական դարձած զեղծմունքներն, առջեւնիս եղբայրական սիրոյ կամ համեստութեան հակառակ խօսք մը որ ընեն՝ կշտամբելու, եւ մարդոց հասկցնելու թէ արդարեւ իրենց կրթութեան կը ջանամք: Անոր համար ցրուեց Աստուած զմեզ զինքը չը ճանչցողներուն մէջ, կ'ըսէ Տովբիթ, որպէս զի Աստուծոյ օրինաց սքանչելիքներն ցոյց տամք. (Տոլբիթ ԺԳ. 4): Բարի կրօնաւորին խօսքէն լսողը միշտ քրիստոնէական կրթութիւն մ'առնելու է: Այն կրօնաւորն՝ որ հաւատոյ ճշմարտութեանց վրայ սէր ունի, Յիսուսի Քրիստոսի առջեւ միշտ նոյն ճշմարտութեանց վրայ կը խորհրդածէ, իւր ժողովրդեան փրկութեան սուրբ բաղձանքն ունի, անկարելի է՝ որ նոցա մոլորութեան եւ կորստեան վրայ անտարբերութեամբ նայի, հարկաւ անոնց նախապաշարմունքներէն եւ մոլորութիւններէն առիթ պիտի առնու եւ տեղը վայելչապէս փրկու-

թեան խօսք մը դնէ. չ'կրնար ինքզինք զսպել եւ լուռ կենալ երկչոտութեամբ կամ անհողութեամբ: Եւ ի՛նչ կը կարծէք, միթէ անկեղծ եւ հրահանգիչ խորհրդածութիւննիդ, անակնունելի պարագայի մէջ անդամ, ժողովրդեան համար բան կենաց եւ բան փրկութեան չ'պիտի լինի: Հրապարակային խօսից մէջ աշխարհասէր մարդիկ զգոյշ կը գտնուին՝ եւ կարծես թէ մեր քարոզած ճշմարտութեանց դէմ փաստ մը գտնելու կը պատրաստեն ինքզինքնին. իսկ ընտանի խօսակցութեան մէջ ճշմարտութիւնն յեղակարծուստ կ'լյնայ մեղաւորին վրայ, ընտանութիւն, քաղցր տեսակցութիւն եւ անկեղծութիւն անպատրաստ եւ անակնկալ ճըլմարտութեան այնպիսի ոյժ մը կուտան, զոր սովորաբար ուրիշ խօսքեր չեն ունենար, չ'նախատեսեալ նետի պէս անպատճառ կը զարնէ: Իսկ եթէ մեզ մտիկ ընողներն այնպիսի մարդիկ լինին որ խօսքերնիս չ'ազդէ, գոնէ մենք մեր պաշտօնը պատուած կը լինիմք:

Ըսողներ կրնան ըլլալ, եթէ այդպէս վարուիմք, արդեօք ձանձրացուցիչ մարդ չե՞մք լինիր, եւ ունկնդիրները ճշմարտութիւնը լսելէ չե՞մք զղուեցներ: Ո՛չ. աշխարհասէր եւ զուարճութիւն փնտռող կրօնաւորը հրահանգիչ խօսքեր ընդունել տալու չնորհքը չ'ունի մարդոց մէջ, այս իրաւունքէն ինկած է իւր վարքին համար, եւ վրան կը խնդան որ իրենց կը յի-

չեցնէ այնպիսի ճշմարտութիւն՝ որուն ինք ալ չ'հաւատար եւ կամ վաղուց մոռացեր է. աստուածպաշտութեան խօսքը բերնէն ելլելու ատեն պիտի կարմրի. լսողը արհամարհանօք պիտի լսէ եւ մտքին մէջէն պիտի ըսէ. «Եւ Սաւուր ի մարգարեօ» . Ա. Թագ. Ժ. 12. այս քահանայն ալ ասանկ բան կը խօսի՞ եղեր: Իսկ սրբասէր կրօնաւորին համար այսպէս չէ. լսողն արդէն կ'սպասէր, ուստի եւ կը յարգէ բերնէն ելած խօսքը, կրնայ ըլլալ որ չ'հաճի եւ չ'սխորժի, բայց չ'զարմանար. կրնայ մերժել ըսածը, բայց ի ծածուկ յարգանք մը կը պահէ սրտին մէջ ըսողին վրայ: Յիրաւի, խոհեմութիւն ալ պէտք է, անպատեհ պարագայի մէջ եւ տարածամուց խօսուելու չէ. սէրը չ'գիտեր ուրիշ բան, բայց միայն օգուտ դործել սիրեցեալին, ուստի ժամանակ կ'ընտրէ: Բայց միթէ ժամանակ կը պահիս: Աշխարհի մարդոց սովորականն է աշխարհի դործոց վրայ խօսել, անաջողութիւնները, նեղութիւնները պատմել, թշնամուց կամ մրցակցի վրայ դանդատներ ընել, ժամանակը փախցուցինք ըսելով հառաչել եւ այլն. միթէ Հոգի Սուրբ կրող կարգաւորն ասոնցմէ առիթ չ'կրնար գտնել աշխարհական խօսակիցը լռեցնելու իւր Խիտեր կեանքին եւ ընդունայն սրտայուզութեանց վրայ, եւ յիշեցնելու նմա սուրբ եւ քրիստոնէական կենաց միտիթարութիւններն, անուշու-

թիւնն ու խաղաղութիւնը, խղճալով վրան որ թէ՛ այս աշխարհի մէջ թշուառ է եւ թէ՛ բիւր մտատանջութեանց եւ տառապանաց մէջէն ինք իւր ոտքով կամաւորութեամբ կ'երթայ դէպ ի յաւիտենական թշուառութիւն:

Այլ սակայն, կան անանկ պարագայներ ալ որ ձանձրութիւն չ'տանք ըտուելն նշանակութիւն չ'ունի, խոհեմութեան տեղ պէտք է անցնի նախանձայուզութիւնն: Այո՛, կրօնաւոր եղբարք, մեր պաշտօնը անձնական չէ, այլ հրապարակային. մարդոց մէջ Աստուծոյ փառքին եւ կրօնքին պատիւը պաշտպանել մեր պարտքն է. երբ մէկը, ո՛վ կ'ըլլայ թող ըլլայ, կրօնքին պատիւը չ'պահէր, Աւետարանի պատուիրանը կ'անարգէ, հաւատքի վրայ ամբարիշտ տարակուսանքով խօսել կը յանդգնի, եկեղեցւոյ սրբադործ մի արարողութիւն կը ծաղրէ, մուլութիւն կ'արդարացնէ եւ առաքինութիւնը կ'արհամարհէ, վերջապէս ամբարըշտական եւ սրկիայական խօսքերով մեր ներկայութիւնը կ'անպատուէ, պէտք չէ որ հանդուրժենք. ահա ճիշդ այսպիսի պարագայից մէջ է՝ որ կարգաւորին աստուծապաշտութիւն եւ արժանապատուութիւնն չափ եւ սահման ճանչնալու չէ, այլ ամենայն ինչ յանձնելու է նախանձայուզութեան պարտուց. այս ատեն է որ կրօնքին շահուն համար մարդու բնաւ աստուութիւն պիտի չ'ընէ, ո՛չ աստիճանը, ո՛չ

անուներ, ո՛չ տիտղոսը, ո՛չ բարձրապատուութիւնը պիտի նայի, այլ միայն պիտի յիշէ թէ Աստուած զինքն անոր վրայ տէր եւ վարդապետ կարգեր է, եկեղեցին իրեն այնպիսի հեղինակութիւն մը տուեր է որ սուրբ հպարտութեամբ կրնայ զարնել խորտակել ամենայն ամբարիշտ եւ գարշելի հպարտութիւն՝ որ Աստուծոյ դիտութեան վրայ կը գոռոզանայ . « Զեւ գիւնուորութեան մերոյ ոչ ե մարմնաւոր, այլ հոգեւոր . զամուս խորհրդոց փակեմք եւ զամենայն հպարտութիւն բարձրացեալ ի վերայ զհսուրբեանն Աստուծոյ » . Բ . Կորնթ . Ժ . 4—5 : Այն՝ որ մեր առջեւ աշխարհիս վրայ մեր համար ամենէն պատուական եղած բանին չ'խընայեց՝ մենք ալ իրեն խնայելու չենք . ինչպէս Աստուած երկնքէն լսեց եւ բարկացաւ՝ մենք ալ նոյնպէս պէտք է բարկանանք . կենդանի եւ հզօր նախանձայուզութիւն եւ սուրբ բարկութիւն կը պահանջէ մեզնէ մեր կարգաւորի հանգամանքը . մեղմութիւն եւ քաղաքավարութիւն այլ եւս նշանակութիւն չ'ունին . անըզգամին պատասխանը, ինչպէս Աստուծոյ Հոգին կը հրամայէ, ըստ նորա անզգամութեան տալու եմք, զարնել ջախջախելու ենք նորա ցուցամոլութիւնն, խայտառակելու եմք տգիտութիւնը, վրէժխնդիր լինելու եմք Աստուծոյ փառաց՝ զոր նախատեսց մի այնպիսի խլուրդարարած . ինք իւր չափը չ'զխտցող մեղաւորին

հետ չափով չեն վարուիր . « Այսպես եւ կամք Աստուծոյ . բարեգործացն պարսկեացունէզ զանգգաւ մարդոյ զանգիստութիւն » . Ա . Պետր . Բ . 15 : Աւա՛ղ, աշխարհի մէջ երբ մէկուն առջեւ իւր բարեկամը կոտրեն, չ'համբերեր, կը յարձակի զրպարտողին վրայ, իսկ եթէ համբերէ, չ'խօսի, չ'պաշտպանէ՝ սուտ է եղեր բարկամութիւնը, կամ ցած եւ վատ հոգի ունի եղեր կ'ըսեն . երբոր մէկը Յիսուսի Քրիստոսի շահուն դէմ խօսի, մենք ինչո՞ւ բացէ ի բաց պաշտպանելու չ'ելլեմք, մենք՝ որոց պատիւ տուաւ Քրիստոս իրեն բարեկամները կոչուելու . « Ոչ եւս կոչեմ զանգ ծառայս . . . այլ զանգ կոչեցի բարեկամս » . Յովն . ԺԵ . 15 : Երբոր մեր բարեկամին, Յիսուսի Քրիստոսի պատիւը նախատեն, երեսնիս պահելու ենք . վատարար լուրս ենք, նորա անունն ու պատիւը անարգ տկարութեամբ մարդկային նկատումներու զոհելու եմք . — ո՛չ, եղբարք, ոչ եւս եմք ուրեմն Քրիստոսի իրեն համար ընտրած բարեկամներն, անարժան եմք ուրեմն այս պատուոյն, քանի որ նորա անուան նախատինք կը լինի ու մեր սէրն ու նախանձը չը գրգռուիր :

Ահաւասիկ տեսաք թէ ինչպէս կենցաղավարելու եմք աշխարհի մարդոց հետ . ընկերակցութիւններէ հեռի կենամք, ներելի ընկերակցութեանց մէջ անգամ յաճախ չ'երե-

ւիւք, ծանրաբարոյութիւն՝ օրինակելի կացութիւն եւ նախանձայուզութիւն մեզ ընկեր առնելու եւք՝ ուր որ երթանք: Այսպէս պատուիրած է նաեւ սուրբ առաքեալն Պօղոս իւր Տիմոթէոս աշակերտին ըսելով. — Մէջերնիս Աւետարանի պաշտօնեայներ պիտի ելլեն անհանդարտ, զուարճասէր, աշխարհամուլ, աւելի անձին քան Աւետարանի խնդրով զբաղեալ, որ ամէն տուն կը մտնեն, ամէն տեղ կը տեսնուին, ամէն բանի կը խառնուին, չ'պիտոյ խօսքերով եւ ընկերներով ժամանակ կ'անցունեն, ամէն բանի վրայ, գիտեն չ'գիտեն, կը խօսին. կիներն՝ որ արդէն տկար են եւ ինքզինքնին չեն կրնան կառավարել՝ գլխէ կը հանեն, կարծես տանտէր եղած են մտած ելած աներնուն: Բայց, դուն՝ մարդ Աստուծոյ, մի՛ հետեւիր այս անկարգաց օրինակին, որ իբրենց սուրբ պաշտօնին ամօթ կը բերեն, եւ հեթանոսաց մէջ փրկութեան Աւետարանի նախատուելուն պատճառ կը լինին. «Այդ դու ո՛րք մարդ Աստուծոյ, վախի՛ր յայնցանե» . Ա. Տիմ. 2. 11 :

Կրօնաւոր եղբարք, սուրբ Առաքելոյն այս պատուիրանն առ ձեզ ուղղելով՝ վերջացնեմ խօսքս: Եթէ աշխարհի մարդիկ լինէիք, աշխարհի շահերն, մուրրութիւններն, նախապաշարուններն եւ չ'պիտոյքք ձեզ բաժին պիտի առնէիք, աշխարհի սկզբունքներուն եւ աշխար-

հի գրոյցներուն պիտի յարմարէիք եւ ջատագովէիք. բայց դուք՝ մարդիկ Աստուծոյ — Իսկ դու՛ ճարտ Աստուծոյ — էք, այսինքն աշխարհի վրայ Աստուծոյ շահը պիտի պաշտպանէք, անոր փառքը, կրօնքը, օրէնքն ու վարդապետութեան աւանդը պիտի պահպանէք: Թագաւորին մարդը ժողովրդեան մէջ թագաւորին անունով կը խօսի, հրամաններն յարգել կուտայ, թագաւորէն զատ ոչ մէկուն իշխանութեան եւ շահուն տեղի կուտայ, սոսկական մարդու պէս չ'վարուիր, այլ իբրեւ մարդ թագաւորի: Մեք եւս աշխարհիս մէջ Աստուծոյ մարդն եմք. Իսկ դու՛ ճարտ Աստուծոյ, ինչո՞ւ զա՛յն զոր կը ներկայացնենք աշխարհի վրայ՝ անոր վեհափառութիւնն արհամարհել տամք. ի՞նչ բանի համար վտանայք է մեզ իւր իշխանութիւնը, թշնամի աշխարհի սկզբունքներն յառաջ քշելո՞ւ համար. Իսկ դու՛ ճարտ Աստուծոյ: Ո՛չ, եղբարք. Աստուծոյ մարդն ըլլալու պատիւնիս պէտք է փայլի մեր ճակտին եւ մեր վարուց բոլոր մանրամասնութեանց վրայ:

Ամէն տեղ պէտք է Աստուծոյ մարդն ըլլամք. մեր ամենէն փոքր դործերն, ընկերակցութիւններն, հաղորդակցութիւններն առհասարակ սուրբ եւ պատուական հանգամանքով վստահեալ եւ սրբազործեալ պէտք է լինին: Եթէ մոռանամք այս հանգամանքնիս, պա-

տիւէ կ'իյնամք. իսկ երբ մեր անձին վրայ
յարգեմք Աստուծոյ անունը, աշխարհք ալ
մեր անձին վրայ նայելով կը յարգէ. « Զփարս
ձեր ի մեջ հերանոսաց պարկեշտս ցուցանեղ...
զի ի բարւոյ գործոց ձերոց տեսեալ՝ փառաւո-
րեացեկ զԱստուած յառուրն այցելուքեան ». Ա.
Պետր. Բ. 12:



Հարկ կ'ա՞յ արդեօք ասել թէ՛ ուսումն եւ
գիտութիւն անհերքելի կարեւորութիւններ
են հովուին կամ քահանային: Եկեղեցւոյ մէջ
կրօնք պահել եւ մշտնջենաւորել սոցա պարտքն
է. եկեղեցին իւր աւանդութեանց պահպա-
նումն սոցանէ կ'սպասէ. եկեղեցին պաշտօն
տուեր է ինքեանց ջանալ խափանել զհեղեղ
մոլութեանց. չ'թողուլ որ ուղղափառ վարդա-
պետութեան անարատութիւն եղծանի, աշխար-
հի բարուց ապականիչ սկզբունք Աւետարանի
սկզբանց վրայ զօրանան, այլ ինչպէս սկսան
ի ծագմանէ անտի քրիստոնէութեան՝ եթէ ըստ
հաւատոյ եւ եթէ ըստ բարոյականի՝ անփո-
փոխ նոյնութեամբ շարունակեն:

Հովուին կամ քահանային համար ուրեմն
ուսման եւ գիտութեան սէրը պաշտօնական
պիտոյք մի է. սոքա են լոյս աշխարհի, սոքա
են ակն մարմնոյն եկեղեցւոյ. եթէ այս ակն
խաւար լինի, բոլոր մարմին ի խաւարի է: Ե-
կեղեցին մեր վրայ ձեռք դնելու ատեն ասաց-
գնացէք եւ ուսուցէ՛ք, դուք էք նոր կտակին
տապանակը, օրինաց եւ պատուիրանաց կրողը:

Որովհետեւ զայլս ուսուցանելու կոչումն ունինք, առաւել եւս մեք պէտք է որ ուսեալ լինիմք. ագէտ եւ անւրյս հովիւն եւ քահանայն կոյրք են՝ կուրաց առաջնորդք, եւ երկուքին ի խորխորատ անկանին. ագէտ եւ անուսումն հովիւը իրաւունք չունի քահանայութեան փառաւոր անուան, մանաւանդ թէ նախատինք եւ բեռն է եկեղեցւոյ եւ նոյն իսկ աշխարհի:

Երբ քահանայութեան պաշտօնն ընդունելու կը ներկայանան ումանք, աղբային կրօնական իշխանութիւնը կը փորձէ իմանալ նոցա կանխապատրաստ վիճակը. կը տեսնէ շատ անգամ նոցա վերայ յօժարութիւն ճոխ յընդունելութիւն պաշտաման՝ այլ գիտութեան չափազանց բացակայութիւն. բնականաբար չ'կըրնար հաւատալ թէ իրական յօժարութիւն կը կենայ այն անձին վրայ, յորում յօժարութիւնը կենդանագործող միջոցն՝ այն է գիտութիւնը գերազանցապէս հեռի է յօժարողէն: Կրօնական իշխանութիւնը հայելով ժամանակին եւ տեղական պարագայից դժբաղդ տրամադրութեան՝ քրիստոնէական սկզբնատարերաց հմտութիւն եւ Սուրբ Գրոց լեզուն հասկնալու չափ վարժութիւն որոց վրայ որ տեսնէ՝ կը յօժարի ընդունիլ ի կարգ քահանայութեան, եւ կը պատուիրէ որ ձեռնադրուելէն ետքն ալ գլխաւոր զբաղմունք

ընեն ձեռնադրեալք գրասիրութիւն, Սուրբ Գրոց վերձանութիւն եւ եկեղեցւոյ կանոնական սովորութեանց հետաքրքրութիւն: Տեսնելու արժանի բան է արդարեւ այն պատրաստականութիւն զոր ընծայելին ցոյց կուտայ, եւ հետեւապէս կը ձեռնադրուի, բայց ահա քառասնորեայ կրթութենէն դուրս գալուն պէս քիչ ժամանակէն՝ ո՛չ գիրք կ'առնէ ձեռքը, եւ ո՛չ գոնէ եկեղեցական արարողութեանց համար սահմանեալ սքանչելի եւ հոգեւունչ ազօթքները սերտելով եւ զգածուելով կը կարգայ: Այս է ահա մեր հոգեւորականաց արդի պատմութիւնը ըստ մեծի մասին: Ժամանակ մը պաշտօնին անհրաժեշտ ծանօթութեանց մէջ յառաջդիմելու փափաք կ'ունենայ, բայց տակաւ անզգալապէս ծուլութիւն, զբաղմունք եւ մանաւանդ բազմաթիւ օրինակ անհոգ եւ ագէտ կարգակիցներուն կը թուլցունէ նախկին առաջադրութիւնը, կը կարծէ շատ բան գիտնալ, բայց ոչ միայն նոր ուսումն եւ նոր զարգացումն չէ առած, այլ եւ արդէն գիտցածն ալ մոռացեր է: Ծճմարտութիւն է ըսածս, տա՛ր Աստուած՝ որ սխալ լինէր: Քահանայ լինելուն կամ վեղար ի գլուխ դնելուն պէս՝ ուսմունք եւ գիտութիւն այլ եւս փափագելի չեն շատերուն համար. կարծես թէ իրենց ագիտութեան կամ չ'զարգացած մնալուն պատասխանատու չեն, ուստի ուր որ էին՝

անդէն սեւեռեալ կը մնան: Այս սովորական երեւութի պատճառաւ գրեթէ առակ դարձած է թէ քահանայն տգէտ կ'ըլլայ, եւ դարձաբար՝ տգէտը քահանայ, եւ թէ քահանայն ուսանելու պէտք չունի, որ ընդհակառակն սուրբ պաշտօնին գործածութեան համար յամէն քայլափոխի գիտութիւն եւ լոյս իրենց կարեւորութիւնը կ'աղաղակեն: Եկեղեցին ծառայութիւն կը սահանջէ, եւ ծառայութեան բոլոր տեսակներն ալ աւհասարակ կատարեալ գիտութիւն եւ մեծ լոյս կը սահանջեն: Քահանայութիւնը սուրբ գինուորութիւն է. այս կարգին յատկացեալ գինուորը կրնայ մէկգի թողուլ հաւատոյ վահանը, բանին Աստուծոյ եւ վարդապետութեան սուրբ ճիշդ այն պահուն՝ որ եկեղեցին ի պատերազմ կը կոչէ: Քահանայ լինելուն պէս՝ եկեղեցւոյն իրեն ձեռքը տուած զէնքը, գիտութիւնը, ձեռքէն ձգելու է. ուսման ճաշակը մէկ կողմ թողելու է, գիրքն իբրեւ անպէտ կարասի ի բաց նետելու է: Եւ ի՞նչ կ'ըսեմ, շատ կարգաւորներ գիրք ալ չունին. քանի՞ քահանայի տուն կամ վարդապետի խուց կրնաս Աստուածաշունչ Սուրբ գիրք գտնել: Հին ժամանակի երկիրը ձեռնապաշտօնասէր կարգաւորք թէ եւ չէին հասկընար լեզուի քերական կանոններ, սակայն ա՛յնքան շատ կը կարդային Սուրբ Գիրք եւ եկեղեցական պաշտամանց եւ աղօթից մատեան-

ներ, որ լիապէս ընտելացած էին ազգային մատենագրական լեզուին, եւ քերականութիւն խմբագրող հեղինակներէն աւելի կանոնաւոր եւ գեղեցիկ ոճով գրաբառ կրնային գրել: Իսկ այժմ, ո՛հ, Աստուածաշնչի լեզուով երես մը բան գրող կարգաւորներ մատի վրայ կը համրուին:

Ձեմ ըսեր, որ միայն եւ միայն կարգայ, եւ ժողովրդեան պէտքը հոգալու կարեւոր հարկը քողորովին երեսի վրայ ձգէ: Այլ կ'ըսեմ թէ ժողովրդեան պէտքը հոգալու համար պէտք է ամէն պարագայ միջոց գիրք կարդալու գործածէ, գաղանի գանձէ եւ հրապարակաւ ծախէ: Ուսումնասէր լինելու են, բայց ոչ թէ գլուխնին տեղ մը քաշելով եւ ժողովրդեան աչքէն հեռանալով, այլ ի հարկին իմաստուն եւ օգտակար ներկայութեամբ երեւելով, խօսելով եւ համոզելով:

Ձեմ ըսեր որ այնպիսի ուսմանց կամ տեսական եւ հետաքրքրական անանկ հետազօտութեանց ետեւէ լինին, որք բնաւ վերաբերութիւն չունին ժողովրդեան փրկութեան խընդրոյն հետ, զի այսպիսի պտրապմունք ժամանակի կորուստ կը պատճառեն, եւ գողութիւն է ժողովրդեան յատկացեալ ժամն ու ժամանակը նորա պէտքէն դուրս ուրիշ բանի գործածելն:

Ձեմ ըսեր որ եկեղեցական այնպիսի խոր եւ

դժուարին խնդրոց հետաքրքրուին, որոց զբաղիլ եւ ժամանեւ շատ քիչերու տուեալ է, ոչ ամենեքին առաքեալք են եւ ոչ ամենեքին մարգարէք, եւ Հոգւոյն Սրբոյ պարգեւք իրենց աստիճաններն դնին. այլ կ'ըսեմ թէ ամէն կարգաւոր պէտք է ուսանի զԲրիստոս եւ զգիտութիւն խորհրդոց եւ ծիսից՝ որովք կը փառաւորուի եկեղեցին. ամենեքեան պէտք է գիտնան զչորութիւն եւ զմեկնութիւն օրինաց եւ պատուիրանաց, որք հիմերն են եկեղեցւոյ զաւակաց կրթութեան, որպէս զի իրենց յանձնեալ հօտին այլեւայլ պիտոյից պատրաստութեան եւ հիւանդութեանց կարեւոր դարմանին ո՛րպէս եւ ո՛րքան պիտոյ է՝ ժամանեն:

Երբայական օրինաց քահանայք եւ դպիրք գիտնալով թէ ծանօթութիւն պատուիրանաց եւ հրամանաց Աստուծոյ ի քահանայութենէ անբաժանելի է, զգեստներնուն վրայ եւ մանաւանդ լայն քղանցից բոլորներն զարդարանօք կը գրէին օրինաց յօդուածներ. «Այնքն զգրապանակս եւ երկայնեկ զհսկնցս հանդերձից իւրեանց». Մատթ. ԻԳ. 5: Իրաւ է թէ այս բրածնին փարիսեցիական եւ ծաղրելի կեղծաւորութիւն մ'էր, բայց կրնայ մեզ խրատ լինել թէ քահանայն ուր որ երթայ եւ շրջի, օրէնքը հետ տանելու է, ոչ թէ հանդերձներուն վրայ գրելով՝ այլ խորապէս սրտին եւ

մտքին մէջ կրելով: Նոյն խսկ հեթանոսութեան մէջ անգամ կուոց քուրմերը ուրիշ զբաղումն չունէին, այլ միայն իրենց դիցաբանական առասպելներն եւ զառանցանքներն սերտել. Առատանց ներքին խորերը քաշուած կեանք մը կ'անցունէին, եւ միշտ պատրաստ ներկայութիւն մ'ունէին եկողին գացողին խորհուրդ եւ պատգամ հաղորդելու: Ուրեմն մեք՝ քահանայքս ճշմարիտ աստուածապաշտութեան ո՛րչափ պարտաւոր եմք հիմնապէս եւ ընդարձակօրէն ուսանիլ մի այնպիսի գերազանց եւ աստուածային կրօնք, զոր Յիսուս Քրիստոս բերաւ յաշխարհ առեալ ի ծոցոյ Հօրն յաւիտենից: Մեք ինչո՞ւ փափաք չունենամք զմեզ ինքեանս կրթելու, մեզ յանձնուած շնորհքին վրայ մտածելու եւ մինչեւ ի խորութիւն թափանցելու: Յաւալի է ասպէ՛ն որ շատերս այս բանիս համար ի գործ դրած ժամանակնիս անպէտ սպառումն կամ վատնումն կը համարինք, չեմք ամաչեր չ'գիտնալնուս վրայ ոչ միայն վարդապետութեան վրայ բարձր եւ դժուարին կէտերը, այլ եւ քահանայութիւն ընելու համար առ ձեռն պէտք եղած էական գիտելիքներն անգամ, վեր ի վերոյ եւ կիսկուր տեղեկութիւններն բաւական կը համարիմք: Երբ մենք մեր յատուկ մտառութեամբ չեմք ուսանիր վարդապետութիւնն՝ զոր թարգմանելու կոչումն ունինք, ի՞նչպէս կրնանք

նոյնը տպաւորել մեզ յանձնեալ ժողովրդեան մտաց մէջ: Մեր տգիտութեան հետեւանքն է որ ժողովուրդը չ'գիտեր եւ չ'սիրեր կրօնքն արժանապէս, բարեպաշտութիւնն առերեւոյթ եւ բոլորովին նիւթական է եւ ոչ թէ համոզմամբ եւ գիտնաբար. շատերը կրօնքն ի՞նչ է չ'գիտեն, արտաքին գործնականներն անգամ այլանդակօրէն կը կատարեն, բնաւ տեղեկութիւն չունին թէ ի՞նչ է հաւատքին բուն եւ ճշմարիտ հոգին, ի՞նչ զօրութիւն եւ վախճան ունին եկեղեցւոյ խորհուրդներն, ի՞նչպէս կը կատարուին քրիստոնէի մը իրական եւ փրկարար պարտաւորութիւններն: Եւ ի՞նչպէս կրնան գիտնալ, երբ իրենց ուսուցիչ սահմանեալ հոգեւորականք ոչ միայն չեն սորվեցներ, այլ եւ իրենք իսկ սորվելու փոյթ չունին:

Աւարկուի թերեւս. շատ քահանայներ այնչափ աղքատ, չքաւոր եւ օրական պարէնի իսկ անձեռնհաս են, որ կարեւոր գիրքեր չեն կրնար գնել: Յանկացողին շատ դիւրին է ուզածը ձարել. եթէ սիրէ, եթէ փափագի, եթէ պէտք լինելն զգայ, ամէն կարելի խնայութիւն եւ պարկեշտ դիմեցումներ կը գործածէ, մինչեւ յաջողի ձեռք բերել: Եւ քահանայական կարգ ու կանոն եւ ստիպողական կրթութիւններն ուսանելու համար միթէ շատ մը գրքի կամահադին գրատա՞ն պէտք կայ. կարեւորները կարի սակաւ բաներ են եւ յոյժ դիւրագնի,

թող ունենան սորվելու փափագ, ժողովրդեան օգտակար լինելու բաղձանք, փրկութեան գործոյն ծարաւ, սորվելու եւ սորվեցնելու պարտուց խղճահարութիւն՝ ուզած գրքերնին կըրնան ձեռք բերել. ապա թէ ոչ՝ եթէ Առաքելոց ժամանակէն մինչեւ այսօր գրուած մատեաններն բոլորաթիւք շարեւ եւ պարսպես՝ մէջէն կը փախչի:

Աւարկուի թերեւս. միթէ ամէն կարգաւոր տաղանդաւոր կրնա՞յ լինել, եւ միթէ ամէնքն ալ գիտութիւն սորվելու համար մտքի բացութիւն կրնա՞ն ունենալ: Այո՛, բայց ահա այսպիսիներն են, որք պարտին առաւել եւս յաճախ գիրք կարդալ, եւ տրամադրութեան բնական թերութեանց աշխատութեամբ յալթել: Մանաւանդ զի՝ միթէ քահանայութեան յատուկ պարտքերն եւ կանոններն սորվելու խնդիրն այնքան եղական տաղանդի՞ կը կարօտի: Դիցուք թէ բնութիւնը այնչափ անակնունելի բթամտութիւն չապլեց, գոնէ սուրբ վարք մը և պարկեշտ քաղաքավարութիւն մ'ալ չեն կրնար ունենալ, գոնէ օրինակի գեղեցկութեամբ բարձր կրթութեան եւ եզական տաղանդի պակասը չէի՞ն կրնար լրացնել: Ո՞չ ապաքէն Աւետարանի առակաւոր ծառայն՝ որում շատ նուազ քանքար աւանդեցաւ, քիչն ալ չ'գործածելուն համար դատապարտեցաւ: Դարձեալ կ'ըսեմ. խեղճ ժողովուրդ մը սրբու-

Թեամբ եւ օգտակարասէս կառավարելու համար միթէ մարդկային գերազանց տաղանդի պէտք կայ : Ո՛չ, ո՛չ, եղբարք . օ՛ն, սիրենք մեր ժողովուրդը, խակալէս փափաքիմք նորա փրկուածութեան, նկատմամբ ժողովրդեան՝ հովուի եւ հօր սիրտ ունենամք, ժողովրդեան մեղաց եւ մոլորութեան վրայ սրտերնիս մորմնքի, Աստուծոյ արքայութեան տարածուելուն եւ ընդարձակուելուն անձուկ կրեմք, սրտերնիս այրի թէ ինչո՞ւ արիւնն Յիսուսի Քրիստոսի ի զուր ոռոգանէ ամուլ եւ անսպասելի անդաստանի վրայ, եւ ահա այս սուրբ եւ աստուածային ծարաւ մեզ շատ բան կը սորվեցնէ : Ես այնքան երանի չեմ տար ժողովրդեան, որոյ հովիւը շատ գիտուն է, տրամադրութիւնները շատ լուսաւոր, բայց դժբախտաբար Հոգի Աստուծոյ չունի, որչափ այն ժողովրդեան՝ որոյ հովիւը թէպէտեւ պարզ մարդ է, խոնարհ է, եւ արտաքուստ փայլուն չէ, սակայն Հոգի առաջնորդական կը կրէ : Եկեղեցին այս հոգեով վարիչներուն պէտք ունի :

Չ՛մոռնանք ասել թէ այն հովիւք՝ որ ինքեանց ծուլութիւնն եւ ագիտութիւնն արդարացնելու համար գիրք չունինք, մտայնութիւն չունինք կ'ըսեն, ոչ միայն ուսման փափագ եւ ջանացողութիւն՝ այլ եւ բարեպաշտութիւն, նախանձաւորութիւն, ազօրասիրութիւն, սոսնձասիրութիւն, ժողո-

վըրդասիրութիւն եւ հովուելու փոյթ ալ չունին : Այս հովուական առաքինութիւններն շատ աւելի արժեքաւոր, կրթիչ եւ շինիչ են ժողովրդեան՝ քան թէ խելմը փքուռոյց գիտութիւններ՝ որ օճառի պղպղակի պէս բանի մը չեն ծառայեր, ցորչափ անսիրտ եւ անհոգի մտաց մէջ ամուլ կը մնան : Տգիտութիւն, դատարկակեցութիւն, գրօսասիրութիւն, պարտազանցութիւն միշտ մէկտեղ կը քալեն : Եւ յիրաւի, քննեցէք թէ տգէտ, անընթերցասէր, պարապօրդ եւ անգործ հովիւներ ի՛նչ կեանք կը վարեն . դժբաղդաբար շատ ստորին եւ վայրաքարչ կեանք, եւ որոց ժողովուրդը, գիտէ Աստուած, թերեւս շատ անմեղ եւ քրիստոնէավայել կեանք ունի քան թէ իրենք, որք բնաւ հոգ չունին Յիսուսի Քրիստոսի անդաստանին արգասաւորման, կը թողուն զայն խոպան եւ անմշակ, եւ ինքեանք իւրեանց բոլոր փութովն կ'իյնան միայն եւ միայն իրենց պնակին եւ հասութարեր ծէսերուն վրայ, ինչպէս են մեռեալ թագել, պսակ դնել եւ այլն : Ոչ այսչափ միայն, այլ եւ ի պատճառս տգիտութեան եւ ագահութեան առտնին սեպհական այցելութիւններն եւ քահանայութեան չափեկան հոգաբարձութիւններն, որ սովորաբար ծուխ բռնով կը հասկցուն, իրարու ձեռքէ կը յափշտակեն, ժողովրդեան հետ կուրի եւ դատաստանի կը բռնուին՝ որոյ խնամակալն եւ

հայրն լինելոց էին, եւ որոյ մէջ եկեղեցին զիրենք հաստատար է իբրեւ հրեշտակ խաղաղութեան: Երբ դատարկութիւննին զբաղեցընող նիւթական շահերն դադարին, որովհետեւ գիրք եւ ուսումն չունին՝ որովք բարեփոխեն անհանգստութիւննին, այլեւս ոչ ժամատուն կը սեղմին եւ ո՛չ վանք, այլ շարունակ կը թափառին կամ զիրենք զբաղեցնելու կամ իրենց պէս թափառիկ եւ պարապորդ կարգակիցներ երթալ գտնել եւ զբաղեցնելու: Հ'կարելով մնալ պաշտօնի մը գլուխ՝ քաղաքէ քաղաք եւ տունէ տուն հետերնին կը քարչեն կը տանին իւրեանց անպիտանութիւնն իբրեւ «Շնչարոյ նշարակեալք որ զոգի ոչ ունին» . Յուդ. 19:

Բայց սակայն, ի՛նչ կեանք ու վարք է այս . կը վայլէ՞ որ այսպէս լինին, քանի որ Յիսուսի Քրիստոսի երեսփոխանն են ժողովրդեան մէջ, մատակարարք են ահաւոր սրբութեանց, վտակ եւ անցք են երկնաւոր պարգեւաց, կատարիչք են փրկարար խորհրդոց:

Վերջապէս, ցորչափ ուսմունք եւ գիտութիւն չենք սիրեր, չենք-չնորհք մարդ անգամ չենք լինիր, ո՛ւր կը մնայ քահանայ Աստուծոյ բարձրելոյ:



Սուրբ առաքեալն Պօղոս այսպէս կը գրէ իւր Կորնթացի ժողովրդեան. «Ո՞վ հիւանդանայ ձեր մեջե՞ն՝ եւ չե՞լ հիւանդանար . ո՞վ գայրակղի՞՝ եւ չե՞լ յուզուիր, բորբոխի» . Բ. Կորնթ. ԺԱ. 29:

Ահաւասիկ ժողովրդասիրութեան սքանչելի օրինակ: Այն որ Յիսուսի Քրիստոսի պաշտօնեայ է, իրեն յանձնուած ժողովրդեան հոգւոյն փրկութեան համար այս նախանձաւորութիւնը պէտք է որ ունենայ. այն որ քահանայ է՝ նորա հայրական աղիքը այս զգացմամբ պէտք է շարունակ յուզուի հոգեւոր զաւակաց վրայ: Ո՛ր հովիւ որ ժողովրդեան անկարգութիւնները կը տեսնէ եւ հանդարտ սրտով կը նստի, որ մուրրութենէ դարձնելու համար իսկապէս ճշմարիտ հովուի փութաջանութեամբ չ'ջանար՝ այլ դանդաղկոտութեամբ կամ չաշխատեցաւ չ'ըսուելու չափ, որ տեսած մուրթիւնը չ'գովելովն՝ պաշտօնին բոլոր պարտքը ըրած եւ կատարած կը համարի, վերջապէս ո՛ր հովիւ որ իրեն յանձնուած հոգիներուն կորստեան վրայ սիրտը բան մը չ'զգար, եւ չ'կրնար սրտովն ըսել սուրբ Առաքելոյն

ալէս թէ « Տկարին անկումը զիս կը տխրեցնէ , մուրրեւոյն գայթակղութիւններն սիրտս կ'այրեն կը բորբոքեն » . այն հովիւը ոչ իւր պաշտօնին վրայ հաւատք ունի , եւ ոչ քահանայութեան սուրբ կարգին շնորհքն եւ կոչումն : Ուրեմն , հովուին առաջին պարտաւորութիւնն է նախանձաւոր լինել հոգիներուն փրկութեան , պարտաւորութիւն ամենայն ժամանակի եւ ամենայն ժամու . այս պարտաւորութիւնն է որ հովուին բոլոր գործերը պիտի թելադրէ , պաշտօնին մէջ դէմն ելած դժուարութիւնները պիտի անուշցունէ , պաշտօնավարութիւնը կարգի կանոնի պիտի դնէ , անոր համեմատ ջանք ու հոգ պիտի ընէ , իւր վարմանց միակ ու հաստատուն նպատակն այն պիտի լինի , եւ վերջապէս այս պարտաւորութիւնն իւր պաշտօնին բոլոր հոգին եւ մտիթարութիւնը պիտի լինի :

Քահանային վարքն ուրիշ շատ կողմերով կրնայ անարատ լինիլ , սակայն ի՛նչ օգուտ , յաջս մարդկան խելացի եւ բարեկարգ կենցաղավարութիւն մ'ունենալ բաւական չէ : Եթէ արտաքնայարդար անբեր բարեկրօնութեան հետ՝ մեզ յանձնուած հոգւոց փրկութեան վտանգը ծանր սրտցաւութեամբ չեմք զգար , եթէ մեր հօտը մուրրութեան ճանապարհէն յետոյ դարձունելու համար հաւատոյ եւ սիրոյ նախանձով եւ Աստուծոյ բանին սրով

չեմք զինուորիւր . եթէ չեմք յորդորեր՝ չեմք նախանձիր եւ չեմք յանդիմաներ ի ժամու եւ ի տարաժամու , եթէ մենք մեր անձին սրբակացութեան վրայ գոհ՝ անջան եւ անխիբար կ'ուզենք որ մեր օրինակը հաւատացելոց ազդէ կամ մեղմօրէն մուլութիւննին կշտամբուի , հովիւ չեմք լինիր՝ այլ անշունչ եւ անխօս կուռք . մեր առաքինութիւն կարծած անզգայ , անշարժ եւ մեռելատեսիլ վարքն ալ մեզք եւ զգուանք Աստուծոյ առջեւ . աշխարհի վրայ յաւիտենականին օգտին համար ծառայած չեմք լինիր՝ այլ մենք մեր անձին . Յիսուսի Քրիստոսի առաքեալներն եւ անոր չարչարանաց պակասութիւնը լցուցանող չեմք լինիր՝ արդիւնաւորելով ժողովրդեան վրայ փրկագործութեան անկշռելի արժէքը , այլ Գողգոթայի նախատալից գործոյն անզգայ եւ անպիտան հանդիսատեսներն , եւ մեր լութեամբն եւ անզգայութեամբն Փրկիչը խաջողներուն մեղաց մասնակից : Ո՛չ , ո՛չ , քահանայ եղբարք . ճանչնամք պակասութիւննիս , քահանային անձնական սրբակացութիւնն՝ անզգայութիւնը չ'արդարացներ , այլ աւելի մեղապարտ կ'ընէ . զի եթէ նախանձաւոր լինէր , իւր սրբակաց օրինակը աւելի եւս օգտակար պիտի լինէր , ըսե՛չ է անզգայութեան պատճառաւ վարուց օրինակը փճացաւ : Բայց սա ալ պէտք է դիտել , որ նախանձաւոր չեղող քահանային վար-

քը որքան ալ աղէկ երեւի, բարեպաշտութեան երեւոյթը միայն ունի, հիմնական եւ ճշմարիտ չէ. կենդանի կ'երեւի՝ սակայն մեռեալ է առաջի Աստուծոյ, թերեւս մարդիկ կը գովեն զինքը՝ բայց նշովեալ Աստուծոյ է, բարեկրօնութիւնը այսօր զինքը հանդարտ քնացուցած է, սակայն օր մը ահաւոր ձայն մը եւ կորուսեալ ոգւոց զարհուրելի բողբջարկութիւնը զինքը պիտի արթնցնեն. այսօր հանդարտ է, զի ի ծածուկ զինքը կը համեմատէ իրմէն անկարգներուն հետ, բայց պիտի տեսնէ՝ որ իւր արդարութիւնը բոլորովին նման է փարիսեցւոյն արդարութեան, պիտի զգայ թէ սիրոյ գործոյն մէջ է ճշմարիտ առաքինութիւնը եւ անպէտ ու կեղծաւոր ծառայի վախճանէ զատ՝ ուրիշ վախճան չ'սպասեր իրեն:

Եւ, ի՛նչպէս կարելի է որ մէկը Քրիստոսի պաշտօնեայ լինի, աշխարհի վրայ անոր գործը կատարելու, Քրիստոսի թագաւորութիւնը տարածելու, Քրիստոսի յաւիտենական քաղաքին շինուածքը բարձրացնելու, անկեւոց տեղ սրբոց բազմութեամբ երկինք լեցնելու պաշտօն ունենայ, եւ միանգամայն հանդուրժէ տեսնել՝ որ սատանայի իշխանութիւն յառաջ կ'երթայ իրեն յանձնուած մաս մը հօտին վրայ. ինք իւր անձին համար խիղճը հանդարտ լինելն ի՛նչ արժէք կ'ունենայ, երբ անդին իր ժողովուրդը մեղաց մէջ թաւալեալ կը մնայ:

Ի՛նչպէս կարելի է որ քահանայն Քրիստոսի ժողովուրդ լինի, մինչդեռ կը տեսնէ որ այն ժողովուրդ՝ որոյ համար պատասխանատու եղած է, աչքին առջեւ զՔրիստոս կը նախատէ եւ կը խաչէ: Եթէ գայթակղութիւններն ոչ թէ իրեն՝ այլ հեռուն ուրիշ ժողովուրդեան մէջ անգամ գործուն են իմանայ, պարտաւոր է ցաւօք սրտի աղօթել՝ որ Աստուած այն ժողովուրդեան դարձ տայ, եթէ Յիսուսի Քրիստոսի վրայ սրտին մէջ կայծ մը հաւատք եւ սէր ունի: Քահանայն՝ որ կամ դատապարտելի անգգայութեամբ կամ աշխարհական դողդոջ խոհեմութեամբ բերանը կը խփէ, եւ իւր կարծեցեալ սրբակացութեան վրայ խիղճը քնացնելով ժողովուրդեան մէջ տեսած անկարգութեանց վրայ անտարբեր կը լինի, այսպիսի քահանայն վատ է, պարտազանց է եւ իւր սուրբ կարգին լիապէս անարժան է: Ո՛ր հայր առանց սըրտցաւութեան կրնայ տեսնել իւր զաւակաց կորստուն աչքի առաջ. ո՛ր հովիւ կը հանդուրժէ որ իւր ոչխարը իսս մը լյնայ, ո՞չ ապաքէն կը վաղէ կ'երթայ զգուշացնելու կամ եթէ չ'հասնի՝ ձայն կուտայ եւ կը կանչէ, եւ ո՞չ ապաքէն եթէ մէկ հատ լինի մոլորեալն՝ կ'երթայ կը փնտռէ եւ ուսին վրայ չ'առած ետ չ'դառնար: Այն քահանայն՝ որ այսպէս չ'վարուիր իւր ժողովուրդեան հետ, ժողովուրդեան հայրը չէ, այլ օտարական. Յիսուսի Քրիստո-

սի պաշտօնեայ չէ՝ այլ սուտանուն քահանայ ,
 յափշտակիչ քահանայական կարգի , ոչ թէ
 սուրբ եւ սրբակեաց՝ այլ ամօթալի անօթ
 դժբաղդարար Աստուծոյ տաճարին մէջ :

Առարկուի թերեւս . ժողովուրդն այժմ՝
 այնչափ խիստ , վայլագ եւ կոպիտ է՝ որ ե-
 թէ անկարգութիւնն երեսը տրուի եւ ուղղել
 ուզուի , շատ գէշութիւններ կը բերեն գլուխ-
 նիս : Դիցուք թէ իրաւ է , սակայն չարիքը
 շատ լինելուն համար քահանային անտարբե-
 րութիւնը կ'արդարանայ : Խիստ եւ կոպիտ է
 ժողովուրդդ , ուրեմն պէտք է աւելի խնամ-
 քով եւ սիրով վարուիս հետը եւ աշխատիս
 այնչափ՝ մինչեւ ամուքես եւ կակղացունես .
 ի՞նչ հարկ կը կենայ նախանձայուզութեան՝ ե-
 թէ բոլոր ժողովուրդդ արդարասէր եւ բարե-
 համբոյր է . ժողովուրդդ ճանրէ դուրս տեսնե-
 լուդ համար է որ հանգիստ պիտի չ'ընես եւ
 պիտի չ'հանդարտիս՝ մինչեւ որ ուղղես : Ի՞նչ
 հովուական խնամոց շատ պէտք կենալուն հա-
 մար պարտքէ ազատուած կ'ըլլաս , գործին շա-
 տութիւնը փութաջանութիւնդ գրգռելու տեղ
 մարելո՞ւ է . եթէ մեզնէ առաջ յաշխարհ եկող
 առաքելական մարդիկ մեր հայրերուն չափա-
 գանց կռամուլութիւնը տեսնելով՝ տեղերնէն
 չ'խախտէին , եւ դժուար է ասոնց խօսք հաս-
 կըցնելն ըսելով՝ ետ կենային , մենք հիմա ի՞նչ
 կը լինէինք : Կը կարծէք թէ շատ դժուարու-

թիւն պիտի հանեն առջեւնիդ . բայց ի՞նչ բա-
 նէ կը վախնայ պաշտօնը լաւ կատարող հո-
 վիւն , նախատինքն^օ , զրպարտութենէ^օ , հակա-
 աակութենէ^օ . բայց նախանձաւոր հովուին բո-
 լոր փառքը , փոխարէնը եւ կատարեալ մխի-
 թարութիւնն ադոնց մէջ է , այդ նեղութեանց
 համբերելն է որ առաքինութիւնը պիտի վա-
 ւերացունէ : Համայն եւ այնպէս , գոհութիւն
 Աստուծոյ , այժմ այդքան դժուարութիւն ալ
 չ'կայ , արեամբ շատ նահատակուելու չենք ,
 բռնաւորաց դարու մէջ չեմք ապրիր , հիմայ
 մարտիրոս ընող չ'կայ :

Սրբարութիւնը խօսելով , այն շատ կոշտ
 ու կոպիտ կարծած ժողովուրդդ շատ շուտով
 կը հանդարտի եւ կը խեղճեայ կրթիչ եւ բա-
 րելիրատ հովուին ձեռաց տակ : Այս ժողո-
 վուրդը առաքինի քահանայն կը յարգէ . բիրտ
 եւ խստերախ է բնութեամբ ռամիկը , կունե-
 նայ մուլութիւններ՝ բայց կրթեալ կարծուած
 ժողովրդէն շատ աւելի երկիւղած է առ Աստ-
 ուած . պարզ , ճշմարիտ եւ իրական կրօնասիր-
 րութիւն մ'ունի , անկրօնութեան եւ անհա-
 ւատութեան սկզբունքներով սրտերնին եւ
 մտքերնին խանդարուած չէ . մեղաւոր կը լինին ,
 բայց Աստուծմէ ալ կը վախնան : Իրաւունք չու-
 նիք այս աղքատիկ ու խեղճ ժողովրդեան հա-
 մար անզգայ եւ անուղղայ բաներ են ըսելու .
 երջանիկ սեպելու էք մանաւանդ ինքզինքնիդ

որ աղքատ եւ սղտիկ ժողովրդոց աւետարանիչներ էք, զի սոքա աւելի իրաւունք ունին Աստուծոյ արքայութեան՝ քան մեծամեծ եւ հարուստ մարդիկն. երանութիւնք սոցա միայն խոստացուած են գրեթէ, Յիսուս Քրիստոս ալ անոնց համար եկած էր. « Աւետարակեղ աղիսաց առաքեաց զիս » . Ղուկ. Գ. 18 : Աստուծոյ բանին սերմն այնքան վտանգ չունի սոցա սըրտին մէջ՝ քան որչափ մեծամեծաց՝ որոց հոգիք գրեթէ խղզուած են մեղիութեան եւ փափկակեցութեան մէջ :

Մի՛ ըսէք նաեւ թէ բարքերն այժմ առաջուան պէս չեն, ժողովրդեան վաղեմի պարզմտութիւնը չէ մնացած, այլ այժմ սանձարձակապէս ստահակ եղած են ամենքն ալ : Մի՛ ըսէք՝ թէ սպաւանութիւնը քաղաքներէն ալ դուրս պուտկալով, մարդ չ'գիտնար ինչ ընելիքը, եւ ինչպէս կարգի կանոնի բերելիքը . մի՛ ըսէք թէ թաղին մէջ երբեմն մի քանի գայթակղելի վարքով մարդիկ հաղիւ կը գտնուէին, եւ այն մէկ երկու անբարոյականին դէմ քահանայական նախանձայուզութեամբ վարուելն շատ դիւրին էր եւ կը յաջողէինք, իսկ այսօր գրեթէ բոլորն ալ աւրուած են, յուսահատական բան է այս, եւ բան մ'ընել կարելի չէ : Դիցուք թէ այդպէս է, բայց կը հարցունեմ. ուստի՞ առաջ եկած է այս գէշութիւնը, ընդէ՞ր մուլութիւնն այդքան յորդեր է ժողովրդ-

գեան մէջ, ընդէ՞ր ատեն մը միամիտ, սլարդ եւ անմեղ ժողովուրդն այժմ այսքան չարացեր է . արդեօք մեք հոգեւորականքս ստածաւ չտուի՞նք մեր անհոգութեամբ, մեր անուշադրութեամբ եւ մեր զանցաւութեամբ : Կը գանգատիք՝ թէ թաղին մէջ գարշութիւնն ընդհանրապէս տիրած է, բայց մեք հոգեւորականքս անգամ մը խղճմտանքնիս քննեմք, արդեօք նոյն գարշութեանց համար առաջի Քրիստոսի մենք պարտապան չ'պիտի մնամք . ո՛ր թաղի ժողովուրդ աւելի անկրօն, աւելի անաստուածավախ եւ աւելի սպաւանեալ է . ո՞չ սպաքէն այն թաղն՝ որոյ քահանայն չար է : Բայց, փա՛ռք Աստուծոյ ողորմութեան, ժողովրդեան մէջ տակաւին շատ մխիթարական կողմեր կան, ուր որ քահանայն կարգապաշտ եւ բարեկրօն է՝ անդ մուլութիւնը ոչ թէ ընդհանուր է՝ գրեթէ հազուադիւտ իսկ է, աստուածապաշտութիւնը այն թաղին մէջ յարգի է, միամիտ շատ մը հոգիներ իրենց անմեղ վարքովը քահանային մխիթարութիւն են, կրօնական պարտաւորութիւններ անխափան կը կատարուին, Զատիկ եւ Մնունդ ապաշխարութիւն ընող եւ սուրբ հազորդութեան մերձեցողներն բազմաթիւ են, Աստուծոյ բանը գլխաբաց եւ սրտաբաց երկիւղածութեամբ մտիկ կ'ընեն եւ կը կատարեն . եւ եթէ մէջերնին գայթակղելի բարոյականով մէ-

կը պատահի՝ բոլորն ալ անկէց կ'զգուշանան ք սոսկմամբ կը նային այնպիսւոյն վրայ՝ եւ փոխանակ նորա չար օրինակէն դայթակղելու՝ աւելի եւս կը հեռանան :

Սակայն դիցուք թէ ձեզ յանձնուած թաղին եկեղեցւոյն մէջ պաշտօննիդ դժուարացնող անկարգութիւններ կան եւ ընդհանրացած են , գիտնալու էք որ Աստուած զձեզ այդ ժողովուրդը դարձի բերելու եւ ուղղելու համար քահանայ կարգեր է : Ի՞նչու համար աղ երկրի , ըյս աշխարհի եղեր եմք . — ապականեալն եւ հոտեալն սրբելու եւ մաքրելու , մութը նստողները լուսաւորելու համար — մեղքը շատցած եւ ընդհանրացած ըլլալուն համար երեսներս պահելու եւ ձգել փախչելու եմք : Միթէ Մովսէս մարգարէն երեսը պահեց , վախցա՞ւ եւ փախա՞ւ՝ երբոր տեսաւ թէ բոլոր ժողովուրդն գրեթէ առհասարակ կռապաշտութեան բռնուեր եւ ոսկի հորթին առջեւ կը ծնրադրէր : Միթէ Նզրաս սուրբ քահանայն՝ երբոր տեսաւ թէ բոլոր քահանայք հանդերձ ժողովրդով ապօրէն ամուսնութեամբք եւ աղքատազրկութեամբք վատթարացեր եւ չարացեր էին , այս գէշութեան առջեւ առնել իմ բանա չէ ըսելով՝ ետ կեցա՞ւ . ո՞չ ապաքէն օրինաց սուրբ պատուիրաններն այնչափ քարոզեց՝ որ մինչեւ լացուց եւ ապաշխարել տուաւ բոլոր երուսաղէմացւոց :

Աւետարանի առաջին պաշտօնեայներն երբոր աշխարհք զրկուեցան՝ բոլոր աշխարհ ապականեալ էր , զզուելի բարքեր եւ պոռնկութիւն գրեթէ կրօնքի կարգ անցած էին . այս մարդիկը չ'մտածեցի՞ն թէ անանկ մոլութիւն եւ կիրքեր հալածելու կ'երթան՝ որ բոլոր աղքաց ընդունելի համարուած եւ կրօնքով իսկ արտօնուած բաներ են . գիտէին այսպէս ըլլալն , սակայն նկատեցին՝ որ իրենք փրկութեան գործիք եւ պաշտօնեայ են , զոր Աստուծոյ ողորմութիւնը եւ Յիսուսի Քրիստոսի արիւնը կը պարզեւէ նոյն ապականեալ եւ զաղբացեալ ազգաց : Ո՞չ ապաքէն մենք ալ ասոնց պաշտօնին եւ վիճակին յաջորդներն եմք : Միթէ Աստուած զմեզ անպատճառ կորստեան դատապարտեալ ժողովրդեան վրայ հաստատեց . միթէ մեզ ասոնց վրայ պաշտօն տուաւ այն նպատակաւ՝ որ մենք դատապարտելի հանդարտութեամբ անգործ կենամք եւ սղասեմք , որպէսզի ժողովուրդն իւր մեզաց չափն անցունէ , Աստուած ալ իւր սարսափելի բարկութեան եւ վրէժինդրութեան դատաստանը ձեռք առնէ : Եթէ այսպէս է , ուրեմն մենք այս ժողովրդեան հայրն ու հովիւն լինելու չ'զրկուեցանք , այլ դատապարտելոց պատուհասին հանդիսատես եւ վկայ լինելու :

Դարձեալ , եթէ այն մեղաւորաց բազմութեան մէջէն , որոց համար կը գանգատիմք՝

գոնէ մէկ հոգի մը փրկենք, մեր աշխատութեան պատուական փոխարէնը առած կը լինիմք, մեր կենաց մէջ գոնէ մէկ կարեւոր աշխատութիւն մը կատարած կը լինիմք, եւ նոյն փրկեալն օր մը Աստուծոյ արքայութեան մէջ անհուն շնորհակալութիւններով կը յիշէ անուննիս առաջի ահագին բազմութեան հրեշտակաց եւ սրբոց : Եւ, արդարեւ, ինչո՞ւ չը յուսամք՝ թէ մեծ է Աստուծոյ շնորհաց զօրութիւնն ամենէն յամառ մեղաւորին վրայ, աւելի ասանկ պարագայից մէջ չէ՞ որ Աստուծու իւր զօրութիւնն ու անհուն ողորմութեան առատութիւնը ցոյց կուտայ : Եթէ գործը միայն մեր անձէն կախումն ունենար, իրաւունք կունենայինք յուսահատելու ժողովրդեան չափազանց անկարգութենէն, բայց մեր պաշտօնն այնպիսի շնորհք մ'ունի, որ ոչ թէ մենք՝ այլ Յիսուսի Քրիստոսի շնորհքը կը գործէ ի մեզ եւ ի ձեռն մեր : Աստուած շատ անգամ դժուարին գործեր տկար գործիներով կը կատարէ : Դուք ձեր պաշտօնը կատարեցէ՛ք . Աստուած այս կը պահանջէ ձեզնէ . մնացածը իրեն ձգեցէ՛ք :

Իրա՛ւ ժողովրդեան մոլութեանց եւ մեղաց վրայ շատ կը խօսիմք, եւ կ'ըսեմք թէ բոլորն ալ որդիք կորստեան են, անղեղ են, յոյս չ'կայ դարձերնուն . բայց մենք իրաւունք ունիմք Աստուծոյ ողորմութեան չափ եւ սահման

դնելու . դատաստան եւ վրէժխնդրութիւն Աստուած իրեն պահած է, մենք ի՛նչպէս կը համարձակիմք դատել զայնպիսիներ՝ զորս Աստուած մէկ վայրկեանի մէջ կրնայ արձակել : Մենք մեր համար կը յուսամք թէ օր մը Աստուած պիտի ողորմի, պիտի գթայ վրանիս, ծուլութիւննիս ճշմարիտ նախանձայուզութեան պիտի փոխարկէ, մեր աշխարհասէր վարուց տեղ՝ քահանայի վայելուչ աղօթասէր, ժուժկալ եւ ճգնասէր վարք պիտի պարգեւէ, մենք անհաւատարիմ ծառայներ լինելով, մեր խելքին՝ մեր խղճին եւ մեր վիճակին յատուկ այնքան սուրբ շնորհաց հակառակ վարուած ըլլալովն հանդերձ՝ Աստուծոյ թոյլտուութեան եւ ներողութեան կը յուսամք . մեր պաշտօնին եւ ընդունած շնորհքներնուս հակառակ այնչափ զեղծմունք գործեր եմք, բայց տակաւին կը յուսամք թէ անապաշխար եւ անղեղ չ'պիտի մեռանիմք . թէ պէտեւ անարժան քահանային վրայ Աստուծոյ ամենէն արժանի պատուհասը անղջութեան դատապարտուիլն է . իսկ երբ խեղճ ու ողորմելի ժողովրդին կուգայ, որ ոչ թէ արմատական յուլութեամբ կամ անկրօնութեամբ ծանր մեղաց մէջ ինկեր է, այլ տգիտութեամբ եւ դժբաղդաբար գէշ դատախարակութիւն մ'առած լինելուն համար, ինչո՞ւ կարծեմք թէ ամենողորմ Աստուծոյ սիրտն մերոյն պէս կը քարանայ, այնպիսի

պարզ եւ չ'կրթուած մարդոց համար կ'ըսեմ, որ կեանքերնին չարչարանօք, աղքատութեամբ և տառապանքով կ'անցունեն. ասոնք աշխարհի վրայ այսչափ թշուառութիւն կրելէ յետոյ՝ ինչո՞ւ կարծեմք թէ մահուանէ ետքն ալ յաւիտենական թշուառութեան պիտի մատնուին: Ո՛չ, ո՛չ. այլ մանաւանդ ասոնց հետ է որ Աստուած արդարութեան բոլոր խտտութեամբ պիտի չ'վարուի, սոցա խիստ եւ դժուարին կենաց կրած նեղութեանց վրայ սիրաբ շարժելով՝ շատ մեծ ներողութեամբ պիտի վարուի հետերնին. «Անխայեցի եւ յաղխսն եւ ի սնանկն, եւ զանձինս սնանկաց կեցուցի» . Սաղմ. ՀԱ. 13: Աստուած հարուստներուն վրայ ներողամիտ աչքով չ'նայիր. ասոնք են՝ որ իրենց վիճակին յառաջ բերած արգելքներով փրկութեան յոյս չեն ունենար. ընդհակառակն մենք հարուստներուն եւ մեծերուն վրայ խնայելով կը նայինք, թոյլ կուտանք որ իրենց թուլութեան, շուայլութեան եւ հաճոյից մէջ հանգիստ կեանք անցունեն, եւ ի վերայ այնքան մոլութեանց կը յուսացնենք թէ Աստուած պիտի դժայ վրանին. խոստովանանքի ժամանակ ասոնք չենք յանդիմաներ, խօսքին պինդ անուշը եւ խրատին ամենէն կակուղն ու հաճելին ասոնց կը պահենք, ասոնք մեզ որքան անուղղայ երեւին՝ դարձեալ քովերնէն անդին չենք երթար. իսկ կարգն

աղքատի դարուն պէս՝ կը խտանանք, Աւետարանի բոլոր անաչառութիւնը անոնց առջին կը դնենք, բնաւ ներողամտութեամբ չեմք վարուիր, կը յուսահատինք, կը հեռանանք քովերնէն, ըսելով թէ ինչ որ ընենք՝ անօգուտ է:

Վերջապէս, թերեւս ըսողներ ալ կան թէ ժողովրդեան մէջ ապականութիւնն ու անկարգութիւնը շատ ընդհանրացած լինելուն համար չէ որ յուսահատ եմք, այլ վստանքի մտիկ ընող չ'կայ. կը վախնանք թէ մի՞ գուցէ նախանձաւորութիւն ընենք ըսելով՝ անօգուտ տեղը ամենուն ատելութիւնը մեր վրայ գրգռենք:

Ստուգիւ, կայ նախանձաւորութիւն խիստ եւ քմահաճոյ, որ չէ հեռի յանխոհեմութենէ: Ճշմարիտ եւ արդիւնաբեր նախանձաւորութիւնը որոյ շարժառիթ սէրն է, բուն ժողովրդասիրութիւնն է քաղցր, ժուժկալ եւ անկեղծաւոր: Սա բնաւ չ'զայրանար, բնաւ չ'հպարտանար, կ'ատէ մոլութիւններն՝ բայց կը սիրէ մեղաւորները, հարեւանցի եւ տարաժամուց չ'գործեր, չ'յուսահատիր, կը համբերէ արթուն զգաստութեամբ. Աստուծոյ ժամանակներուն կ'սպասէ. ոչ կը ձանձրանայ, ոչ ալ կ'աճապարէ. յոգնելն ու աշխատելն հոգ չ'ընէր, չ'մտածեր անգամ թէ արդեօք աշխատութիւնը պիտի յաջողի՞ թէ ոչ. բոլոր ցաւն ու անհանգստութիւնը սա միայն է, որ

իւր խնամոց յանձնեալ ոչխար մը վտանգի մէջ է, բայց ինք ինչո՞ւ բան մը չ'կրնար ընել. հազար անգամ մերժուի, դարձեալ կ'աշխատի ամենայն սիրով եւ ջերմեռանդութեամբ, ամէն միջոց կը գործածէ, տղաչանք, սպառնալիք, քաղցրութիւն, սրտմտութիւն: Սէրը հանձարեղ է, բիւր տեսակ նորանոր ձամբայներ կը բանայ, հազարաւոր անմեղ հնարքներ ցոյց կուտայ մոլորեալը յուղղութիւն բերելու ջանացող հովուին:

Ժողովրդասիրութեան տեղ՝ խրոխտութիւն չ'գործածեմք, աւելի սէր քան իշխանութիւն ցոյց տալու եմք. նեղանալու չեմք՝ երբոր խօսքերնուս չեն գար, աւելի շահելու՝ քան թէ ճնշելու եմք. մեր հոգեւոր նախանձուն մէջ բնաւ մարդկային կիրք, խստութիւն, բարկութիւն եւ յուզմունք խառնելու չեմք. ամէն միջոց եւ հնարք ալ մէկ անգամով ի գործ դնելու չեմք՝ որ մի՛ գուցէ բոլորը մէկէն փուճն երթան, անձնասիրութիւնը կ'աճապարէ՝ բայց համբերութիւնն է որ գլուխ պիտի հանէ. որքան ընդդիմանան՝ պէտք է այնքան հանդարտ եւ անոյշ խօսիմք եւ վարուիմք հետերնին: Աստուծոյ գործոյն առջեւ արգելքներ չատ կ'ելլեն, դժուար է գլուխ հանել. երբոր յաջողի՝ չ'կարծեմք թէ մենք ըրինք, այլ Աստուած. մարդկային ջանքերն Աստուծոյ գործոյն մէջ աւելի կը գահապիժեն՝ քան թէ

կը յաջողին: Մեր պարտքը գործելն է. յաջողութեան համար հաւատոյ եւ յուսոյ հանդարտութեամբ պէտք է սպասեմք. աւելի աղօթքով եւ հեծութեամբ կրնամք յաջողութիւնը փութացնել քան մեր մարդկային տկար ջանքերով եւ ձեռնարկներով: Մեր բժշկելիքներն այնպիսի հիւանդներ են՝ որոց դեղը դառն է՝ բայց հիւանդը մեր զաւակն է. որչափ դժկամակի դեղն առնելու, որովհետեւ վտանգը մտալուտ է, պէտք է նոյն համեմատութեամբ մեր ջանքն աւելնայ՝ մինչեւ որ դեղը ընդունել տամք:

Այս է ահաւասիկ խոհեմ, ճշմարիտ, անկեղծ եւ կատարեալ ժողովրդասիրութիւնն:



Տեառն մերոյ առաջին պաշտօնական գործն Յրուսաղէմի մէջ՝ տաճարին փառքն եւ պատիւն անարգողաց դէմ նախանձաւորութեամբ վարուելն եղաւ : Աստուածային հեզութիւնն՝ որ ամէն բանի մէջ կը փայլէր, Աստուծոյ տան զեղծմունքը տեսնելուն պէս ծանր սրտմտութեան փոխուեցաւ : Հանրային գայթակղութեան առջեւ՝ որ սարգեր տարածուեր էր մինչեւ ի ներքս ի սրբութեան տաճարին, հեզահոգի եւ քաղցր Յիսուսը չ'կարաց հանդուրժել բան մը՝ զոր փարիսեցւոց կեղծաւոր բարեպաշտութիւնը գուցէ թոյլատրած էր, եւ օրինաց վերակացու քահանայք եւ քահանայապետք թերեւս իրենց ազահ շահուն համար աչք գոցած էին, եւ գուցէ վաղեմի հանրական սովորութիւն այլ եւս անմեղադրելի ըրած էր. սակայն Տեառն մերոյ սրբասէր աչքը չ'հանդուրժեց տեսնել գայթակղութիւնը, վասն որոյ լցաւ զեղաւ սիրտը արտասովոր բարկութեամբ, եւ այնպիսի ընդհանրական զեղծմունք եւ դժպատեհ տեսարան որքան դժուարին եւ վտանգաւոր կը թուէր դարմանել՝ նոյն-

քան երազութեամբ եւ սաստկութեամբ վարուեցաւ եւ մաքրեց աստուածային սուրբ տեղին :

Ուրեմն Աստուծոյ փառքը եւ կրօնքին սրբութիւնը թշնամանող մոլութեանց եւ դայթակղութեանց դէմ նախանձայուզութեամբ բորբոքիլ մեր պաշտօնին գլխաւոր պարտքերէն մէկն է, օրինակն ալ նոյն ինքն Փրկիչն մեր Յիսուս Քրիստոս տուած է : Ստոյգ է որ զրկուած եմք իբրեւ գառիկս ի մեջ գայլոց, գառներու պէս լուռ պիտի կենամք, վրանիս միայն հեզութիւն պէտք է տեսնուի՝ եթէ մեզի նեղութիւն անգամ տան՝ բայց երբ կարգը Աստուծոյ փառքին գայ՝ որոյ պատիւը պահելու պաշտօնն ունիմք, պէտք է ձայներնիւ բարձրացնեմք եւ առիւծաբար գոչեմք : Իրաւ է որ երբ երկու աշակերտք, Յակոբոս եւ Յովհաննէս, անհաւատ գիւղի մը վրայ երկինքէն կրակ թափուելն ուզեցին, յանդիմանեց, (Ղուկ. Թ. 55), սակայն ոչ թէ նախանձայուզութիւնն իստեղով՝ այլ կծու բարկութիւննին, չ'հաւնեցաւ այնպիսի նախանձուն՝ որոյ նպատակը միայն պատժել կը լինի եւ ոչ թէ ուղղել, եւ սորվեցուց թէ նախանձ մը օրինաւոր լինելու համար՝ մէջը կամակորուութիւն կենալու չէ, այլ եղբայրսիրութիւն : Վերջապէս Տէրն մեր զգացուց թէ իւր արքայութեան, այսինքն եկեղեցւոյ մէջէն բոլոր գայթակղու-

Թիւն մէկէն չենք կրնար բառնալ, զի մարդոց յարաճուն շարութիւնը միշտ կը քալէ կ'երթայ. բայց պէտք է նզովք արձակեմք ընդդէմ գայթակղութիւն սիւսողաց, դատապարտեմք որ եւ է մեղք՝ թէ եւ չ'կրնամք ջնջել, կամ գոնէ լռելեայն մանչեմք ընդդէմ այնոցիկ՝ զորս բացէն չեմք կրնար դատապարտել:

Նախանձայուզութիւն ընդդէմ հանրային մեղաց՝ կրօնաւորին էական պարտքերէն մէկն է. առաջ ասոր վրայ խօսիմք, յետոյ հասկընեմք՝ թէ այս նախանձը ինչո՞ւ այժմ այսքան հազրեագիւտ է կարգաւորաց վրայ:

Յորմէ հետէ եկեղեցին քահանայական սուրբ օծութեամբ զմեզ սուրբ պաշտօնէութեան կարգը դասեց, եւ կարգաւոր ըսուեցանք, եղանք գործակիցք Աստուծոյ վասն փրկութեան մեր եղբարց, մոտնք ի ժառանգութիւն քահանայութեան Յիսուսի Քրիստոսի, որ քահանայ եւ քահանայապետ սահմանեցաւ ի քահատուն մեղաց իշխանութեան, ի հատուցանել Հօրն երկնաւորի զիառան՝ զոր մարդկային շարութիւն կը զլանայր, եւ ի կազմել հոգեւոր, անարատ եւ հաւատարիմ ժողովուրդ, ժողովուրդ սրբոց՝ որ կարենայ փառաւորել զՀայր յաւիտեանս յաւիտենից:

Ասոր համար քահանայն սրբազան անձնաւորութիւն է, գործակատար է Աստուծոյ շահերուն եւ մարդոց սրբագործուելուն. կը կա-

տարէ յաշխարհի աստ Յիսուսի Քրիստոսի պաշտօնն եւ զսէրն որ առ մարդիկ, շարունակելով Նորա քահանայութիւնը. քահանային ալօթքը, փափաքները, ուսմունքը, տքնութիւնը, աշխատութիւնն եւ ամէն գործօնէութիւն ուրիշ նպատակ չունին՝ այլ միայն իրեն յանձնեալ ժողովրդեան փրկութիւնը. որ ինչ այս մեծ նպատակին չ'պատկանիր՝ օտար եւ հեռի բան է քահանային սրբութենէն: Եթէ զբաղի այնպիսի աշխատութիւններով՝ որ Քրիստոսի թագաւորութիւնը մեծցնելու եւ Հօր Աստուծոյ հոգեով եւ ճշմարտութեամբ երկրպագողներ շտոցնելու չեն ծառայեր, կարգէն դուրս կ'ելլէ, կարգը կ'անպատուէ, կոչման վսեմութիւնը կը նուաստացնէ, տեսակ մը հաւատարաց կը լինի, կը թաղուի կը խամրի անարգութեան մէջ:

Եղիս՝ որ երկինք ելաւ եւ նախանձաւորութեան հոգին եղիսէ աշակերտին տուաւ, օրինակ էր Յիսուսի Քրիստոսի՝ որ Հօր աջ կողմը համբառնալուն պէս՝ յերկնուստ աշակերտաց վերայ իջեցուց զՀօգին նախանձայուզութեան եւ հրոյ: Այս Հօգին կնքեց աշակերտաց պաշտօնն եւ քահանայութիւնն, այս Հօգին պիտի մաքրէր բովանդակապէս համօրէն տիեզերքն, եւ առ ամենայն ազգս մարդկան պարգեւէր զգիտութիւն փրկութեան եւ զսէր ճշմարտութեան եւ արգարութեան: Վասն ո-

բոյ աշակերտք այս Հոգւով լցուելնուն պէս՝
որ յառաջն երկչոտ եւ սասանեալ էին, եւ
Հրէից կատաղութենէն իրենց անձը փրկելու
միայն հետամուտ՝ պահուած տեղերնէն անվե-
հեր առիւծու պէս դուրս նետուեցան, ամէն-
քը իրենց ետեւէն քաշեցին, վտանգ աչքեր-
նուն բնաւ չ'երեւաց, իրենց աստուածային
Վարդապետին նշանին հետ ճակատներնուն
վրայ այնպիսի աներկիւղութիւն ունէին, որ
կը դըրդէին բոլոր իշխանութիւններ, քաջու-
թեամբ եւ համարձակ վիայեցին, առաջի ժո-
ղովրդոց և քահանայապետաց՝ Յիսուսի Քրիս-
տոսի յարութեան, եւ ժողովէն ուրախ դուրս
կ'ելլէին՝ երբ Յիսուսի անուան համար նախա-
տինք կրելու արժանի կը լինէին:

Հրէաստան չ'բաւեց սոցա եռանդեան եւ
բորբոքեալ նախանձայուղութեան, անցան քա-
ղաքէ քաղաք, նահանգէ նահանգ, պետու-
թենէ պետութիւն, ցրուեցան մինչեւ ի ծագս
աշխարհի, յարձակեցան ամենէն հին եւ ամե-
նէն հանրային արտօնացեալ զեղծմանց դէմ-
հնուց ի վեր շարունակ պաշտեցեալ կուռքերն
ամենէն կատաղի ժողովրդեան ձեռքէն խլեցին,
այնքան դարերէ ի վեր խնկովք եւ ընծայիւք
զարմացեալ եւ պաշտեցեալ սեղաններ կործա-
նեցին, անխնայ ամենայն ազգաց խաչի անար-
գանքն ու յիմարութիւնը քարոզեցին՝ որոց
մէջ քաղաքակրթութիւն, ճարտարխօսութիւն,

փրկիստիայութիւն եւ իմաստութիւն պանծա-
ցեալ էին. դիմացնին ելած արգելքներ սոցա
նախանձաւորութիւնը թուլցնելու տեղ՝ աւե-
լի եւս քաջալերեցին, եւ կարծես թէ յաջո-
ղութիւն կ'աւետարանէին: Համօրէն աշխարհ
բորբոքեցաւ ասոնց դէմ, խի սոքա գործեցին
անպարտելի զօրութեամբ, լուեցնելու համար
խաչ եւ կոխաղան առջեւնին դրին՝ սոքա պա-
տասխանեցին թէ լրածնին եւ տեսածնին չեն
կրնար չ'խօսիլ, եւ զոր ականջէ ականջ խօ-
սիլն անգամ արգիլեալ էր՝ սոքա ի վերայ տա-
նեաց քարոզեցին: Բռնաւորք դահճի սրբյ
ներքեւ մեռցուցին, եւ նորանոր սանջանքներ
հնարեցին, որպէս զի խեղդեն ասոնց վարդա-
պետութիւնը. բայց մեռնելէն յետոյ արիւն-
նին քարոզեց, եւ ո'րքան երկիրն սոցա ար-
եամբք ուողեցաւ, այնքան նոր աշակերտք Ա-
ւետարանի վերարուսան: Այս Հոգին էր՝ զոր
աշակերտք ընկալան վասն քահանայութեան
եւ առաքելութեան, զի քահանայութիւնն եւ
առաքելութիւն մի եւ նոյն պաշտօնէութիւն է:
Ամէն քահանայ առաքեալ յԱստուծոյ է ի վե-
րայ ժողովրդեան, եւ իրաւ է թէ քահանայն
իւր պաշտօնը ընդ հրամանաւ կը գործադրէ,
բայց գործածելու համար սուած է: Քահա-
նայից նախանձայուղութիւնն վերակարգ հով-
ուոց ձեռաց տակ է, եւ սոցա հրամանին հա-
մեմատ պիտի գործածեն, բայց պիտի գործա-

ծեն, զի այն է առաջին պարտաւորութիւննին:

Տեսէ՛ք, քահանայ եղբարք, թէ ձեռնադրութիւն ընդունելով ի՛նչ բանի նուիրուած եմք: Եկեղեցին արդարեւ չ'պահանջեր մեզնէ՝ որ երթամք Յիսուսի Քրիստոսի անունը քարոզելք բարբարոս ազգաց մէջ, հեռու որ երկիրներ մեր արեամբը ուղղեմք, որպէս զի Աւետարան այն տեղեր ալ պողոտերի եւ Յիսուսի անունան ծանօթանան դեռ եւս չ'տող ազգեր. ստանկ տակաւին անմշակ գետին կամ վայրենի ժողովուրդ մշակել մեր ազգի հոգեւորականաց վերապահեալ չէ. այս կարեւոր գործոյն քրիստոնեայ մեծ ազգեր իրենց մասնաւոր գործիներով կ'աշխատին, մեզ կը մնայ ազօթել որ Աստուած օգնէ այն արի գործաւորաց Աւետարանի՝ որ ընդ անհուն անդունդ ծովերու եւ ընդ վայրենի աշխարհ իւրապէս ժողովրդոց անցանելով՝ կ'երթան սերմանել սերմն քրիստոնէութեան: Մեր պաշտօնը Յիսուսի Քրիստոսի անդաստանը՝ այսինքն մեր ազգային մշակեալ եկեղեցին մշտաբոյս որոմներէ եւ յարածուն գայթակղութիւններէ շարունակ մաքրել է: Բարեբաղդարար նոր ազգեր աշխարհակալելու եւ նորագոյն երկիրներ յաւելցնելու դիւցազնական նախանձի պէտք չ'կայ մեր համար, բայց մեր նախորդներէն ընդունածնիս եւ կանուխէն սեպհակա-

նութիւն եղածները մշակել անհրաժեշտ պարտքերնիս է: Մեր նախորդք այժմու ժառանգութիւննիս ինքեանք չահեցան, մեզ նման անոնք պատրաստ չ'գտան. մեր հին հայրերն ալ իրենց դեւերն եւ կուռքերն ունէին, բիւր տեսակ պիղծ գոհից արիւնք մեր աշխարհն ալ պղծած էին, բարբարոսութիւն եւ կուրութիւն ամէն կողմ կը թագաւորէր, սակայն անվատ աշխատեցան, քարոզեցին փրկութեան վարդապետութիւնը. սասանայ երկար ատեն իւր տաճարներն եւ սեղաններ պաշտպանեց մեր սուրբ նախորդաց նախանձաւոր հոգւոյն առջեւ, ժողովրդոց սնապաշտութիւնն զինուորեց ընդդէմ նոցա, քաղաքաց եւ գիւղից մէջ գետի պէս արիւն քալեցուց, սակայն՝ վերջապէս խաչն յաղթանակեց, Աւետարան թագաւորեց. եւ եղեւ Հայոց ազգն, իւր մէջ բովանդակեալ այլ եւ այլ ցեղերով, ընդարձակ սահմանաւ եւ միլիօնաւոր բազմութեամբ, ծաղկաւտ եւ բարդաւած մասն՝ մի, սուրբ, ընդհանրական եւ առաքելական եկեղեցւոյն Յիսուսի Քրիստոսի: Ահաւասիկ, քահանայ եղբարք, այս մասն է որ մեր խնամոց յանձնուած է, մեր՝ որ կը պարծիմք Հայոց եկեղեցւոյն հիմնադիր առաքելոց եւ բարեկարգիչ հայրապետաց յաջորդներ լինելուս վրայ. սոքա մեզ յանձնեցին մաքուր, ջերմեռանդ եւ հոգեզարդ վիճակի մէջ, ժամանակը՝ որ մարդ-

կային իրաց անհրաժեշտ մի սլարագայովն կը քչէ կը բերէ միշտ հետն այլայլութիւն բարուց եւ թուութիւն արարողութեանց՝ այս եկեղեցոյն նախնի անմեղութիւնը խաթարեց եւ գրեթէ բոլոր գեղեցկութիւնը դժգունեց, բայց ուղղափառ վարդապետութիւնն արդարեւ դարուց տեւողութենէն եւ սպականութենէն բնաւ չ'վտանգեցաւ, մինչեւ առ մեզ այնպէս ժամանեց՝ ինչպէս որ էր ակէն բղխած ատենը. հերեօթիստութիւններ, նորահար վարդապետութիւններ եւ հերձուածներ թեթեւակի եկան, գնացին, բայց հիմնապէս ուրիշ բան չ'ըրին, առաւել եւս վարդապետութիւնը եւ անոր պատմութիւնը փայլեցուցին: Ո՛ւր էր՝ բարքերն ալ նոյն շնորհքը ունենային: Մեր հայրերուն հաւատքը անիովովս նոյնութեամբ կը դաւանիմք, ո՛ւր էր թէ անոնց ջերմեանդութիւնն ու անմեղութիւնն ալ պահէինք:

Մեր սլարագն է Յիսուսի Քրիստոսի ժառանգութեան նախկին գեղեցկութիւնը տեղը բերել: Եթէ հարկ լինէր սատանայի խշտանութենէն եւ կռապաշտութենէն ազատել եւ մեր նախորդաց պէս արեամբ գնել, գործոյն մեծութիւնը եւ վտանգը գուցէ մեր տկարութիւնը վրդովէր. բայց այնպէս չէ. նախնիք իրենց ճգնութեամբ եւ չարչարանօք բոլորովին Քրիստոսի ստացուածք եւ անկապտելի սեպհականութիւն ըրեր են ի վաղուց: Այժմ

ուրիշ գործ չ'կայ վրան՝ այլ միայն քայքայումներն նորոգել: Աւետարանի մշակին առջեւ հիմայ գեւարան, անուր, կախազան եւ այլն չեն դներ. միայն նախանձայուզութիւն պէտք է, միայն պաշտօնը յարգել, միայն Յիսուսի Քրիստոսի փառաց սիրահար մնալ, միայն գայթակղութեանց դիմաց սրամտել: Կը սլարծիմք թէ յաջողներ եմք հայրենի եկեղեցոյ արժանայիշատակ գործաւորաց, բայց ի՛նչ կ'արժէ այս սլարձանքը՝ եթէ նոցա զգայուն հոգւոյն եւ եռանդնոտ նախանձուն ալ յաջողները չեմք: Նոքա այս շէնքը հիմնեցին, եւ հակառակ սաստկութեան հոգմոյ եւ մրրկի որ կ'սղառնային կործանել՝ իրենց արեան շաղիխով հոյակապ բարձրացուցին զայն, զոր մեզ կը մնայ հանդարտօրէն իբրեւ աւանդեալ սեպհականութիւն կանգուն պահել: Մեր բոլոր գործն այս շէնքին վրայ ա'յսչափ է, ժամանակին բերած բիծերը սրբել, սեւցած տեղերն ըստ առաջնոյն փայլելու համար մաքրել, միշտ ինկածը վերցնել շտկել, անմաքրելոց դէմ դուռը դոյնել եւ կամ կրթութիւն տալ որ մաքսաւորին պէս կրճերնին բաղխելով եւ սպաշխարութեան բեկեալ սրտով ներս մտնեն: Մէկ խօսքով, որ ինչ մեծ, դիւցազնական եւ դերազանցապէս դժուարին էր՝ մեր նախորդք զայն ամենայն քաջութեամբ կատարեցին. մեր քնելիքը չնչին բան է, այսինքն եղածը պահել

պահպանել, չ'թողուլ որ այր թշնամի աստ-
ուածային արտին մէջ որոմն նեակէ՝ զմեզ ի քուն
գտնելով, երկնաւոր Հօր անկած տունկերը
մշակել, ուողանել, մէջը շարունակ խորհրդոց
եւ վարդապետութեան ջուրերը պտտցնել՝ որ
մի՛ գուցէ տխուր երաշտութիւն անպողո-
թիւն յառաջ բերէ: Կրնա՞մք մեղանդրանքէ
ազատ մնալ՝ երբ ասանկ քաղցր, գլխին եւ
մխիթարական պաշտօն մը չ'կարեմք գործածել-
կ'արժէ՞ որ պաշտօնեայ Յիսուսի Քրիստոսի եւ
յաջորդ առաքելագործ նախնեաց կոչուիմք,
երբ սոցա ճգնութեան եւ արեան թանկագին
պտուղը մենք մեր անդգայութեամբ կը կոր-
սընցնեմք, երբ ժողովրդեան մէջ վտտթարու-
թիւն եւ չարութիւն կ'աճի եւ կը տարածուի,
գայթակղութիւնք հանրային ներելի սովորու-
թիւն կը դառնան, հաւատքը կը մեռնի եւ
պտուղ չ'տար, սէրը կը դատարկանայ, Աստ-
ուած կը մտցուի, բարուց մէջ սրբութիւն
չ'մնար, հաւատացեալք այնպիսի գարշութեանց
մէջ կը թաւալին՝ յորոց հեթանոսն անգամ
կ'ամաչէ, եւ Քրիստոսի աշխարհաչէն հաւատքն
ու բարոյականը կը թշնամանուի:

Ընդէ՞ր բնաւ Յիսուսի Քրիստոսի ժառան-
գութեան աւերն ու ավականութիւնն ամէն
օր կը տեսնենք՝ բայց սրտերնիս չ'չարժիր, ըն-
դէ՞ր է որ մենք մեր պարտքը կատարած կը
համարիմք՝ յանդիման անարգանաց եկեղեցւոյ

աղօթք մ'ընելով՝ թէպէտեւ այն վերիվերոյ
եւ անտիրտ, արարողութիւն մը կատարելով՝
թէպէտեւ այն անհողարար. կաղապար եւ ե-
րեւոյթ քահանայի՞ թէ իսկապէս քահանայ
եմք տաճարին մէջ սուաջի ժողովրդեան. քա-
հանայութեան արդուզարդը վրանիս ձոխա-
բար երեւցնելու եւ սրահելու համար քահա-
նայ եղանք թէ ժողովուրդը, Հոգւոյն Սրբոյ
կենդանի տաճարները, կանդուն բռնելու հա-
մար: Ո՞չ ապաքէն մեր պաշտօնին էական մա-
սը հաւատացելոց շինութիւնն եւ փրկութիւնն
է: Անգործ կամ դատարկ քահանայն եւ այն՝
յորմէ բնաւ օգուտ չ'հասնիր հօտին, յափշտա-
կիչ է քահանայութեան. ո՛վ որ պաշտօնը քա-
ջութեամբ եւ գիտութեամբ կատարելու սուրբ
նախանձը չունի սրտին մէջ, քահանայ անուան
արժանի չէ:

Գամք այժմ փնտուելու թէ կարգաւորացս
մէջ արդի ընդհանուր թերութիւն նախան-
ձաւորութեանը՝ ի՞նչ աղբիւրներէ յառաջ կու-
գայ: Ինչո՞ւ հաղուադիւտ է այսօր քահանա-
յից վրայ նախակնձ սակն Ասուծոյ, այսինքն
ինչո՞ւ Աւետարանի առաջին գործաւորներն
որպէս էին՝ նոցա յաջորդներն չ'իմայ այնպէս
չեն, ժողովուրդը սրբելու եւ մաքրելու սուրբ
աշխոյժը չունին, Քրիստոսի արքայութիւնը
ընդարձակելու բոցաթեւ բաղձանքը չունին.
կը տեսնեն ամէն օր որ վարդապետութիւնը

Վարձամարհուի եւ բազում հաւատացեալք կը կործանին, սակայն՝ ցաւ մը չեն զգար. պատճառն ի՞նչ է. բացատրեմ:

Սուրբ առաքեալն Պօղոս երբոր Աթէնքի մէջ սնտփապաշտ ահագին բազմութիւն մը տեսաւ՝ որ իմաստուն կը կարծուէր եւ կը պանծայր, սակայն այլանդակ եւ առասպելեալ հազարաւոր աստուածներ կը պաշտէր, իսկ միակ ճշմարիտ Աստուածը իրենց անձանօթ կը մնայր, սարսուռ զգաց բոլոր մարմնոյն վրայ, եւ ինչպէս սրբազան պատմիչը կը գրէ, Սուրբ Հոգին նորա հոգւոյն մէջ սաստկապէս վառեց բարկութիւնը. «Չայրանայր հոգի կորս ի նւա՛ զի տեսնէր զխաղախ ի կռապաշտութեան». Գործք. ԺԷ. 16: Մեծ Առաքեալն ինք մինակ մարդ, օտարական, անպաշտպան, երեւոյթն ալ նուազ եւ ստորին, իսկ Արիստագոսն՝ ուր իշխանութիւն եւ վեհութիւն կար, իրբեւ ժեսմական կաճառ իմաստնախումբ՝ բոլոր շքեղութեամբ կը կենայր, մտաւ Պօղոս այս պատկառելի ժողովարահն, խօսեցաւ անձանօթ Աստուծոյ վրայ եւ քարոզեց թէ՛ սրբան սնտփ եւ ծաղրելի աստուածներու փառաւոր տաճար եւ սեղան կանգներ են: Արդարեւ Առաքելոյն նախանձը յիմարութիւն թուեցաւ այս սրահի սուտ իմաստնոց աչքին, սակայն Աւետարանի բանը՝ օդեղէն արձագանգի պէս՝ պարապ չ'վերադարձաւ. Գիտնեսիոս

արիստագոսի, Թամարիա կին եւ այլք լուսոյ եւ ճշմարտութեան շնորհքն ընդունեցան:

Քահանային արտաքին բարեյարդարութիւնը՝ զինքն իւր պաշտօնին մարդը չ'ըներ. սրտին մէջ աստուածսիրութիւն եւ եղբայրսիրութիւն անձախապէս բորբոքելու է, ահայն ատեն պիտի տեսնուի թէ՛ քահանային սրտին մէջ աստուածային եւ ընկերսիրական զգացման հսրը ի՞նչ կը գործէ եւ ի՞նչպէս կը գործէ: Աստուածսիրութեան եւ ընկերսիրութեան պահասութիւնն է առաջին պայմանը՝ յորմէ կը բղխի նախանձաւորութեան թերութիւնը:

Եթէ քահանայն Աստուծոյ վրայ անպակասելի առատութեամբ սէր տածէ սրտին մէջ, պիտի ցաւի թէ ինչո՛ւ Աստուած նախատուի եւ անոր պատուիրանը չ'յարգուի. վրէժխընդիր պիտի կանգնի Աստուծոյ փառաց, ամէն վտանգ եւ մինչեւ անգամ մահն աչք առնելով պիտի աշխատի, որ ամէն գլուխ եւ ամէն սիրտ խնարհի Աստուծոյ առջեւ եւ երկիւզիւ երկրպագէ նորա անքննելի էութեան եւ անդառնալի հրամանաց: Կարելի բան չէ որ մարդ մէկը ճշմարտապէս սիրէ՝ միանգամայն եւ հանդուրժէ՝ որ նմա նախատինք լինին փոխանակ մեծարանաց: Ամէն մարդիկ պարտաւոր են զԱստուած սիրել, բայց քահանայքս հասարակաց այս պարտաւորութենէն այսինքն Աստուած սիրելէ զատ՝ մասնաւոր պաշտօն ու-

նիւմք, ամենուն զԱստուած սիրել տալ:

Նոյն իսկ եթէ գիտնամք թէ մեր նախանձաւորութիւնը յաջողութիւնն չ'պիտի ունենայ, եւ քարոզած ճշմարտութիւնն իս կարծր եւ անզգայ սրտի վրայ պիտի իյնայ՝ իբրեւ դժբաղդ սերմն ի վերայ սալաւածի, մենք դարձեալ բնելիքն իս պարտաւոր եմք ընել եւ խօսիլ: Աստուծոյ փառքին համար աշխատած ըլլալն իս սղօտիկ միսիթարութիւնն չէ մեր սրտին: Աստուած իւր պաշտօնեայնէրը արագ եւ ակնյայտնի յաջողութեամբ չ'միսիթարեր միշտ, զի մի՛ գուցէ յաջողութիւնը Աստուծոյ շնորհքին ընծայելու տեղ՝ իրենց անձնական ջանից պտուղ համարին: Բայց աստուածային խօսքը ի ծածուկ միշտ կը գործէ, սուրբ սերմը՝ զոր կարծեցինք թէ անբեր երկրի վրայ նեւեցինք՝ չ'կորսուիր, կանուխ կամ անագան փրկութեան պտուղը կը բերէ:

Աստուած իրեն ժամանակներն ունի, մեզ չ'պատկանիր անոր կարողութեան եւ իմաստութեան վրայ գիտողութիւնն ընել: Աստուծոյ հոգին ե՞րբ, ո՞ւր եւ ո՞րքան ուզէ՝ կը գործէ. կատարած փոփոխումնքը կը ականենք, բայց ճանապարհները որովք կատարեց՝ մեզ ծածուկ եւ զարմանալի կը մնան. յայտ է խորութիւնն նախախնամական գործոցն՝ որոց վրայէն քողը յայտնութեան օրը պիտի վերնայ: Մեզնէ աշխատութիւն, հոգատարութիւն եւ

մշակութիւն կը պահանջէ, իսկ անեցունելն իրեն կը վերապահէ. մեզ կը հրամայէ որ ուսուցանեմք, յորդորեմք, յանդիմանեմք, ճշմարտութիւնը քարոզեմք եւ ամէն ականջիհասցնեմք, բայց սրտից դռները բանալ իրեն կը պահէ:

Այլ սակայն, քահանայ եղբարք, յաջողութիւն գտնելու կտակածին համար չէ՛ որ անհոգութիւն ինկած է վրանիս. թողունք որ այսպիսի կտակած արդէն հպարտութեան եւ անձնասիրութեան բերմունք է, եւ ասոր համար ոչ թէ կ'արդարանամք՝ այլ մանաւանդ կը մեղանջեմք: Բուն պատճառն ինչպէս ըսի, այս է որ ոչ Աստուծոյ փառքը կը սիրեմք եւ ոչ մեր եղբարց փրկութիւնը: Եւ ստուգիւ, ըստ բանի Առաքելոյն, ի՛նչպէս կրնամք զփառս անտեսանելի Աստուծոյ սիրել՝ մինչդեռ տեսանելի եղբօր կարօտութեան եւ կորստեան վրայ առանց զգացման կը նայիմք: Սիրելոյն կորստեան վրայ կրնամք նայիլ առանց յուզման եւ առանց յօգնութիւն փութալու՝ մանաւանդ երբ կորսուելիքը մեր եղբայրն է, մեր խնամքին յանձնուած է, մեր ջանքովը միայն պիտի փրկուի, մեզ յանձնուած ծանրաղիւն աւանդ է, որոյ վասն շատ խիստ համար տալ պիտի պահանջուիմք, եւ որոյ կորուստը անպատճառ մեր դատաստարտութիւնն եւ մեր կորուստն է:

Սուրբ առաքեալն Պօղոս կը փափաքէր որ
իւր եղբարց սիրոյն համար Քրիստոս զինքը
նզովէր. ըսել կ'ուզեմ, սուրբ Առաքեալը բանի
տեղ չ'էր դներ աշխատութիւնները, հալա-
ծանքները, նախատինքները եւ բոլոր անոնց
համար քաջած տառապանքներն, կ'ուզէր որ
յաւիտենական դատապարտութիւն անդամ
կրէր՝ եթէ այնպէս կը պահանջէր իրմէ եղ-
բարց փրկութիւնը. միտարութիւնները, յու-
սահատութիւններն, անհանդատութիւններն
եւ ամենայն՝ որ սրտէն կ'անցնէին՝ ուրիշ վախ-
ճան չունէին, այլ միայն սա՝ որ իւր քարո-
զած հաւատքին մէջ հաւատացեալք շարունա-
կեն եւ յառաջ երթան. բովանդակ թղթոց մէջ
մի միայն այս կենդանի, սրտազեղ, մեծահոգի
եւ առաքելական ցանկութիւնը կը փայլէր.
— դուք էք, կ'ըսէր, իմ առաքելութեան պայ-
ծառ ապացոյցը, այսինքն է՝ Քրիստոսի առա-
քեալ եւ պաշտօնեայ կոչուելու արժանիքս
յայտ է՝ որ կը շարչարուիմ, եւ ամէն բան կը
քաշեմ, անօթութիւն, ծարաւ, մերկութիւն
եւ այլ ամենայն անտանելի նեղութիւն. միայն
թէ դուք ճշմարտութիւնը ուսանիք — : Այո՛,
քահանայ եղբար՛ք, Քրիստոսի պաշտօնեայ կո-
չուելու պատուական արժանիքը այն ատեն
միայն կ'ունենամք՝ երբ մեր ժողովուրդը կը
սիրեմք, որուն համար Քրիստոս մեռաւ, եւ
երբ սատանայի իշխանութենէն զայն ազատե-

լու համար ջանք, խնամք եւ մինչեւ կեան-
քերնիս չեմք խնայեր: Քրիստոսի սիրոյն փո-
խանորդը եւ աւանդապահն եմք: Տէրը մեզ
քահանայութիւն անոր համար պարգեւեց՝ որ
իւր սէրը շարունակեմք մարդկութեան վրայ,
այն կաթողին սէրը կ'ըսեմ որ փարեցաւ բո-
լոր մարդկութեան, որ միակ մուրեալ ոչխա-
րին ետեւէն դնաց, կորուսեալ անառակ որ-
դին հայրական գթով ընդգրկեց, մէկ Սամա-
րացի կին մը խրատելու եւ զգաստացնելու
համար յոգնութիւնն ու անօթութիւնը մո-
ռացաւ, երուսաղեմի անվանելի անհաւատու-
թեան վրայ արտասուք թափեց, վերջապէս
խաչի վրայ արեամբ լուացուիլ փափագեցաւ,
որով միայն կարելի էր, ըստ ի յաւիտենից
կարգադրութեան, մարդկային բոլոր թշուա-
ռութիւն դարմանել, Հօր Աստուծոյ հետ մարդ-
կութիւնը հաշտեցունել եւ փրկագործութեան
բացարձակ պայմանը հաստատել:

Արդ, մեր սրտին մէջ արդեօք այս սիրոյն
փոքրիկ մի կայծը կը վառի՞, մեր եղբարց
կորստեան վրայ ցաւ կ'իմանամք, մարդկային
բոլոր հասակի եւ վիճակի մէջ տիրող մեղաց
հեղեղին վրայ Քրիստոսի պէս արտասուք կը
թափեմք: Ընդհակառակն, մեր եղբարց ցա-
ւազին եւ ամօթալի ծածուկ անկումներն ա-
ճապարանօք եւ հաճելով կը լսեմք, ամենուն
չ'իմացածը առաջ մենք կ'իմանամք, բայց փո-

խանակ տխրելու՝ կը հետաքրքրուիմք միայն ,
 չ'գիտցողներուն ջրջրցներով կը պատմեմք , եւ
 ամէն կողմ ինչ ողբալի մեղաց դէպքեր կ'անց-
 նին կը դառնան՝ ամենէն լաւատեղեակ ըլլալ-
 նիս պատիւ համարելով կը մանրամասնեմք .
 հանդիսատեսի նման մեր ժողովրդեան մէջ
 տարածուած գզուելի բարոյականին վրայ կը
 զուարճարանեմք , աւելի խօսակցութեան նիւթ
 ընելով՝ քան ցաւ եւ նախանձ գգալով :

Ասոր համար է որ բարքերը օրէ օր աւելի կը
 վատթարանան , գայթակղութեան սեւ տղմա-
 հեւեղն երկրիս երեսը կ'սղոզէ . ընդէ՞ր . — վասն
 զի դէմը թումբ դնող չ'կայ : Բագում մեղա-
 ւորք իրենց մեղաց մէջ հանգիստ եւ առանց
 խղճմտանքի կը թաւալին , զի Հոգւով Աստու-
 ծոյ վառեալ նախանձաւոր քահանայ մը չ'կայ՝
 որ որոտալով գոչէ եւ մահաքուն թմրութենէ
 արթնցունէ : Երկար ատեն անհոգ կենալնուս
 արգիւնքն է՝ որ այժմ չեմք զգար , կը նայիմք
 անկարգութեանց վրայ այնպէս՝ որ իբր թէ
 այլ եւս դարման չ'վերցուներ , աշխարհի սկիզ-
 բէն ի վեր այսպէս եկեր ու այսպէս կ'երթայ ը-
 սելով՝ կ'անցնիմք . չեմք ըսեր թէ կար ժամա-
 նակ՝ որ մէկ հաւատացեալ մեղաւորի վրայ
 բոլոր եկեղեցիք իբրեւ ի վերայ ցուցանքաւոր
 հրէջի կը նայէին , եւ այն մեղքեր՝ զորս այսօր
 թեթեւ եւ ներելի տկարութիւն կը համարիմք
 եւ մեղքի կարգ չենք դներ , ատեն մը շատ

ծանր էին , բանադրանքով եւ հրապարակային
 խիստ ազախատութիւն հրամայուելով կը
 քառուէին : Ո՛չ , եղբա՛րք . յանցանքը մերն է ,
 քահանայիցս տպականելովն եւ նախանձ հա-
 ւատոյ եւ քրիստոնէական բարոյականի չ'խմա-
 նալնուս համար՝ այսչափ տպականեցաւ քրիս-
 տոնէութիւնն : Եկեղեցին այսօր յանկարծ իւր
 առաջին փայլը կ'առնէ , եթէ մեր նախոր-
 դաց հոգւով վարուիլ գիտնայինք . ամէն բան
 կերպարանափոխ կը լինի , եթէ մենք մեր յա-
 տուկ կերպարանքին վերադառնամք : Անկար-
 գութեանց ընդհանրացման առջեւ մեր ան-
 զգայութիւնը չ'արդարանար , այլ առաւել կը
 ծանրացնէ մեր դատասպարութիւնը : Մեր ը-
 նեւելովն է որ անկարգութիւնք հաւատացելոց
 մէջ տարածեցան , եւ բոլոր քրիստոնէութիւնը
 խանգարեցաւ . մեր երեսէն է որ չարիքը կը
 շարունակէ , մեր ձեռնթափ եւ թոյլ գտնուե-
 լուն դառն պտուղն է , ի՞նչպէս կրնամք ար-
 դարանալ : Սակայն՝ սա ստոյգ է որ անկար-
 գութեանց ընդհանրացումը աստիճան մը լը-
 քումն բերած է քահանայից եւ պատճառն ե-
 ղած է անոնց անտարբերութեան . ի քահա-
 նայս նախանձաւորութեան հոգին չիջուցանող
 մէկ աղբիւրն ալ այս է :

Այո՛ , այս վատ երկչոտութիւնն է որ չ'հա-
 մարձակեր զմեզ հասարակային մեղաց դէմ՝ ձայն
 հանելու , եւ առաւել միտ դնել կուտայ մեզ

մարդոց անարժէք քուէին՝ քան յաւիտենական կենաց անհրաժեշտ շահերուն . մարդկային այս մեղապարտ ակնածանքն է որով աւելի կը փնտռեմք մեր անձին փառքը քան թէ Աստուծոյ . այս մարմնաւոր խոհեմութիւնն է որ նախանձայուզութիւնը չտախազանցութիւն եւ անխորհուրդ յանդգնութիւն կը թարգմանէ :

Այս օրինակ վատութեան մարդիկ գեղեցիկ անուն կուտան , թոյլ եւ աննախանձայող կրօնաւորաց բարեկէլու եւ զգուշական ածականը կուտան , որ սակայն անխոհեմութիւն եւ խտտաբարոյութիւն չ'ընեմք ըսելով՝ անխղճօրէն մեղիութեան եւ անզգայութեան մէջ կ'իյնան : Կ'ուզեն այս կրօնաւորներն որ թէ՛ մեղաւորին օգուտ ընեն եւ թէ՛ հաճելի լինին , թէ՛ մարդկային կրօնի գիմադրեն եւ թէ՛ գովեստներ լսեն , մարդու մը թէ՛ յանցանքը երեսը զարնեն եւ թէ՛ հաւանութիւնն առնեն . բայց կարելի՞ է վէրքի դանակ դպցունել եւ ցաւ չ'ազդել եւ ձիջ չ'հանել . ճախճախտաը չորցնել ուզողը՝ գորտանց ճաճաւորուն պիտի համբերէ , կ'ըսէ առածը : Ո՛չ , չ'խաբուիմք , եղբա՛րք . այն առաքելական նախանձաւորութիւնը , մեծահոգի , իմաստուն եւ անշահասէր նախանձաւորութիւնը՝ յորմէ թագաւորք կը սարսէին եւ տիեզերք նորոգեցաւ , անոր համար հազուադիւտ է մեր մէջ , որովհետեւ պաշտօնի մէջ մենք մեր անձը կը փրնտ-

ռեմք փոխանակ Աստուծոյ փառքն եւ մարդոց փրկութիւնը փնտռելու . արդէն այս պաշտօնի մտած օրերնէս մտքերնիս չենք դրեր՝ որ օգտակար լինինք , այլ կ'ուզենք որ ամէն մարդ ծափահարէ , առաջի մարդկան մեզ պատիւ բերող բաներուն միայն ուշադիր եղեր եմք . իսկ ո՛ր գործ որ մեզ նախատինս եւ պղտիկութիւն համարեր եմք , թէ եւ Աստուած նոքօք պիտի փառաւորուէր , ձախող եւ անյաջողելի բաներ են ըսելով՝ խուսափեր եմք . կարծես թէ մենք մեզ օգուտ բերելու համար պաշտօնեայ եղեր եմք : Առաքեալը փառք եւ նախատինք մէկ բան կը համարէր , բաւական է որ իւր առաքելութեան պարտքը կատարուէր , անկարելի կը դատէր թէ՛ մարդոյ հաճելի լինիլ եւ թէ՛ զմարդիկ փրկելով՝ Քրիստոսի ծառայ : Մենք կ'ուզենք որ Պօղոս առաքելոյն չ'կրցած միացուցածը՝ մենք միացնենք : Յիսուս Քրիստոս Փրկիչն մեր խաղաղութիւն չ'բերաւ՝ այլ սուր . ճշմարտութիւնը զոր խօսելու պաշտօնն ունիմք՝ հաճելի չէ աշխարհի , մանաւանդ թէ հակառակ է : Եթէ կ'ուզենք որ մեր օրով Աւետարանը աշխարհի յարմարցունենք եւ ճշմարտութիւնը հակառակողներ չ'ունենայ , այս բան արդէն Յիսուսի գուշակութեան հակառակ լինելով՝ անկարելի է : Աշխարհ յաւիտեան թշնամի պիտի մնայ Յիսուսի եւ անոր վարդապետութեան եւ

պիտի ըսէ միշտ, որպէս երբեմն աշակերտք
ասացին. «*hinc et pueni uij, n^oij hark rube
rius*». Յովհ. Զ. 61: Աշխարհ միշտ այս բե-
րանը կը գործածէ մեզ դէմ:

Եթէ Առաքեալք սպասէին որ քաղաքներ
եւ աշխարհներ գոհութեամբ եւ ծափահարու-
թեամբ ընդունէին Աւետարանը, աշխարհ հա-
մօրէն այժմ կռապաշտութեան մէջ կը լինէր.
մենք ալ մեր նախնիքներէն այս սուրբ հաւատ-
քը եւ վարդապետութիւնը ժառանգելու տեղ՝
կռապաշտութեան պղծութիւնները պիտի ժա-
ռանգէինք: Քրիստոսի աստուածութեան եւ
վարդապետութեան մեծ եւ ամենապայծառ ա-
պացոյցն այս է որ միշտ եւ ամէն տեղ հակա-
աակութիւն կը կրէ, սակայն կը յաղթէ. աշ-
խարհք բոլոր իրեն դէմ կ'ելլէ, բայց վերջ ա-
մենայնի կը հնազանդեցունէ. ամբարտաւա-
նութեան, հպարտութեան, սուտ իմաստու-
թեան եւ ամենայն մարդկեղէն կրից հետ կը
կռուի՝ ինք միայնակ, առանց զօրութեան, ա-
ռանց օգնականի, առանց պաշտպանութեան.
միայն շնորհաց եւ ճշմարտութեան զէնքով՝
մարդկային բոլոր զազրութեանց աւերակին
վրայ կ'ելլէ կը հաստատուի: Ուրեմն թշնամու-
թիւններէ եւ արգելքներէ մեր վախնալը հա-
ւատքի պակտութենէ յառաջ կուգայ, քանի
որ հաւատքն արդէն մեզ ըսած է թէ մեր
պաշտօնին փառքն ու փոխարինութիւնը այդ

քաներն են: Տեսէ՛ք թէ սկիզբէն մինչեւ հի-
մայ Հոգւովն Աստուծոյ լցեալ պաշտօնեայնք
միթէ հակառակութիւն չե՞ն կրեր աշխարհի
կողմանէ. միթէ Առաքելոց պաշտօնին եւ նա-
խանձայուգութեան յաջորդներն նոցա չարչա-
րանաց եւ նախատանաց մի եւ նոյն տեսակը
իրենց վրայ չե՞ն բերէր: Մեղաւորին հետ
խնայութեամբ վարուելով չէ որ դարձուցեր եւ
մաքրեր են, այլ մարտնչելով. Սուրբն Պօղոս
ահարկութեամբ բանին Աստուծոյ իշխաններ
սարսեցուց աթոռոց վրայ: Մենք կը կարծեմք
թէ ուրիշ ճամբով պիտի յաջողիմք, ուստի մե-
ծերը եւ զօրաւորները կը շողքորթենք. սա-
կայն սուտ է, մեր զանցառութիւնն ու տկա-
րութիւնը ծածկելու պատճառանք է: Հասա-
րակ ժողովրդեան համար ամէն խստութիւն
կը գործածենք, բոլոր համարձակութիւն եւ
նախանձաւորութիւն կը շուայլենք, ազատօրէն
եւ բարձրաձայն յանցանքնին երեսնին կու-
տանք եւ կը դատապարտենք, ճշմարտութիւնն
անուշցնելու կարեւոր բարեխառնութիւնը կը
մոռնանք, այլ՝ ինչ որ գայ բերաննիս՝ թող
կուտանք առանց երկիւզի, առանց դարձուած-
քի եւ երբեմն իսկ առանց չափաւորութեան,
ինչպէս կը սահանջէր ճշմարտ նախանձայու-
գութիւնն եւ մոլորեալը ուղղելու ընկերսիրա-
կան պարտաւորութիւնը: Իսկ երբ մեծի մը
գայ կարգը՝ յեզունիս եւ վարունիս կը փո-

խենք, ինչպէս Առաքեալը կ'ըսէ. (Յակ. Բ. 1—9.) ասոնց առջեւ՝ չ'սիրած ճշմարտութիւններն կէս-բերան ըսելու հազիւ կը համարձակիմք. ասոնց հանրածանօթ զգուելի մուլութիւնը այնքան զգուշութեամբ, թեթեւօրէն, կէս-կտուր եւ բերաննէս թափթփելով կը յայտնեմք՝ որ բան մը չեն իմանար. մեր նպատակը մոլորեալը չար ճանապարհէն դարձնել չէ, այլ չ'ցաւցունել, մեր պաշտօնը դարձի բերել չէ՝ այլ փայփայել, եւ փրկութեան բռնքն այնպէս խօսիլ՝ որ լսողը իրեն վրայ չ'առնէ: Այս ճամբան բռնող կարգաւորներն իրենք զիրենք կը համոզեն՝ թէ մեծերէն եկեղեցւոյն գալիք օգուտը նկատողութեան առնել պէտք է. որպէս թէ եկեղեցին պահպանուելու համար մարդկային նպատի պէտք ունի, որպէս թէ մուլութեանց մէջ թաղուած մարդիկ Աստուծոյ գործոյն օգտակար կրնան լինիլ, որպէս թէ մեծերուն կրից դէմ այս առաջին անգամն է որ կրօնքը կռուի կը բռնուի, որպէս թէ մարդահաճոյութիւն և շողքորթութիւն չէ ըրածնին, այլ զգուշաւորութիւն:

Ո՛չ, եղբա՛րք. կրօնքը մարմինէ եւ արիւնէ չ'իտուած յենարանի պէտք չունի. այնպէս վարուելու եմք՝ ինչպէս որ կը պահանջէ մեր կարգին հաւատարմութիւնը, ճշմարտութեան սէրը եւ քրիստոնէական խոհեմութեան կանոնը: Կրօնքը անզգոյշ եւ ծայրայեղ նախան-

ճայուզութիւն չ'հրամայեր, բայց մարդկային երկիւղ, անձնասիրական թոյլ եւ շահադէտ նկատումներն ալ կը դատասպարտէ: Յարգենք մեծերն եւ կարողներն, բայց չ'գովենք նոցա մուլութիւնն ու անբարոյականութիւնն: Մեծի եւ փոքու, կարողի եւ տկարի մէջ գթութեան եւ հնազանդութեան յարաբերութիւնը մշակենք. մեծը գթայ եւ փոքրը հնազանդի, կարողը օգնէ եւ անկարողը երախտագիտութիւնն յարգէ: Ոչ տկարները եւ ռամիկ բազմութիւնը գգուելով երես հանելու եմք, եւ ոչ մեծերը շողքորթելով չափէ դուրս մղելու եմք: Աշխարհիս մարդիկ արդէն մեծերուն թոյն կը խմցունեն շարունակ գովեստներով, կ'ապականեն եւ կը կուրացնեն, մեր պաշտօնն ալ այս բանիս չ'գործածենք, այլ գոնէ մենք մեր խոհական եւ պատկառելի անկեղծութեամբ ճշմարտութիւնը տեսնելու մասին օժանդակենք իրենց: Եթէ կերպով մը մեծերուն հետ մտերիմ յարաբերութեան մէջ գտնուեցանք, մտքերնիս դնելու չեմք թէ արդեօք այս առիթը մեզ բաղդ մը չ'ինելու միջոց կրնա՞նք ընել. այլ մտածելու եմք միայն՝ թէ ի՞նչպէս կրնանք իրենց հոգեւոր փրկութեանն օգտակար լինել: Մեծամեծ մարդոց օգտակար լինելու միակ միջոցը՝ զանոնք մեզ օգտակար չ'ընելն է. ասոնցմէ մեզ բարիք գալուն փափաքելնուս պէս՝ տկարութիւննին շողքորթել պիտի սկսինք.

չատ հազուադիւտ է որ մեծերուն մեղ ըրած բարիքը մեր տկարութեան եւ մարդահաճոյութեան փոխարէնը չ'լինի: Երբոր ասոնք մեզ շատ բարիք ընեն՝ վախնալու ենք. երբոր գովեն՝ մտածելու ենք թէ արդեօք ցածցա՞նք: Սոցա ընծայներն միշտ սուղ է մեզ, զի գրեթէ տուժիւք ճշմարտութեան եւ քահանայական արժանապատուութիւնը վրայ տալով հարկը կը լինի գնել: Այս խօսքերնէս չ'հետեւի թէ մեծերը եւ կարող մարդիկը ճշմարտութեան անընդունակ են ըսել կ'ուզեմ՝ քա՛ւ լիցի. ասոնք թէ եւ քիչ սովոր են ճշմարտութիւն լսելու, սակայն սովորական մարդօցմէ աւելի զգայուն են: Ասոնց շատն անոր համար կը կորսուին, զի առջեւնին բացուած անբունդը ցուցնող եւ չ'իյնալու համար ձեռք երկնցնող համարձակ մարդ չ'գտնուիր իրենց մօտ, ապա թէ ոչ՝ հիմնապէս կրօնքը կը սիրեն, Աստուծմէ երկիւղ ունին, միայն քահանայ պէտք է՝ որ հաւատարմութեամբ իրենց դրից ուղղութիւն մը տայ:

Նախանձայուզութեան հոգին լուեցնող մի ուրիշ սովորական աղբիւրն ալ՝ քահանայից բարոյականին աւրուած ըլլալն է:

Երբոր քահանային հոգին մեղապարտ կիրքերով աղտեղեալ լինի, անտարակոյս զօրութիւնը կը կորսնցնէ, չ'կրնար շարժիլ, չ'կրնար համարձակիլ զայլս յանդիմանելու եւ յուզող-

թիւն բերելու. երբոր մեք մեզէն կը սիրենք մեղքը եւ հետերնիս կը պտտցունենք՝ մեր վրայ նախանձայուզութիւն կը մնայ: Եթէ մեր կոչման հոգին ժողովրդեան վրայ մեղքը տեսնելուն պէս պիտի գրգռուէր, առաջ մենք մեր թշուառութիւնը տեսնելու էինք: Երբ անգամ մը ընտելանամք մեղաց, այլոց վրայ տեսածնիս զմեզ աւելի կ'ապականէ քան կը տրտմեցունէ, աւելի մեր կիրքերը կը յուզէ քան նախանձաւորութիւնը: Հանրային գայթակղութիւնք աւելի պատճառ կուտան մեր իսկ անապաշխար յարատեւութեան, մեր գաղտնի գարշութիւնը յաչս մեր կ'արգարանայ, եւ փոխանակ սրտերնիս ծակելու եւ ուժգնապէս տխրեցնելու՝ կը հանդարտեցունէ, կ'ապահովցնէ, կրօնքի եւ զղման բոլոր զգացմունքն արմատէն կը խլէ: Յաւալի՛ բան, երբ ի պաշտօնէ պարտք ունենամք հաւատացելոց փրկութեան եւ ճշմարտութեան ճանապարհը քարոզելու եւ հանրային անկարգութեանց դէմ մաքառելու, ո՛հ, յայնժամ ո՛րպիտի ցըրտութիւն, ո՛րքան սառնութիւն, ի՛նչ անհետեւական եւ քայքայեալ ձեռնարկութիւն: Ո՛հ, քահանայ եղբա՛րք. մեր յանդիմանութիւնները պէտք չէ որ մեր վարուց վրայ զմեզ ամչցունեն. կշտամբելի վարքին յառաջ բերած սուտ նախանձայուզութիւնը թատերական խաղ մի է, յորում միայն իրական՝ պաշտօնէին զեղծ-

մունքն է եւ անտի եկեղեցւոյն գլխին եկած
 քայթակղութիւնը : Ո՛չ միայն Աստուծոյ բանը
 կ'ունայնանայ՝ այլ եւ անարժանին համար ար-
 ժանաւոր եւ սրբակրօն քահանային նախանձա-
 յութիւնն ալ կասկածելի եւ անզօր կը լինի :
 Ոմանց վրայ տեսնուած մոլութիւնը արժանա-
 ւորաց վրայ ալ կը տարածէ հասարակութիւ-
 նը . շինծու , ձեւական եւ պատիր կը համարի
 ճշմարիտ նախանձայուզութիւնը , եւ իրենց
 մեղապարտ ընթացքը արդարացնելու համար
 նոյն իսկ յանդիմանողին վարքը իրեն փաստ
 կ'ընէ : Անհաւատութեան յաւիտենական նա-
 քարատն այս է . անպատկառ գրիչներ իրենց
 ամբարշտական հեգնութիւններն եւ զգուելի
 երգիծական գրուածքներն այս աղով կը հա-
 մեմեն : Հանրային պաշտօնեայն՝ որոյ բարքը
 խօսած ճշմարտութեան հակառակ է՝ անշուշտ
 անհաւատը եւ անբարոյականը կը շատցունէ՝
 յոռի գիրքերէն աւելի : Ծճմարտութեան ,
 պարկեշտութեան եւ սրբութեան ի՞նչ օգուտ
 կրնայ ընել երկդիմի , ասպականեալ եւ ամօ-
 թահար սիրտը , թող խօսի ո՛րքան որ կ'ուզէ .
 ի ծածուկ օծութիւն չ'ունին խօսքերը , անոր
 համար դէպ ի սիրտ չ'երթար . թո՛ղ գոչէ ,
 թո՛ղ սրտմտի , թո՛ղ զայրանայ՝ որչափ որ կ'ու-
 զէ , ինքը կը տաքնայ՝ բայց լսողը առջի սա-
 ռոյցն է : Սիրտը սրտի միայն կրնայ խօսք
 հասկցնել . նախանձաւորութեան բարբառն որ-

քան ուժգին լինի՝ երբոր կեղծ է եւ նմանու-
 թիւն՝ բնաւ օգուտ չ'ըներ :

Միթէ Աստուած կը կամի՞ իրեն գործիք ը-
 նել վասն կենաց եւ փրկութեան ժողովըր-
 դեան այն կարգաւորն՝ որ արդէն ինք ոչ
 միայն մեռած այլ եւ չորեքօրեայ Ղազարու
 պէս հոտեալ իսկ է . Հոգին Սուրբ կը հաճի՞
 խօսիլ այն բերանով՝ որ զազրալից է , եւ մե-
 ղաւորն ու կեղծաւորը արդարութեան եւ սըր-
 բացուցման գործիք կ'ընէ՞ . շնորհք եւ բարիք
 կը պարգեւէ՞ այն պաշտօնէի ձեռօք՝ որ շնորհք
 եւ բարիք կը նախատէ . սրբապիղծ պաշտօն-
 եայ կը գործածէ՞ , ընտրեալներ եւ սուրբեր
 շատցնելու :

Եւ , եղբա՛րք , այսպիսի անարժան պաշտօ-
 նեայն ի՞նչպէս նախանձայուզութիւն ունենայ
 եւ ի՞նչպէս իւր պաշտաման մէջ յաջողի՝ քանի
 որ , եթէ ուրիշ կողմանէ կանոնաւոր բարքով
 մէկն ալ լինի , գաղջ է , անյաղթելի խօչընդօ-
 տութիւն մը իւր ներսը կը կրէ . այս ալ ուրիշ
 պատճառ նախանձայուզութեան պակսելուն :

Այո՛ , մեղաց ընդհանրացումն եւ սոսկալի
 ծաւալը չէ միայն՝ որ կարգաւորաց համար եր-
 կիւղալի է : Որքան ըլլայ՝ փոքր են թուով այն
 մեղաւորք , յորս յայտնի համարձակ աստուած-
 պաշտութեան սկզբունք եւ երկիւղածութիւն
 մաքած լինին , զի Աստուած թոյլ չ'տար որ
 իւր եկեղեցւոյն մէջ ամբարշտութիւն եւ գայ-

Թակղուծիւնք այնքան յաճախեն : Կարգաւորին համար աւելի երկիւղալին գաղձութիւնն եւ անհոգութիւնն է՝ որ կ'ոչնչացնէ ամէն ջանք :

Եւ յիրաւի, կարելի՞ բան է որ նախանձայուզութեան սուրբ կրակով վառեալ ձեւանամք առաջի ժողովրդեան եւ շնորհաց կրակ բորբոքեմք ցրտացած եւ անդգայացեալ սրտից մէջ, քանի որ մենք մեր սլարտուց գործնականին մէջ սառն կտրեր եմք եւ բնաւ զգացումն չունինք ո՛չ մեր եւ ո՛չ ժողովրդեան փրկութեան համար : Եթէ մենք մեր պաշտօնը իբր սովորութիւն ձանձրութիւ եւ դժկամակութեամբ կատարեմք, հարկաւ ունկնդրաց վրայ ալ այն տպաւորութիւնները պիտի փոխադրեմք. մեր պաշտօնը ինչպէս չ'զարթօցաներ ի մեզ հաւատք եւ աստուած պաշտութիւն, նոյնպէս եւ ունկնդրաց : Պաշտօնեայն սուրբ եւ ջերմեռանդ պէտք է լինի՝ որ աշխարհի, սատանայի եւ այսօրեայ բարուց ապականութեան յառաջ բերած արգելքներու դէմ նախանձայուզութեան, անդուլ ուշադրութեան, համբերութեան եւ աշխատութեան հրաշքներ գործէ : Դիւրին բան չէ այս, զի հակառակ կրակոտ նախանձաւորութեան եւ անդադար փութոյ պնդութեան՝ շատ անգամ ցաւով սրտի պիտի տեսնէ այնջողութիւնը : Իսկ դու, յոյլ եւ ծոյլ գործաւոր, ի՞նչ յոյս կրնաս դնել քո թուլութեան եւ ծուլութեան վրայ . ի՞նչ արդիւնք

կրնաս սպասել այն անդատանէ՝ որոյ վրայ թոյլ եւ անզօր ձեռքերով կ'աշխատիս, եւ կարծես թէ բանելու չես եկեր՝ այլ հանդիստ ընելու :

Եթէ սոսկական հաւատացեալն գաղջ լինելուն համար Աստուծոյ արքայութեան արժանի չէ, այլ սիրտ խառնող գաղջ ջրոյ պէս բերնէ դուրս պիտի գայ, ի՞նչ պիտի ըլլայ ուրեմն գործը անհոգաբար կատարող քահանայն . ո՛հ, Աստուած՝ որ այնքան նախանձոտ է իւր պարգեւաց՝ ո՛րչափ պիտի զղուի, եկեղեցւոյն համար ի՛նչ անհանդուրժելի եւ ցաւազին պիտի ըլլայ տեսնել՝ որ փոխանակ ժիր, փութաջան, աշխատասէր եւ պաշտօնասէր քահանայի՝ գաղջ եւ դատարկապորտ քահանայ ունի, որ չ'կըրնար Յիսուսի Բրիստոսի արքայութիւնն ընդարձակել, մեղաւորներ վերադարձնել, արդարներ քաջալերել, եւ պաշտօնին գործադրութեան մէջ միայն փառք եւ մխիթարութիւն որոնել :

Ստոյգ է որ շատ անգամ երկջուտ, ձկուն եւ դիւրաբեկ պարտաճանաչութիւնն ալ պաշտօններէ հեռի կը պահէ կրօնաւորն . այս ալ վերջին աղբիւրն է նախանձայուզութեան պակասելուն :

Կարգաւորաց մէջ կան միշտ այնպիսիներ որ չափազանց քաջուող են, խղճի յոռի փափկութիւն մ'ունին, իրենց արժանեաց վրայ

չափազանց յոռետես են, եւ պաշտօնին վե-
մուծիւնն եւ սրբութիւնն գործածելու մասին
սխալ տրամադրեալ են. եկեղեցին ասոնցմէ
ալ օգուտ չ'տեսներ: Սոքա աւելի կ'ընտրեն
առանձնութեան, աղօթքի եւ ուսման մէջ
հանդարտ եւ հանգիստ նստիլ՝ քան պաշտօնի
ալեկոծ աշխատութեանց մէջ նետուիլ. կը վախ-
նան դրազմանց վտանգէն՝ բայց չեն վախնար
անպիտան կեանքէն. համոզուեր են թէ հա-
ւատացեալներն շինելու համար աշխատութիւն
հարկաւոր չէ, այլ իրենց օրինակը բաւելու է.
օգտակար եղեր են կամ ոչ՝ հոգերնին չէ, բա-
ւական է որ անսգիւտ վարք մ'ունենան ժո-
ղովրդեան աչքին առջեւ. մէկ խօսքով, կ'ու-
զեն որ ինքեանք իրենց հոգւոյն փրկութեան
համար աշխատելով՝ ժողովրդեան փրկութեան
հոգ տարած ըլլալու իրաւունքն ունենան: Սա-
կայն այս կարգի կրօնաւորներ կ'երեւի թէ
Աստուծոյ Հոգւոյն թելադրութիւնը եւ հո-
գեւոր կոչման պարտքը բանի տեղ դնել չեն
ուզեր. պարտքերնին է՝ ոչ միայն սիրել պար-
կեշտ առանձնակեցութիւն, պահել զերկիւղա-
ծութիւն, հեռի կենալ յաշխարհէ եւ ի պատ-
րանաց նորա՝ այլ եւ զգացմամբ հաւատոյ եւ
ջերմագին ատուածապաշտութեան խիզախել ի
գործ: Ո՞չ ապաքէն Միածին Որդին Աստու-
ծոյ թողլով զյաւիտենական հանգիստն՝ զոր
կը վայելէր ի ծոցի Հօր, իջաւ յաշխարհ եւ

մարդոց կեանք, ճշմարտութիւն եւ փրկու-
թիւն վաստկցնելու համար դառնապէս աշխա-
տեցաւ: Եթէ պաշտօնավարութեան մէջ բազ-
մայոյզ հրապարակի անհրաժեշտ վտանգներէ
վախնալնուն համար է որ կը քաշուին, բուն
այս երկիւղնին է՝ որ իրենց օգտակար պիտի
լինի. ով որ երկիւղիւ եւ դողն ի դող կը կա-
տարէ պաշտօնը, նա ապահով եւ անսխալ կը
կատարէ: Եթէ սուրբ եւ բարձր պաշտօնի զի-
րենք արժան չ'դատելնուն համար է որ կը քա-
շուին, ճիշդ այս դատման համար է որ ար-
ժանապէս պիտի կատարեն. ով որ ինքզինք
անարժան կը դատէ պաշտօնի, նա արժանա-
պէս եւ ըստ Աստուծոյ կամաց կը կատարէ:
Եթէ ուսման եւ առանձնակեցութեան առա-
ւել ճաշակ ունենալնուն համար է որ կը քա-
շուին, ճիշդ այս ճաշակը կամ այս կանոնն է՝
որ իրենց պարտքը պիտի ճշդէ եւ կատարել
տայ: Հանրային պաշտօնեայ լինելնէս ետքը՝
այլ եւս չենք կրնար մեր անձին համար միայն
աղօթել: Այո՛, առանձնասիրութիւնը կ'ապա-
հովցնէ կարգաւորին պաշտօնավարութիւնը,
իսկ եթէ սոսկ դիւրակեցութեան եւ հանգրս-
տեան համար է, ներելի չէ: Եթէ հանճար չու-
նին կը կարծեն, եթէ համոզուած են թէ օգ-
տակար չ'պիտի լինին, եթէ իրենցմէ աւելի
սուրբ, ճարտար եւ արդիւնաւոր պաշտօնէի
տեղի տալ խոհմութեան պարտք կը համարին,

ահա բուն այս համոզման համար է որ անձնուէր պաշտօնէի աշխատութեան վրայ երկինքէն օրհնութիւն կ'իջնէ: Հոգւոյ փրկութեան գործոյն մէջ Աստուած շատ նախանձոտ է, չուզեր որ այս բանիս մէջ յաջողիլն մարդիկ իրենց վերագրեն. ո՛րչափ Աստուծոյ ողորմութիւնը ժողովրդեան վրայ հրաւիրելու մէջ հաւատարմութեամբ ծառայեմք եւ նորա տնտեսութեան գործակցիմք, նոյնչափ պէտք է հաստատ համոզումն ունենամք, թէ «Մտառայիս ակնս ակնս ակնս, գոր պարսեպսն առնեց՝ արարսի» . Առկ. ԺԷ. 10:

Վերջապէս եթէ բնաւ տաղանդ չունին կը կարծեն, հոգւոյ փրկութեան բուն փափաքը տաղանդներուն գերազանցն է. այս փափաքով լցեալ եւ բորբոքեալ սիրտը միշտ կը յաջողի, քան զամէն տաղանդ առաւել է, եւ տաղանդի տէր կ'ընէ. եթէ կարգաւոր մը գոտրիկ սէր հաւատացելոց վրայ եւ քահանայական նախանձաւորութիւն չ'ունենայ, որքան մեծ տաղանդի տէր ալ լինի, հնչուն պըղինձէ եւ զօղանջող ծնծղայէ տարբերութիւն չ'ունենար: Ժողովրդեան օգտակար լինելու բոլոր տաղանդը յայնժամ կ'ունենայ կատարեալ՝ երբոր ժողովրդեան փրկութեան սրտանց փափաքի, այս բանիս մէջ է աւետարանական անսպառ գանձը, յորմէ երկնից արքայութեան աշակերտեալ ամենայն դպիր հին եւ նոր բո-

լոր տաղանդ եւ կատարելութիւն կ'ստանայ: Կրօնաւորն թող ինքզինք եկեղեցւոյ եւ նորա գլխաւոր վարիչներուն ձեռքը յանձնէ, անոնք իրեն տաղանդն ու կարողութիւնը՝ ինչպէս պէտք է՝ այնպէս կը գործածեն, ինք չ'պիտի դատէ իւր կարողութիւնը՝ այլ անոնք. պաշտօնը բազում եւ զանազան է ըստ տեսակին եւ ըստ տեղոյն, իրեն յարմար պաշտօն կը գտնեն, եւ եթէ բնութիւնը շատ մը կարողութիւն զլացաւ իրեն, Աստուծոյ շնորհքն հարկ եղածը կուտայ: Եթէ եկեղեցական կարգապահութիւնը ինչ պաշտօն որ կը գնէ մեր վրայ՝ զայն չ'ընդունինք, այլ մեր պարտուց չ'կանչած տեղն երթանք, վրանիս ունեցած վստահութիւննիս եւ կարծեցեալ կարողութիւննիս զմեզ սխալներու մէջ կը ձգեն: Հոգեւոր պաշտօնէութիւնը ճաշակի եւ հաճոյքի գործ չէ, կարգի եւ կանոնի աստուածային պտուղ է: Պաշտօնեայն իւր խելքին եւ իւր հաճոյքին հետեւելու չէ, այլ հոգեւոր իշխանութեան հրամանին: Հսկարտը կը ջանայ միշտ ինքզինք բացառիկ բան մ'ընել, իսկ խոնարհը հասարակաց ճանապարհը կը սիրէ. զի մարդս հսկարտութեան խորտակումը ինքզինք հասարակաց հետ խառնելով կը յաջողի ձեռք բերել:



Հոգեւոր պաշտօնեայն ըստ օրինակի Յիսուսի Քրիստոսի պարտաւոր է նմանիլ մարդոց, նոցա բնական ակարութեամբն զգածուիլ, տեսանելի հրեշտակի պէս մարդկութեան առաջնորդել՝ ինչպէս Տուբիա երիտասարդին Ռափայէլ հրեշտակն առաջնորդեց. բարքով, վարքով եւ կերպաւորութեամբ նմանիլ ամենուն եւ հետերնին ուտել խմել ձեւացնել, բայց ի ծածուկ հաւատոյ եւ բարեպաշտութեան անսեսանեղի կերակրով սնանիլ. «Յամենայն առուրսն՝ յորս յայտնի էի ես ձեզ՝ ոչ կերայ եւ ոչ արբի, այլ իբրեւ սեսիլ սեսանեիք». Տովբ. ԺԲ. 19:

Քահանայք անկարելի է որ մարդոց մէջ չ'մտնեն եւ չ'կենակցին, պաշտաման հարկը կ'ստիպէ յարարերութիւն ունենալ: Եթէ աշխարհային բոլոր առընչութիւն խզել ուզեն, Առաքելոյն խօսքին համեմատ՝ աշխարհքէ բոլորովին դուրս ելլելու են. (Ա. կորնթ. Ե. 10): Բայց այնպէս չէ. շնորհք ունեցող քահանայն աշխարհէ չ'փախչիր, այլ կը կուռի, որպէս զի յաղթութիւն շահի: Երբայեցւոց կրօնքին մէջ ալ քահանայք ցանեցիր սիւնեալ

եւ տարածեալ էին բոլոր ցեղերուն մէջ, որ կարծես ցոյց տալու համար էր թէ քահանայ եւ ժողովուրդ ի միասին բնակել եւ իրարու մէջ խառնուիլն հարկաւոր է: Եւ արդարեւ քահանայն ոչ միայն պաշտօն պիտի վարէ ժողովրդեան մէջ՝ այլ եւ տիպար պիտի լինի բարոյականի եւ հայելի ուղղիչ առաջի աչաց ժողովրդեան:

Եթէ հոգեւորականին յաճախ ելուժուտն ի ժողովրդեան վասն շինութեան ժողովրդեան է՝ գերազանցապէս արդար է, եւ բնաւ ըսելիք չ'կայ. բայց, դժբաղդաբար, այսպէս չէ. շատերն իրենց աշխարհասիրութեան համար կ'երեւին եւ կը շրջին այսր եւ անդր, եւ մտած ելած անղերնին վախանակ հոգեւոր օգտի՝ գայթակղութիւն կը ցանեն. կը թողուն իրենց սրբազան գործն, հովուութիւն եւ առաջնորդութիւն, կը նետուին պատրանաց եւ կործանարար խռովութեանց մէջ, սնտի, վայրաքարչ եւ աշխարհասէր ճաշակով եւ կենցաղիւ կ'երթան զբօսանքէ ի զբօսանք, քաջքուք պատշաճութենէ յանօգուտ եւ ծանրածանր զբաղմունք, զրազմունքէ ի վտանգ, վտանգէ ի մեղս:

Հոգեւոր պաշտօնէին աստիճանի սրբութեան եւ ծանրութեան հետ՝ բնաւ երբեք չեն միարանիր աշխարհային կեանք, զբօսանք, առեւտուր եւ շատ մը, ըստ երեւութին, անմեղ նկատուած անօգուտ ձեռնարկներ. բայցատրեմ:

Եկեղեցական պաշտաման հոգին է առանձնութիւն, աղօթք, հեծութիւն, աշխատութիւն, փոյթ, գիտութիւն եւ աստուածապատութիւն: Աշխարհային յարաբերութեան եւ կապակցութեանց մէջ այս ամէն ազնիւ իրաց հոգին կը խեղդուի եւ կը մարի:

Քաջանայական օծումն կարգաւորը կը նուիրագործէ, եւ անջատելով ամէն աշխարհային կապանքներէ՝ յատկապէս կը գործածէ ներս դուրս միայն եւ միայն այն բաներուն՝ զոր կրօնքը կը պահանջէ: Ով որ անդամ մը քաջանայութեան կը կոչուի եւ կ'օծուի՝ աստիճան մը կը դադրի քաղաքացի եւ հասարակաց անդամ լինելէ. թէպէտեւ ուրիշ մարդոց պէս հանրային պարտքերով կապուած է պետութեան հետ, սակայն որոշ էութիւն մ'է հոգեւոր ազգի, հոգեւոր թաղաւորութեան, եւ քաջանայութեան պատկանեալ, որուն վրայ կը տիրէ տարբեր օրէնք, ուրոյն դաշն, եւ բացառիկ պարտաւորութիւն: Հնազանդութեան եւ հպատակութեան կողմանէ օրինաւոր իշխանութեան եւ պետութեան անդամ լինելէ չ'դադրիր, այլ մանաւանդ իւր հաւատարմութեան գործովն օրինակ պիտի տայ հնազանդութեան եւ կայսերն՝ կայսեր տալը աւետարանական վարդապետութեան: Ժողովրդային հասարակորդութեան անդամ է, բայց պաշտօնեայ չէ: Կարգաւորը միայն սուրբ

խորհրդոց պաշտօնեայն է, տունը՝ տաճարն է, պատուոյ ահուհրը՝ սեղանն եւ խորանն է, բարեպաշտական եւ ընկերսիրական գործեր՝ պետական տուրքը եւ հանրային ծառայութիւնն է, ի տաճարի պաշտամունք եւ երգեցմունք՝ հրապարակային զուարճութիւնքն են: Ասոր համար է որ պետութիւնը կարգաւորէն տուրք չ'առնէր եւ նիւթական հասարակ ծառայութիւն չ'պահանջէր, ընկերութեան մէջ չ'առնէր՝ այլ կը նկատէ զատ դասաւորութիւն ի միւս քաղաքացեաց, քաղաքային կենաց յատուկ պարտքերէն եւ ենթարկութիւններէ ազատ կը ճանչէ, կարգաւորին վրայ ունեցած իրաւունքներէն ետ կը կենայ եւ կը թողու որ բոլորովին սուրբ եւ աստուածային գործոյն յատկանայ. կը յարգէ հոգեւոր պաշտօնին պահանջած առանձնութիւնը, կ'ընդունի Յիսուսի Քրիստոսի նուիրուած լինելուն խորհրդաւոր կնիքը, եւ հանրային ծառայութեանց փոխարէն ուրիշ բան բնաւ չ'պահանջէր՝ այլ միայն աղօթք եւ հոգեւոր ընծայատարութիւն առ Աստուած:

Ուրեմն ամենայն ինչ սուրբ է կարգաւորին վրայ, եւ զատուած է բոլորովին ի հասարակ սովորութեանց. լեզուն միայն աստուածային իրաց վրայ պիտի խօսի, ինչպէս Առաքեալն էրսէ. «Πουθεναις ἰερῶν ἢ ἑκκλησιῶν ἡμεῖς οὐκ ἐλάλομεν» . Ա. Պետր. Գ. 11. ձեռքերը ուրիշ ոչ ինչ պի-

տի գործեն, բայց միայն աղօթք եւ ընծայ
 պատարագի մատուցանել. խաղ, զբօսանք,
 մարդկեղէն գործք քահանայի սուրբ աստիճա-
 նը եւ օծութեան պատիւը կ'անարգեն. աչ-
 քերը միայն կրօնական առարկայներ պիտի
 տեսնեն՝ որպիսիք են տաճար, սեղան, սուրբ
 արարողութիւնք, ուրիշ կողմ նայելուս պէս
 կը բլշանան, խորանին ներքին կողմը մտնելու
 եւ Աստուծոյ մեծվայելչութիւնն ու փառքը
 դէմ յանդիման տեսնելու իրաւունքը կը կո-
 րուսանեն. վերջապէս, քահանային բոլոր ան-
 ձը կրօնական մի առարկայ է, զոր պէտք է
 միշտ չըջապատեն յարգանք, ծանրութիւն եւ
 բարեվայելչութիւն. վրան նայողը պէտք է
 այնպէս նայի՝ թէ առջեւ կեցածը կրօնապէս
 մի տեսակ սրբազանութիւն է :

Առաջին այն դարերուն՝ յորս քրիստոնէ-
 ութիւնը կայսրութեանց վրայ տիրեց, եւ ո՛ր-
 քան ընդարձակութիւն գտաւ՝ դժբաղդաբար
 ա՛յնքան թուլացաւ, եւ առաքինութիւնը քը-
 ռիստոնեայ ընկերութեան մէջ դժուար թէ
 գտնէր ինքեան ապաստան, եկեղեցականք ե-
 պիտկոպոսարանաց մէջ միայն կրնային ապա-
 հով լինել եւ աստի ի հարկին միայն օգտակա-
 րապէս դուրս կ'ելլէին: Իսկ այժմ, ցաւալի՛ է
 յոյժ, որ եպիսկոպոսք անգամ, շատ քիչ բա-
 ցաւութեամբ, իրենց սրբազան մենարանի մէջ
 չեն գտնուիր. հրապարակի եւ առտնին սովո-

քական հոգերով եւ զբօսանքներով զբաղեալ
 լինելէ զատ՝ ամէն խուլութեանց, յուզմանց,
 երկպառակութեանց մէջ կը տեսնուին: Աս-
 տուծոյ մարդերը՝ մարդիկ աշխարհիս եղեր
 են, երկնաւոր խորհրդոց մատակարարներն՝
 մարդկային կրից վարիչներ. ժողովրդեան հո-
 գեւոր եւ յաւիտենական շահերն մուռնալէ
 զատ՝ ասոնցմով զբաղելն նուաստ բան կը հա-
 մարին, հոգւոց շինութեան հոգերով պարա-
 պիլն ստորին տաղանդի գործ կը սեպեն. ժա-
 մանակաւոր իրաց խնդրովք զբաղելն իրենց
 մեծ փառքն ու պարծանքը կը նկատեն. սքե-
 մաւոր կրօնաւորի էական հանգամանքը ամայի
 մենաստանաց մէջ պարապ թողլով՝ գլուխ
 ծածկելու վեղարով միամիտները կը խաբեն, եւ
 հրապարակի վրայ բացգլուխ ամբոխէն աւելի
 համարձակ աշխարհասէր դարձած են :

Քահանային պաշտաման հոգին, զարդն եւ
 էական պարտաւորութիւնը աղօթքն է. սուանց
 ասոր ո՛չ պաշտօն կրնայ կատարել եւ ո՛չ հա-
 ւատացելոց օգտակար լինել. կը սերմանէ՝ բայց
 Աստուած չ'աճեցուններ. կը խրատէ՝ բայց ազ-
 դեցութիւն չ'ընէր. գԱստուած կը փառաբա-
 նէ՝ բայց սիրտը հետ չէ եւ չըթանց ծայրիւ
 կը փառաբանէ. ի մի բան՝ առանց աղօթքի
 քահանայն անհոգի եւ անկենդան ուրուական
 մի է, որոյ բոլոր սուրբ, արդիւնաւոր եւ հո-
 գեղէն պաշտօնավարութիւնը անշունչ մեքե-

նայի բռնաւար շարժմունքէն երբեք տարբերութիւն չ'ունենար : Աղօթքն է որ քահանայն իւր պաշտօնին մէջ պիտի զօրացնէ եւ յաջողութիւն տայ . աղօթքն է որ պիտի մսիթարէ զքահանայն իւր աշխատարից գործօնէութեան մէջ , ապա թէ ոչ զուր կը ջանայ , շուտով կը յոգնի , շատ կը նեղուի եւ բնաւ քաղցրութիւն չ'զգար ըրած աշխատութենէն :

Աղօթքը քահանային համար աննահանջիւ պարտաւորութիւն է , սակայն աղօթելու համար կը պահանջուի մաքուր միտք , եւ հոգւոյն տեսութիւնը մթազնող վտանգաւոր երեւակայութենէ ազատացեալ համարձակ միտք . կը պահանջուի միտք՝ զարգացեալ սուրբ տեսութեամբք եւ պարապեալ յօրէնս Աստուծոյ : Աղօթելու համար կը պահանջուի հանգարտ սիրտ՝ որոյ ամենէն բուռն զգացմունքը պէտք է լինի Աստուծոյ բարութեանց վրայ երախտագիտութիւն զգալ եւ զԱստուած բացարձակապէս սիրել . կը պահանջուի սիրտ քաջընտել երկնային խնդրոց , սիրտ երկիւղած , սիրտ փափուկ զուարթուն , սիրտ ատեցող արտաքին օտարոտի տաւաղութեանց , սիրտ միշտ հետամուտ եւ դեգերող ի նորոգումն մարդկային բնական տկարութեանց , սիրտ միշտ մտադիր Աստուծոյ հետ ընտանի եւ մտերիմ յարաբերութիւն մշակելու :

Արդ , հոգեւորականին այս պարտաւորիչ

վիճակը կարելի՞ է համաձայնեցնել զբօսասէր եւ աշխարհածուփ բարոյից հետ . կարելի՞ է հանրային խաբկանաց , մարդկեղէն ակնկալութեանց , պահանջանաց եւ շահուց պատաղեալ դեղեւկոտ մտքով եւ սրտով Յիսուսի Գրիստոսի առջեւ խնայ եւ աղօթել . կարելի՞ է զզուելի երեւակայութեամբ խճողեալ գլխով կրօնի գերազանց ձգմարտութեանց վրայ խոկալ . կարելի՞ է հոգւոյն ներքին խաղաղութիւնը տակն ու վրայ ընող աշխարհային խռովութենէն ուղղակի սեղանոյ առջեւ երթալ եւ անդանօր աղօթել վասն անձին եւ վասն ժողովրդեան , Աստուծոյ բարկութիւնը ցածուցանել , եւ աշխարհի մոլորութեանց վրայ արտասուել՝ որոց քիչ ժամանակ յառաջ մասնակից էր եւ կը ծափահարէր : Անգամ մը քահանային վրայէն աղօթասիրութեան հոգին հեռանալուն պէս՝ Աստուծոյ հետ քաղր եւ մտերիմ յարաբերութիւնն իւր ոգեպարար ազդեցութիւնը կը կորսնցնէ , աղօթքը կը լինի աւերելոյթ եւ ձանձրացուցիչ բան մը , եթէ չ'ամաչէ բոլորովին դադրեցունել՝ գոնէ պիտի ջանայ կարճեցնել , տակաւ առ տակաւ պիտի կորսնցնէ աղօթելու թէ՛ սովորութիւնը եւ թէ՛ ակտրժակը , պիտի ցամքի , ցնդի ամէն ազնիւ զգացումն , եւ յայնժամ ո՛չ թէ ժողովրդեան համար պիտի չ'կրնայ աղօթել , այլ եւ ոչ իսկ իրեն անձին համար . պաշտօնը

ծանրաբեռնութիւն մը պիտի լինի իրեն , աշխարհի պատրանաց եւ հեշտութեանց անձկանօք պիտի փախաքէ , սոցա մէջ գոհացումն պիտի որոնէ փոխանակ գանելու եւ արտմելու ,

Հոգեւոր պաշտաման հոգին է հեծութիւնը : Քահանայն այն հրեշտակն է խաղաղութեան՝ որ կը պարտաւորի ըստ Մարգարէի բանի , դառնապէս ողբալ թէ ի՞նչու արդարութեան ճանապարհներն քայքայուած եւ գոցուած են , եւ թէ ի՞նչու մարդիկ դէպ ի կեանս առաջնորդող ճանապարհը չեն քայլեր . « Հրեշտակ . . . շայցեւ դառնապէս եւ խեղդիցեւ զխաղաղութիւն , զի հասակն անապարհիկնոցա » . Եսայի ԼԳ . 7—8 : Այո՛ , միշտ պարտաւոր է քահանայն ցաւած սիրտ կրել , միշտ հեծել եւ հառաչել թէ ի՞նչու գայթակղութիւնք եւ մեղք կ'անպատուեն զեկեղեցին եւ ամբարշտաց ծաղր ու ծանակ կ'ընեն . մէկ խօսքով , հոգեւոր պաշտաման հոգին է այն հոգին որ ըստ Աստուծոյ կը բարեխօսէ վասն սրբոց անմուռնչ հեծութեամբ . (Հոովմ . Ը . 26) : Սամուէլ՝ Սաւուղի անկմանէն յետոյ քաշուեցաւ եւ մնացած օրերն , կ'ըսէ Սուրբ Իրիք , այս թագաւորի տխուր վախճանին վրայ լալով ժամանակ կ'անցունէր : Քրիստոս առաջինն եւ հեղինակն հովուաց՝ Երուսաղեմացոց թանձր կուրութեանն համար Երուսաղեմի վերահաս կործանումը միաքը բերելով լացաւ : Մեր ա-

ղիք , Առաքելոյն նման՝ պէտք է գալարին ժողովրդեան թշուառութեան եւ անկարգութեանց վերայ . մօր սիրտ պէտք է ունենանք վրանին . Սողոմոնի ատեանն ելած իսկական մօր նման պէտք է մեր գորովն ու գութը շարժի , մեր արիւնը գրգռուի , երբ կը տեսնենք որ խաւարի իշխանը կը բառնայ մեր եկեղեցոյ զաւակաց շնորհական կեանքը , եւ մէջ տեղէն յերկուս ձեղքելով՝ կէսն աշխարհի կէսն ալ Յիսուսի Քրիստոսի կը բաժանէ : Այո՛ , ցորչափ աշխարհիս վրայ մեղաւորներ կան եւ կը կենան , քահանայից բաժինն է սուգ եւ տըրտմութիւն . ցո՛րչափ Իսրայելի որդիքն անապատի մէջ կը ցատկեն կը խաղան , իրենց հայրերուն Աստուածը կը մոռանան , եւ անմտաբար ոսկի հորթի առջեւ կ'երկրպագեն , մենք ճշմարիտ Մովսէսներս լեռան վրայ պէտք է հանդերձնիս պատառենք , սրտերնիս Աստուծոյ առջեւ կոտրենք , եւ մեր ժողովրդեան գլխին դալու նզովքն եւ պատիժ մեր անձին վրայ պաղատիմք : Քահանային արտասուքն է ժողովրդեան մեղաց մշտնջենաւոր քառութիւնն : Աշխարհք պիտի խնդայ , կ'ըսէր Քրիստոս՝ աշակերտաց , աշխարհի որդիք խաղալով պարելով կ'երթան դէպ ի անդունդ , ցնծումն եւ խաղ անոնց բաժինն է . իսկ ձեր բաժինը տրոմութիւնն է , աշխարհ՝ ուր կը զրկուիք՝ ձեր համար միշտ տեսարան ցաւոց եւ հեծու-

թեանց է, եւ եթէ չ'հալածէ զձեզ, եթէ ի խաչ եւ ի կախաղան չ'հանէ իսկ, նոցա ապահանութիւնը բաւական է մինչեւ ի մահ զձեզ ի սուգ եւ ի դառնութիւն համակել. « Լազըլիք եւ ողբասցիք դուք եւ աշխարհ խնդասցիք » . Յովն . ԺԶ . 20 :

Արդ, տրամութեան եւ հեծութեան հոգին կրնա՞յ միաբանիլ աշխարհասիրական ընդունայն յարաբերութեանց հետ : Կը հարցունեմ . ի՞նչ բանի վրայ կը դառնան, կ'ազաչեմ՝ բնէ՛ք, աշխարհիս ամենէն կարեւոր զբաղմունքներն եւ կենցաղավարութիւններ . ո՞չ ապաքէն երկրաւոր եւ սնտոի իրաց վրայ . կարելի՞ բան է մէջը գտնուիլ ու չ'տեսնել, չ'համամտել եւ չ'մեղսակցել : Դիցո՛ւք թէ բնաւ չ'մեղսակցեցաւ, այլ միայն տեսաւ, քահանային աչքը ընտելանալ պէ՞տք է այնպիսի առարկայի՝ որ անպատճառ մինչեւ սիրտը պիտի երթայ եւ ծակէ եւ անհանդիստ ընէ : Եկեղեցւոյ առաջին հայրերն թոյլ չէին տար քրիստոնէից որ երթան ներկայ գտնուին սրամարտի խաղերուն . ինչո՞ւ . — որովհետեւ չէին կրնար հաւատալ թէ Յիսուսի հեզութեան եւ տիեզերական սիրոյն աշակերտը կրնան անմեղութեամբ նայիլ դժբաղդներուն արեան եւ մահուան վրայ, այլ անշուշտ անգութ տեսարանին վրայ նայելով պիտի սովորէին անտարբեր լինել, մինչդեռ իրենց հաւատքը կը պարտաւորէր

զիրենք տրտմել եւ հեծել նոյն դժբաղդ գոհերու յաւիտենական կորստեան վրայ :

Աշխարհք այս բարոյական սրամարտի ասպարէզն է . կարելի՞ է որ քահանայն, հոգւոց հովիւն եւ Յիսուսի Քրիստոսի փրկարար սիրոյն գործակիցն առանց ամաչելոյ այս տեսարանին վրայ նայի, յորում՝ մարդիկ զիրար կ'սպանեն թուրութեան եւ հեշտախտութեան ածանցումներով, զիրար կը պատաւեն զրպարտութեամբ, զիրար կը կործանեն զզուելի օրինակաց հեղինակութեամբ . փոխանակ արիւն արտասուք լալու կրնա՞յ զբօսանքով ժամանակ անցունել :

Իայց ոակայն անկարելի է որ քահանայն աշխարհի այս վիճակը սոսկ իբրեւ տեսարան դիտէ, անպատճառ պիտի խառնուի եւ պիտի համաձայնի . որովհետեւ աշխարհասիրաց մէջ քննիչ դատաւորի կծու եւ դաժան դէմքով չ'կրնար կենալ եւ այլոց հաճոյքին արգելք լինել, խրատ տալու տեղն ալ չէ . եթէ թեթեւ յանդիմանութիւն մ'ընէ, ինչպէս պաշտօնն ալ կը սրահանջէ, ըստ որում արդէն մէջերնին գտնուիլն անպատեհ էր, կ'ըսեն երեսին . — դուն ի՞նչ բան ունիս մէջերնիս, այս քու տե՞ղդ է . եթէ մեր ըսածն ու ըրածը այնքան զէչ բաներ են, դուն ինչո՞ւ նստեր կը դիտես . եթէ մեր ընկերութենէն չես կրնար անցնիլ, ատելու չես . զմեզ յանդիմանելու տեղ

աւելի լաւ կ'ընես՝ եթէ քաջուիս հեռանաս : Այո՛ , կարելի չէ յանդիմանել . ճար չ'կայ՝ անպատճառ պիտի համաձայնի , եւ ոչ միայն պիտի համաձայնի , այլ եւ նոյն խաւարին գործոց գլխաւոր դերակատարը պիտի լինի : Ո՛ր ընկերութեան մէջ որ գտնուի մարդ՝ նորահիմը կազմող կենցաղը հարկաւ պիտի օրինակէ . ինքն իրեն առանձին չ'կրնար մնալ , կը ձանձրանայ . չ'կրնար բացառիկ դիրք մը բռնել եւ արտասովոր օրինակ մը դառնալ այն ընկերութեան . ուստի այսօր կը յարմարի , վաղիւ ինքն իր կողմէն առիթ կը փնտուէ , միւս օր բոլորովին կը տաքնայ եւ ինքզինք թող կուտայ բոլորովին ընտելանալու : Աստուծոյ ժողովուրդը Քանանացւոց հետ արգիլեալ ընտանութիւնն հաստատելով օրինակեց կռապաշտական բարքը . արդէն աշխարհասիրութեան ձաշակ ըսուածը՝ աշխարհայնոց նմանելու գաղտնի ցանկութիւնն է . կապակցութիւնը սովորաբար յօժարութեանց համաձայնութեանէն յառաջ կուգայ : Յակովբայ ընտանիքն Եգիպտացիներէն միշտ մեկուսի կենցաղով ապրելու համար՝ զատ հողի վրայ բնակութիւն հաստատեց Յովսեփայ խորհրդով , զի բոլորովին հակառակ էր բարքերնին . Յակովբայ որդիք կենդանիները Աստուծոյ կը զոհէին , Եգիպտացիք կենդանիները Աստուծոյ տեղ կը պաշտէին : Քահանայն սոյնպէս աշխարհի մէջ

գրեթէ ինքնուրոյն բարոյականով ժողովուրդ մ'է , զի սա մարմնոյ կիրքեր Աստուծոյ զոհ կուտայ , իսկ աշխարհ կը պաշտէ : Քահանայն այս ցանկը քակելուն պէս կամ Գեսեմայ երջանիկ եւ աստուածապաշտ հողէն դուրս ելնելուն պէս՝ կռապաշտից երկիր կ'իյնայ , եւ անոնց պաշտածը ինքն ալ պիտի պաշտէ : Բոլոր ազահովութիւնն եւ բարուց տարբերութիւնը պահպանելուն հնարքը՝ զատուած կենալուն մէջն է , շատ կարգաւորներ այս կանոնը չ'պահելուն համար է որ ոչ միայն բոլորովին աշխարհականի բարք ու բերան կը գործածեն , այլ եւ կը գերազանցեն իսկ :

Աշխատութիւն կարգաւորին պաշտօնին հոգին է . քահանայութիւնը դժուարատար մի աստիճան է . եկեղեցին այգի է , անդաստան է , հունձքը հասած արտ է , շինուելիք շէնք է , ամէն օր ծառայութիւնն եւ շարունակ նոր աճումն կը սրահանջէ . սուրբ զինուորութիւնն է , փոյթ , յոգնութիւն , աշխատութիւն , անքթիթ զուարթամտութիւնն եւ անոնց յարակից ամէն պայման անպակաս հոգացուելու են : Որպէս առաջին մարդն ի դրախտի՝ նոյնպէս եւ քահանայն յեկեղեցւոյ դրուած է ի գործեղ եւ պահեղ : Ասոր համար է որ քահանայութիւնը ձեռնադրութեամբ կը տրուի յառաջին ժամանակաց անտի : Հրապարակէն դատարկապորտները չէին ժողվեր եւ անոնց ծու-

լութիւնն ու անյաջողակութիւնը պատուելու համար քահանայ ձեռնադրեր, եւ կամ եթէ ջանասէր եւ յաջողակ վիայեալ մարդոց վրայ ձեռք դրուեր է՝ հովուական ծանրաբեռնութենէ ազատելու համար չէ, այլ գործածելու համար: Վերջապէս, եկեղեցւոյ աստիճաններն լոկ պատուանուններ չեն՝ այլ աննահանջելի գործակալութիւն:

Քահանային բոլոր ժամանակը հաւատացելըն է. եթէ այս ժամանակէն մաս մը սնոտի եւ պարսպ յարաբերութեանց վատնէ, եթէ կարեւոր հանգիստէ զատ՝ միւս բոլոր օրերն եւ վայրկեաններն իւր ժողովրդեան գործածելու տեղ խաղի եւ զբօսանքի գործածէ, առաջի ահեղ դատաստանի Աստուծոյ պարտաւոր կը մնայ: Օձմամբ եղած է հանրային պաշտօնեայ, ուստի նորա անձը, գործը եւ բոլոր կարողութիւններն ժողովրդեան են. նուիրական հաստատութիւն մ'է, որոյ սեպհական տէրը հաւատացեալք են. քահանայն միայն աւանդապահն է ժողովրդեան սեպհականութեանց, իր ուզած կերպովը չ'կրնար գործածել, կը պարտի վճարել միշտ եկեղեցւոյն եւ անոր զաւակաց: Ժողովուրդը ոչ զըք իւր պաշտօնէից կարգ կ'ընդունի նորա օգտին համար՝ այլ բացարձակապէս իրեն օգտին համար միայն, իրեն համար լինելիք աշխատութեանց եւ պաշտամանց համար: Կարգաւորը ծառա-

յելէ դադրելուն պէս պատուէն եւ կարգէն կ'իյնայ. ժողովրդեան գործոյն չաշխատելուն պէս՝ կարգաւոր չէ: Այն կարգաւորն՝ որ վայրապար եւ ամենաչնչին յարաբերութեամբք՝ միշտ անպատեհ եւ շատ հեղ վտանգաւոր զբօսանքներով կը վատնէ մի այնպիսի ժամանակ՝ զոր Նախախնամութիւնն Աստուծոյ ի յաւիտենից ժամանակաց սահմանած էր գործածուելու վասն ընտրելոց եւ վասն եկեղեցւոյն, այսինքն մեղաւորը դարձնելու, տկարը հաստատելու եւ արգարները քաջալերելու, այսպիսի անհոգ եւ դատարկ քահանայն իրեն դատարկակեցութենէն յառաջ եկած բոլոր վնասուց միակ մեղապարտն է:

Եւ յիրաւի, կը վայլէ՞ մեզի տունէ տուն, ժողովէ ժողով, դատարկապորտութենէ ի դատարկապորտութիւն շարունակ վայրայածիլ անզգայաբար, մինչդեռ մեզ նման ուրիշ կարգաւորներ իրենք զիրենք տաժանելի աշխատութեան տուած կ'զբաղին, եւ տարիքնին լեցուած, յոգնած եւ առողջութիւննին վրայ տուած՝ իրենց նշխարեալ կենաց մինչեւ յետին ուժն անգամ կը նուիրեն, եւ իրենց ժողովրդեան հաւատքին ամէն բան կ'ուզեն զո՞ տալ. կը վայլէ՞, կ'ըսեմ, մեզ պարսպ կենալ, եւ ոչ միայն պարսպ՝ այլ եւ սոսկական մարդոց իսկ չ'վայլելիք զբօսանքով ժամանակ անցունել. միթէ մենք ալ Աստուծոյ մարդիկը

չեմք, Աստուծոյ կամաց թարգմաններն չեմք, ժողովրդեան մէջ Քրիստոսի առաքեալները չեմք, ինչո՞ւ կը մոռնանք մենք մեր պաշտօտօնը, մեր շահերը, մեր պատիւը, մեր եւ Աստուծոյ փառքը:

Աշխարհիս վրայ ամէն վիճակ իւր պաշտօնն ու պարտքերն ունի. քաղաքապետ, զինուորական, ընտանեաց հայր, վաճառական, արհեստաւոր եւ քաղաքացիութեան այլ եւ այլ սեռի անդամք առհասարակ անդադար զբաղմունքներով պաշարեալ՝ իւրաքանչիւրն իւր սեպհական տաժանելի գործոյն վրայ ինկած՝ ժամերով, օրերով, տարիներով կ'աշխատի, կարգաւորի՞ն միայն ներելի է պարսպ նստիլ, որոյ վայրկեաններն յաւիտենականութեան գին են վասն եկեղեցւոյ, որոյ պարտքերն աւելի ծանր եւ անհուն են, որոյ ջանքերը պէտք է այնչափ աւելնան, ո՛րչափ մարդոց մէջ մոլութիւնք կ'աւելնան: Այո՛, քանի որ աշխարհի վրայ մեղաւորները պէտք ունին դարձի գալլաւ, տղէտները ուսանելու, ի հաւատս տկարացեալքն հաստատուելու, թշուառները մխրթարուելու, անկրօն եւ անհաւատ մարդիկ յաղթահարուելու, կրնա՞յ քահանայն ժամանակ գտնել զբոսանքի եւ անօգուտ ընկերակցութեանց: Պարսպ նստելու համար քահանայ եղեր ենք, մինչդեռ մեր անձին նկատմամբ որչափ ճիշդ եւ խիստ լինիմք, տակաւին չեմք

բաւեր որպէս արժանն է լիով կատարել պարտքերնիս: Տեսէ՛ք Յիսուս Քրիստոս, գլուխն եւ օրինակ քահանայութեան, ի՞նչպէս Սամարիոյ ջրհորին գլուխը կը մոռնայ յոգնած, քրտնած եւ քաղցած լինելը, եւ ի՞նչ պատասխան կուտայ՝ երբ աշակերտները կը կանչեն որ քիչ մը բան ուտէ. «Ի՛նչ կերակուր այն է՝ զի արարից գիւտն այնորիկ՝ որ առաքեացն զիս» . Յովն. Դ. 34: Կը տեսնէ արտորայքն սպիտակացած, հունձքը հասունացած, եւ բնական այս տեսարանէն միտքը դարձնելով այն վիճակին՝ յորում Հօր Աստուծոյ գործաւորներուն եւ մշակներուն մեծ կարօտութիւն կայ, կ'աշխատի Սամարացիք բերել ի ճանապարհ ճշմարտութեան. (Յովն. Դ. 41-42): Յիշեցէ՛ք Նեեմիաս քահանայն. սա երբ գիշեր ցերեկ կ'աշխատէր Երուսաղեմի պարսպաց շինութեան, եւ Պարսից թագաւորի պաշտօնեայք լուր զրկելով հրաւիրած էին՝ որ Ովնայի դաշտն իջնէ, խօսակցին, դաշինք նորոգեն եւ այս տեսակցութիւննին հանդիսաւոր խրախմանութեամբ մը հուշակեն, սուրբ եւ գործունեայ քահանայն նկատելով թէ պարզ պատշաճութեան մը համար գործը թողուլ եւ հրաւերին երթալն անպատեհ էր, պատասխանեց թէ ծանր է ձեռքի գործը, վայրկեան մը չ'կրնար թողուլ. «Գործս . . . գործ մեծ է, ոչ ժամակեւ իջակեւ առ ձեզ՝ զի մի՛ խախակեցի գործս» . Բ. Եգր. 2. 3:

Քահանային համար Երուսաղեմի պարսպաց եւ տաճարին շինութենէն թեթե՞ գործ է եկեղեցւոյ հոգեւոր շինուածքը նորագել եւ հաւատացելոց սրտին մէջ կենդանի Աստուծոյ տաճարը կանգնել: Երբոր հրաւիրէ մէկը եւ ստիպէ թողուլ հոգեւոր գործը սնտոի զօսանքի մը համար, ինչո՞ւ այս հրեայ բարեպաշտօն քահանային պէս չ'ըսէ. գործս մեծ գործ է, չեմ կրնար վայրկեան մը ձեռքէս ձգել. ասկէց աւելի ի՛նչ արժանի պատասխան քահանայի համար՝ որուն նոյն իսկ աշխարհասէրք կը հաւնին: Բայց քահանայն այսպէս վարուելու համար սրտին մէջ պէտք է փոյթ եւ հաստատամտութիւն ունենայ, որպէս զի կարող լինի իւր կարգէն օտար եւ արտաքին կապակցութիւններ արիւարար մերժել:

Այո՛, փոյթ եւ հաստատամտութիւն քահանայական կարգին կարեւոր մէկ հոգին է: Քահանայն Աստուծոյ կողմանէ պաշտօն ունի յորդորելու, ուղղելու եւ կշտամբելու ի ժամու եւ ի տարաժամու. հանրային անկարգութիւնք եւ մեղք իրենց առջեւ քահանայն տեսնելու են իբրեւ մի անողօք եւ անկորանալի հաստատութիւն, դէմքը բնաւ յանցանքով մը կարմրելու չէ. քահանայն զայլս պիտի յանդիմանէ, ինք ոչ յուժեքէ յանդիմանութիւն պիտի լսէ, զի նորա ճակատին վրայ գրուած են, ինչպէս ի վակասի օրինաց քահանայից

մասնաւոր տախտակի վրայ գրուած էին. «Յանդիմանութիւն եւ մշմարտութիւն» բառերը. Աւես. Ը. 8: Մեծ եւ փոքր, գիտուն եւ արեգէտ, հարուստ եւ աղքատ, իշխան եւ հպատակ չ'պիտի նայի, թէ՛ օտարական եւ հեռաւոր մարդոց եւ թէ՛ իրեն աղգականաց, բարեկամաց եւ պաշտպանաց հետ մէկ հաւասար խտութեամբ եւ հաստատակամութեամբ պիտի վարուի, որպէս զի ոմանց հետ զիջմամբ վարուելուն համար այլոց հետ ձշղութեամբ վարուած ատեն ամաչելու պատճառ չ'ունենայ: Չեռնադրութեան շնորհքը զօրութեան եւ քաջութեան շնորհք է. ձեռնադրելոյն հոգւոյն այնպէս արի բնաւորութիւն կը ներշնչէ, որ կը բարձրացնէ ի վեր քան զբնական տկարութիւն. կը տպաւորէ քահանայական բարձրութեան արժանի, վսեմական, մեծ եւ ազնիւ զգացումն. արհամարհել կուտայ երկիւղ, անկալութիւն, պատիւ եւ թշնամանք. սուրբ օծութիւնը կարծես երակներուն մէջ կը ներարկէ այն քաջութիւնն, այն քահանայական կորովն, այն առաքելական ազնիւ արիւնը՝ զոր մեր նախկին հայրերն եւ հայրապետներն, կրօնքի հիմնադիր առաջին քաջերը, ժառանգեցին:

Այս քաջութեան եւ հաստատակամութեան հոգին աշխարհի հոգւոյն բոլորովին հակառակ է: Աշխարհի հոգին կը պահանջէ ամենուն առ-

ջեւ ճկիւլ, նկատումներն յարգել, ամենուն հաճելի լինիլ, ոչ զոք վշտացունել կամ անհանգիստ ընել: Աշխարհի հոգին կը պահանջէ ինք իրեն յատուկ զգացումներ եւ խորհուրդ չունենալ, այլ ուրիշները կամ մանաւանդ մեծերն ինչպէս կը մտածեն՝ այնպէս մտածել: Աշխարհի հոգին կը պահանջէ քուէները շփախցունել, այլ դիտել եւ քուէներն որո՞ց եւ որ ատեն հաճոյ կ'անցնի անոնց՝ եւ այն ատեն տալ: Աշխարհի հոգին կը պահանջէ ամբարըշտական գործ մը տեսնուած կամ լուռած ատեն քմիծաղով մը գոնէ հաւանութիւն ցոյց տալ, քողարկեալ լիտութիւններն իբրեւ ճարպիկութիւն գովել: Աշխարհի հոգին կը պահանջէ ամենէն դժնդակ եւ անգթական չարախօսութեանց ահանջնիս վարժեցնել, հպարտութիւն եւ իշխանասիրական ձեռնարկներ ներբողել, մարմնոյ եւ խելքի տաղանդները շնորհքի ձիրքերէն աւելի նախամեծար համարել: Վերջապէս, ով որ կ'ուզէ աշխարհի մէջ ապրիլ, պէտք է այնպէս մտածէ՝ ինչպէս ամէն մարդ կը մտածէ, եւ կամ գոնէ այնպէս խօսելու է: Բայց մենք քահանայքս աշխարհի աղն եմք, կրնա՞մք աշխարհի որդւոց հետ յարմարիլ եւ համերնիս կորուսանել, դատաւորք եմք աշխարհի ընթացից, կրնա՞մք ներբողաբան լինել նոյն խոտոր ընթացից, լոյս եմք աշխարհի, կրնա՞մք զիջումն ընել եւ թուլանալ

որ աշխարհք կուրանայ, խարխիս եւ ապաւէն եմք փրկութեան աշխարհի, կրնա՞մք հասարակաց հետ զմեզ դէպ ի կորուստ գահափոխել:

Հոգեւորականը պէտք է մեծ ուշադրութիւն ընէ՝ որ յոռի օրինակի ազդեցութենէ զինքն ազատ պահէ, չ'թուլցնէ մտքին մէջ ճշմարտութեան համոզումը, չ'հանէ սրտէն հաստատամտութիւն եւ քաջութիւն: Յայսմ յաջողելոյ համար պէտք է կարելի եղածին չափ զուշանայ սովորական ընտանութիւններէ, եւ պարապոյ ժամանակներն տաճարի շուրջը հոգեւորաց դասուն յատկացեալ ժամատունը անցունէ: Փողոցի վրայ երեւելուն կամ հասարակ կեանքի մէջ յաճախելուն հետեւանքն այն կը լինի՝ որ քահանային նախանձաւորութիւնը կը թուլանայ, պատեհութիւնները պաշտել խոհեմութեան կարգ կ'անցնի, սուրբ կարգին պահանջած հաստատակամութիւնը բոլորովին կը ջնջուի, այլ եւս չ'կրնար յանդիմանել նախապաշարմունքներն, չափազանցութիւններն, պատրանքներն, մանաւանդ թէ ինքն իսկ հասարակաց մոլորութեամբ կը վարակի, ժողովրդեան թուլամորթութիւնը, դատարկամտութիւնը, ամբարհաւաճութիւնը, հպարտութիւնը, քինախնդրութիւնը եւ նախանձու կիրքը կը ջատագովէ: Հասարակ մարդոց պէս կը վարժուի ամէն կրքի մէկմէկ ա-

նուչ անուն զնեւ . ինչո՞ւ . — վասն զի այս կերպով կրնայ աշխարհասէրներուն հաճելի լինիլ, վասն զի աշխարհականք իրեն մեղկութիւնը կ'անուանեն խոհեմութիւն, հանճարեղութիւն, կենցաղագիտութիւն եւ առաքինութիւնը սիրելի ընելու ձեւագիտութիւն . եթէ ընդհակառակն վարուի, փոքրոգի մարդ է, խստաբարոյ եւ կոշտ է, չափաւորութիւն չ'գիտեր, ժողովուրդը կը խրաչեցունէ, բարեպաշտութիւնը փոխանակ սիրցնելու՝ ատելի կ'ընէ, պիտի ըսեն : Կարձամիտ կարգաւորն ալ կը քաջակրուի իւր թուլութեան մէջ, որովհետեւ կը տեսնէ որ մարդիկ այս օրինակ բարքին պատիւ կուտան եւ խոհեմ եւ անմեղ կարգաւոր մի է, կ'ըսեն : Եւ ո՞րքան դժուար բան է մեզ գովողներուն եւ մեր վրայ զարմացողներուն դիմաց կանգնիլ եւ յանդիմանութիւն ընել : Քանի՛ Բառնաբաս եւ Պօղոս կրնաս գտնել մեր կարգաւորներուն մէջ՝ որ ճշմարտութիւնը չ'թուլցնեն գիտնալով թէ առաջի այնպիսի ժողովրդեան կը գտնուին, որ թէպէտ այժմ երկնքէ իջած աստուածներու տեղ զնեւով խնկովք եւ զոհիւք կը դիմաւորէ, բայց քիչ ատենէն քար կ'առնէ կը քարկոծէ :

Այո՛, նախանձաւորութեան հոգին աշխարհային ընտանութեանց մէջ կը մարի, եւ մարեւէն ետքը վերստին բորբոքել շատ դժուարին է, նախնի սուրբ հայրապետաց վարքն ու

պատուիրաններն բոլորովին մտքէ կ'ելլեն, կանխաւ գիտցածնիս ալ կը մոռնանք, գիտութիւն եւ գրասիրական պարապմունք՝ յորոց օգուտ կ'ելլեն եկեղեցւոյ, չենք կրնար այլ եւս մշակել, գիրք ու գրատուն մեզ օտար եւ ձանձրալի կը դառնան, Աստուածաշունչ Ս . Գրոց եւ եկեղեցական հին ու նոր մատենից ընթերցմունքէն այլ եւս համ չենք առներ, առասպել վիպասանութիւնները ախորժելով կը կարգամք, սնտոի՛ չ'պիտոյ եւ մանաւանդ վտանգաւոր վերձանութեանց կը բռնուիմք, զի աշխարհի մէջ ասոնք կ'անցնին, եւ աշխարհային յարաբերութեանց մէջ այս գիրքերէն բան մը գիտնալնիս մեզ պատիւ կը բերէ, կը կարծենք :

Գալով գիտութեան ոգւոյն, սա՛ հոգեւոր պաշտաման հոգին է : Քահանային շրթունքը, ըսած է Աստուծոյ Հոգին, աւանդարանն է վարդապետութեան : Որպէս երբեմն Մարգարէին՝ նոյնպէս եւ քահանային կը պատուիրէ Աստուած օրինաց սուրբ մատեանը մանրամասն ծամել եւ ուտել, թէեւ սորվելու եւ սերտելու գործը դժուարին եւ դառն ալ լինի : Հոգեւորականը նիւթական հացի պէս ճակատին քրտինքովը պէտք է վստակի եւ ուտէ Սուրբ Գիրքը . պէտք է հոգին զարդարէ Աստուծոյ օրէնքներով՝ որովք հին կրօնի քահանայք իրենց հագուստներուն արտաքինը կը զարդա-

րէին : Սրբազան մատեանք էութիւնը եւ խարիսխն են քահանայական հաստատութեան : Քահանայք են երկու մեծ լուսաւորքն՝ որք եղան ի հաստատութեան , տիւ եւ գիշեր սոցա իշխանութեան ներքեւ են , ի տուրնջեան պիտի առաջնորդեն հաւատացելոց ի ճշմարիտ հաւատս եւ յաստուածպաշտութիւն , ի գիշերի պիտի վանեն խաւար ու մոլորութիւն՝ զոր անհաւատութեան եւ սուտ ու խոտոր վարդաթիւն կը դնեն առաջի մտաց պարզամիտ ժողովրդեան : Քահանայքս եմք թարգմանիչ օրինաց , պահապան աւանդութեանց , վարդապետ եւ պատգամախօս ժողովրդեան , տեսանողք եւ մարգարէք վտանգի հաւատացելոց եւ զգուշացուցիչք , որոշիչք՝ թէ ո՛յք են իսկական աղբերք վարդապետութեան եւ ուղղափառութեան ընդդէմ հերետիկոսաց , հերձուածողաց եւ ամէն տեսակ դայթակղութեանց՝ որք կը խռովեն եւ կը չարչարեն զեկեղեցի :

Արդ , այսքան մեծ ու բարձր պատուանուանքը կրնա՞յ հաստատուն բռնել իւր վրայ այն հոգեւորական՝ որ բազմադրազ եւ աշխարհահոգ բարքով միտքն ու սիրտը տկարացուցեր է : Արդարեւ կան գերազանց տաղանդներ եւ չքնազաղոյն ձիրքեր՝ զորս Աստուած անխտիր ամենուն չտար , այլ մասնաւորաց՝ որոց որ կը հաճի իւր ձրի ողորմութեամբ , բայց գիտութեան համար՝ այնպէս չէ , սա քահանայա-

կան պաշտօնին էական եւ անբաժանելի տաղանդն է , զոր Աստուած ամենէն կը պահանջէ առ հասարակ : Սուրբ առաքեալն Պօղոս թուարկելու առեն այն ամէն զանազան շնորհքներ՝ զոր Սուրբ Հոգին կը բաշխէր նորածին եկեղեցւոյ վրայ՝ շինելով զոմանս առաքեալ , զոմանս մարգարէ եւ զոմանս աւետարանիչ , հո՞վիւ եւ ուսուցանող բառերը իրարմէ չբաժնելով կ'ըսէ . « Զոմանս հո՞վիւս եւ վարդապետս » . Եփես . Դ . 11 : Յոյց տալ կ'ուզէր Սուրբ առաքեալն թէ այս երկու պաշտօններ իրարմէ բաժանեալ իմաստով ըմբռնել կարելի բան չէ , այլ մէկը միւսին բացարձակ հետեւանքն է , կամ երկու պաշտօն մէկ կէտի վրայ միանալով կ'ամբողջանան : Եթէ քահանայն աշխարհային յարաբերութեանց եւ ընկերականութեանց մէջ բոլորովին ընկղմի , անոր վրայ գիրք կարգալուծաչակ կը մնայ . կարգալու եւ կարգացածն հասկնալու համար՝ շարունակութիւն եւ մտքի կատարեալ ամիօփումն պէտք է , արտաքին զբաղմունքներ առաջ ընթերցանութեան սէրը կը պաղեցնեն , յետոյ բոլորովին կը կորսնցնեն : Ըսել չեմ ուզեր որ խորամուխ սուզին ծանրակշիռ սերտողութեանց մէջ , վարդապետական եւ ծիսական գիտելեաց խորը մղուելով՝ մութը մնացած կարեւոր խելամտութիւններ երեւան բերեն եւ նորանոր երկասիրութիւններով եկեղեցին հարստացունեն , զի այս բան վերա-

պահեալ է գիտուն, երկասէր եւ մեծահաճար վարդապետներէն շատ սակաւուց ոմանց, զորս Աստուած կը յարուցանէ եւ կը փառաւորէ քրիստոնէական տարեգրութեանց այն դար՝ յորում սոքա ապրեցան: Այս չէ ամէն կարգաւորէ առ հասարակ պահանջուածը: Սօսքս այնպիսի սովորական եւ հասարակ ուսմանց համար է՝ որք անհրաժեշտ են, եւ քահանայն անոնցմով կրնայ կարգ ու կանոն սորվիլ, բերնէն հանելիք ճշմարտութիւնները արդէն հասկըցած ըլլալ, եւ պաշտօնը գիտնարար եւ վըստահութեամբ դործադրել: Սակայն այսքան չափաւոր եւ անհրաժեշտ ուսմանց համար ալ պէտք է որ քահանայն միտքը վրան ժողով՝ որ կարող լինի կարգացածը հասկնալու եւ ինքնիրեն վրան խորհրդածութիւն ընելու. արտաքին զբաղմունքներ գլուխը ժողովելուն պէս կը ձանձրանայ ընթերցանութենէ, այլ եւս ձեռքը գիրք չ'առնել, չ'կարդար: Քահանայն սրտին մէջ բուռն փափագ մը պէտք է ունենայ յառաջգիմելու եւ կրթուելու, դատարկութենէ պէտք է փախչի իբրեւ ի թունաւոր դազանէ, օրական կեանքը օրինաւոր ժամակարգութեան բաշխելով, միշտ ինք իւր վրայ հետաքրքիր պէտք է լինի եւ իմանայ՝ առաջ կ'երթայ թէ դադար առած է, իրեն սեպհական պարտուց սահմանին մէջ՝ թէ դուրսը կը գտնուի. վերջապէս առանց միակերպ, դեգերող եւ կա-

նոնեալ կենցաղ մը բռնելու է որ յումայէտս վատնելու ժամ չ'ունենայ, եւ անսահման եւ անդէպ փոփոխականութիւնք զինքը մինչեւ յանկարգութեանց քաւոս չ'տանին:

Ընդէ՛ր է որ այժմ շատ մը հոգեւորականներ կան, որ թէպէտ յաջողակ են աշխարհի չնչենոց, սովորութեանց եւ գործոց մէջ, սակայն եկեղեցական խնդրոց բնաւ տեղեակ չեն: Ընդէ՛ր է որ այժմ դատարկաշրջիկ եւ պարապ մտքով եկեղեցականներ ամէն կողմ լցուած են, որք ո՛ւր որ մտնեն ելլեն՝ տգիտութեան հետ կը քաշեն կը տանին զամօթ իրենց անկիրթնկարագրին. — վասն զի ընթերցանութեան եւ իրենց կարգին կարեւոր գիտութեանց ուսման չեն պարապած. եւ անոր համար եկեղեցւոյ գլխէն եւս անկումներ, գայթակղութիւններ եւ ամենայն անասելի չարիքներ չեն պակսիր: Վանականը վանքէն եւ քահանայն ժամատանէն դուրս դալուն պէս՝ այլ եւս նորա պարտաւորիչ սրբակացութիւնը ուրիշ յենարան չունի՝ բայց միայն գիտութիւնը, գիտութիւնն ալ ուրիշ յենարան չունի՝ այլ միայն սրբասէր առանձնակեցութիւնը: Կարգաւորն աշխարհի անխուսափելի անկարգութիւններէն զինքն հեռի բռնելու համար՝ պէտք է գրասիրական պարտամունք մ'ունենայ. եթէ այս կարեւոր միջոցը ձեռքէ թողու՝ ամէն բանէ կը ձանձրանայ, ինքզինք դուրսէ դուրս կը նետէ, աշ-

խարհի կենցաղաւարութեան յարմարիւ կ'ուզէ , այնու կը պաշարուի կը մնայ : Եթէ կարգ ու չափ դնել՝ կամ ժամանակին մէկ մասն ընթերցանութեան՝ միւս մասն ալ աշխարհային յարաբերութեանց բաշխել ուզէ , չ'յաջողիր . ո՛չ աշխարհ այս բաշխումէն գոհ կ'մնայ եւ ո՛չ Յիսուս Քրիստոս . անտարակոյս աշխարհասիրութեան կողմէ պիտի յաղթանակէ , աշխարհի ճաշակը պիտի շատնայ , եւ օր՝ ըստ օրէ պիտի զօրանայ , որով ընթերցասիրութիւնը որ արդէն թոյլ էր եւ տկար՝ բոլորովին պիտի խնայ եւ մարի , եւ գրքերն որ երբեմն միայն ձանձրոյթ կը պատճառէին , ատելի եւ զգուշելի պիտի դառնան . քահանայն անգամ մը դատարկակեցութեան սորվելէն ետքը՝ այլ եւս ո՛չ անձին եւ ո՛չ վարուց վրայ բնաւ շնորհք չ'մնար , կարգաւոր ըսուելու չափ միայն գըլխարկ մը գլուխը եւ վերարկու մը կռնակը կը մնայ : Այս վիճակի մէջ՝ որովհետեւ անմեղութեան եւ առաքինութեան ճաշակը չ'մնար , հետեւապէս բարեպաշտութիւնն ալ որ միայն կը պահպանէ քահանային պաշտօնական շէնքը , կը հալածի կ'երթայ : Քիչ մ'ալ քահանային բարեպաշտութեան վրայ խօսինք եւ վերջացունենք այս գլուխը :

Բարեպաշտութիւնը քահանայական կարգին հոգին է : Հոգի բարեպաշտութեան ըսելով չ'հասկնանք միայն անմեղութիւն բարուց ,

այլ եւ այն ազնուութիւն եւ կարի յոյժ դիւրազգածութիւն խղճի , այն բարեգործութիւն դէպ ի կրօն , այն հեղեղ ճաշակի դէպ ի Աստուած , եւ այն փափկութիւն հոգւոյ՝ որ ի տես չարին յանկարծօրէն կը սարսիլ : Այս է բարեպաշտութեան հոգի ըսածս , որ քահանայական կարգին հոգին է եւ բոլոր համարձակութիւն այս հոգւոյն մէջ է , որով քահանայն վստահաբար կ'ապրի շարունակ սրբազան իրաց յարաբերութեանց մէջ : Տաճար , սեղան , խորհուրդք , հոգեշունչ երգարանութիւնք , բան կենաց , ահա ասոնց՝ այս սարսափելի եւ երկնային առարկայից մէջ է՝ որ ժամանակ պիտի անցունէ . այս տեսարանի շուրջը կը դառնայ քահանային բոլոր գործողութիւնը , տեսարան՝ որոյ առջեւ երկնից հրեշտակներն կը դողան :

Եւ արդէն քահանայական պաշտօնին ո՛ր պարագայն չ'դղրդեր ամենէն զգուշաւոր եւ մշտարթուն բարեպաշտութիւն . ո՛չ սպաքէն այս ահաւոր պաշտօնին պատրաստ գտնուելու համար աղօթք , առանձնութիւն , չրջահայեցութիւն եւ զգայարանաց վրայ անողոք ուշադրութիւն ամէն րոպէ հարկաւոր է : Քահանային չ'վայեր վրան ունենալ այն բան՝ զոր չ'կրնար հետն ի սեղան Աստուծոյ հանել կամ սուրբ խորհրդոց ներկայութեան տանիլ . որպէս հագած զգեստներն , գործածած սպասներն մինչեւ որ եկեղեցւոյ օրհնութեամբ եւ

աղօթիւք չ'մաքրուին, չ'սրբուին եւ չ'նուիրագործուին, չ'կրնար գործածել, սոյնպէս տրամադրութիւնները, փափաքները եւ սրտին յօժարութիւնները աստուածային սիրոյ կրակէն չ'անցուցած՝ պէտք չէ որ ի տաճար Աստուծոյ տանի: Սուկայն աշխարհասէր կեանքի, ցան եւ ցիր եւ զբաղեալ մտքի, ընկերային եւ աշխարհական ընտանութեանց վտանգներու հետ կարելի՞ է խորին բարեպաշտութիւն եւ անխախտ սրբութիւն կապակցիլ, յորոց շատ քիչ կարգաւորներ ամենախիստ ճգնութեան մէջ անգամ հազիւ թէ կրցեր են իրենք զիրենք պահպանել:

Նախնի ժամանակաց հոգեւորականք իւրեանց բոլոր կեանքը աղօթքով, առանձնութեամբ եւ ապաշխարութեամբ անցունելով հանդերձ՝ դողմամբ կը նայէին սուրբ սեղանոյն, սարսափելով կ'ելլէին ի սեղան պատարագի, որքան մաքուր՝ այնքան առաւել ուշադիր էին հոգւոյ եւ սրտի ամբծութեան առաջի անարատ Գառնին Աստուծոյ. իսկ այժմ. չափազանցութիւն կը լինի՞ արդեօք ասել՝ թէ արդի հոգեւորականութեան մեծ մասը զուարճութեան եւ զբօսանաց տեսարանէ ուղղակի ի սեղան կ'երթայ, սին եւ սնոտի եւ շատ անգամ մեղադրելի խօսից թեւը դեռ ի բերան՝ եւ ահա խորհրդաւոր ընծայաբերութեան աղօթքը կ'սկսի, անհոգ, թոյլ, եւ երկմիտ

խղճմտութեամբ եւ աշխարհասէր ստորին իղձերով:

Առանձնակեցութիւն եւ մտաւոր ամիւփումն պէտք է ոչ քահանայագործութեան ահաւոր սուրբ խորհրդոյն համար միայն, այլ եւ հոգեւոր պաշտաման բոլոր տեսակներուն գործադրման համար. զի ի'նչ անյարմար բան է զբօսանաց ընկերութենէ կամ հրապարակէ ելլել եւ շիտակ բեմն երթալ ի քարոզութիւն աւետարանական առաքինութեանց, միթէ կըրնայ՞ համարձակ խօսիլ աշխարհատեցութեան վրայ, կրնայ՞ ցոյց տալ թէ աշխարհի վայելչութեան մէջ ինչ վտանգներ կան, եւ սատանան ի'նչ ճարտարութեամբ կը դնէ իւր թակարդը մեր անմեղութիւնը որսալու. միթէ կրնայ՞ համարձակ զժողովուրդն յորդորել յաղօթս, ի պահս, ի հսկմունս, ի համբերութիւն խաչի եւ վշտակրութեան. ո՞չ ապաքէն Աստուծոյ բանը եւ Աւետարանի փրկարար ճշմարտութիւնները դժուարաւ եւ իբր յօշկամս պիտի արտաբերէ բերանէն: Խաչեալ Յիսուսը Առաքելոյն պէս ուժգին զօրութեամբ քարոզելու համար՝ Յիսուսի խաչին կապուած պէտք է լինի Առաքելոյն հաւասար. Աստուծոյ եւ աստուածայնոց մասին ճաշակ ներշնչելու համար՝ քարոզիչն ինք պէտք է ճաշակ ունենայ. սիրտ շարժելու համար պէտք է որ ինք սրտէն խօսի, եւ ոչ թէ Հռոմի եւ Աթենքի դպրոցա-

կան հոգեւորներուն պէս վարձքով ճարտասան մը լինի, յորում ոչ խօսողը կը տաքնայ եւ ոչ լսողը կը շահի, եւ Աստուծոյ բանին քարոզութեան պաշտօնը պիտի լինի վարժութիւն անպարարի եւ ցուցամոլութիւն, տեսարան մը ժողովրդեան առջեւ եւ ոչ թէ խթիչ հրահանգութիւն մեղաւորաց յապաշխարութիւն. լսողներէն գովեստ եւ ծախահարութիւն պիտի ըստայ քան զզման առաջադրութիւն, փառք անձին՝ քան Աստուծոյ, շահ անձին՝ քան ժողովութիւն եղբարց: Եթէ նախանձայուզութիւն երեւի վրան եւ ուժեղ ու զգացմամբ ալ խօսի, ունկնդիրք՝ որ գիտեն նորա ինչ սանձարձակ բարքով մէկն ըլլալն եւ ինչ անպիտան կեանք մը վարելն, ի՞նչ պիտի ըսեն. ո՞չ ասպքէն թէ մեղաց վրայ կը խօսի, բայց ինք քան զունկնդիրս առաւել այնու մեղօք վարակեալ է եւ մանաւանդ յառաջադէմ. քարոզչին կոծն ու հառաչքը ընդդէմ մեղաց, պիտի նկատուի պարզապէս թատերական մունչիւն, լսողաց մտքին մէջ դերը լաւ ներկայացուած պիտի համարուի, բայց Աւետարանի բովանդակ սրբութիւնը, բովանդակ վեհութիւնը, բովանդակ ահաւորութիւնը իբրեւ տեսարան թատեր զրահեա պիտի կորնչի:

Ո՛չ, եղբարք. հոգեւորականին պաշտօնը աշխարհի մէջ շատ դժուարին պաշտօն է, ոչ ումք կարելի է յայսմ յաջողիլ առանց զգու-

շաւոր բարուց եւ առանց սակաւ հաղորդակցութեան լինելոյ ընդ որդւոց աշխարհի: Քահանայն եւ մանաւանդ կրօնաւորաց կարգին պատկանող արեղայ եւ վարդապետ եւ եպիսկոպոս շատ քիչ անգամ պէտք է երեւին, նման հրեշտակաց Աստուծոյ: Ժողովուրդը եղակի բան մը տեսնելու պէս պէտք է որ զարմանայ, երբոր կրօնաւոր մը տեսնէ իրեն մէջ. նորութիւն մը լինելու է տեսածը, ինչպէս էր ասկէց դեռ քանի մը տարիներ յառաջ. հրեշտակ Աստուծոյ տեսածի պէս՝ վշտահարը մտիթարուելու է, մեղաւորը սթափելու է, հիւանդ եւ աղքատ քաջալերուելու են: Հրեայ ժողովուրդը նախապաշարում մի ունէր. թէ Աստուծոյ հրեշտակը տեսնողը կը մեռնի. (Պատմ. 23) մեր մէջ այս նախապաշարումը ուրիշ կերպ պէտք է դառնայ, մեղաւորը կրօնաւորն տեսնելուն պէս՝ նորա համեստութենէն, ծանրաբարոյութենէն եւ սրբութենէն անանկ դժուարելու է որ ըսէ մտքովն, այսպիսի սուրբ եւ կրթիչ ներկայութեան մը պատահելէս ետքը՝ իմ վրաս մեղք եւ այլ ասոր նման բան տեսնուիլ այսուհետեւ մահացու է: Երբոր յաճախ երեւիմք, ժողովուրդը սովորելով կը սկսի չյարգել եւ ուշադրութիւն անգամ չընել մեր ներկայութեան. կրօնաւորական աստիճանին պատահած անարգանքը կրօնաւորին ստէպ ստէպ երեւելէն է, զի չկրնար

միշտ անձնպահ գտնուիլ, ամենէն ուժեղ բարեպաշտութիւնն ալ իւր թոյլ եւ անուշադիր վայրկեաններն ունի. թեթեւ տկարութիւն մը կամ անզգուշութիւն մը մեր անձէն դուրս կը թռչի, եւ ահա կամ մենք մեր արդէն հասկըցուած հանգամանքովն տեսողաց մտքին մէջ անհաճոյ գաղափար մը տեղաւորուելուն պատճառ կը լինիմք եւ կամ տեսնողը յուետեսութեամբ ձախող դատատոտն կ'ընէ: Մովսէս անապատին մէջ միշտ ժողովրդեան հետ լինելով՝ թէ եւ ամէն օր կարգէ դուրս հրաշքներ կը գործէր, եւ վարքին սրբութիւնը իրեն հաւասար մէկը չ'ունէր, սակայն իւր վարմունքին դէմ ժողովրդեան դանդաղ շարունակ կար. յոյժ մտէն զինքը տեսնողներն, օրինակ՝ ազգականներն, հասարակ մարդու տեղ դրած էին զինքը, հարկ եղաւ որ Աստուած չարաչար բորոտութեամբ պատժէր զքոյրն ի վրէժ տրանջանաց եւ անարգանաց իւր հաւատարիմ ծառային: Նոյն Մովսէսն երբ քառասուն օր լեռն առանձնութեան մէջ մնաց, դուրս գալուն պէս մի եւ նոյն ժողովրդեան համար իրրեւ նոր եւ փառահեղ մարդ այնքան պատկառելի եղաւ, որ չէին համարձակեր աչքերնին վեր հանել եւ վրան նայիլ: Աշխարհականաց հետ յաճախ ընտանութիւն ընելէն կորուստէ զատ բնաւ չաճ չ'ունինք. եթէ անմեղութենէ չ'կորսնցնենք, վարկերնէս բան մը

վրայ սխտի տամք. եթէ մեք նոցա չ'նմանիմք բարքով, դոնէ մեր պաշտօնին ազդեցութիւնը կորուսանելով՝ անոնց ծուռ բարոյականը ուղղելու ուժերնիս ձեռքէ պիտի հանենք:

Եւ, ի՞նչ վստահութիւն կրնամք ունենալ կարծելու՝ թէ ստէպ յարաբերութիւնք զմեզ բռնի չ'սխտի վարեն եւ բերեն ու հասարակաց ճանապարհը ձգեն: Այս ընտանի յարաբերութիւնը չէ՞ պատճառ՝ որ ունանց կարգաւորաց նկատմամբ այնքան բամբասանք եւ մեղադրանք հրապարակը կը լեցունեն: Եւ, ի՞նչպէս մեղադրանք չ'լինին, երբ շարունակ աշխարհականաց հետ անօգուտ աւրջութեանց մէջ կը մտնենք կ'ելլենք, եւ երբ մանաւանդ առտնին կենաց հետ յարաբերութիւնք անգամ զգուշալի չեն: Փարիսեցիներն մեղադրեցին զՅիսուս՝ մեղաւոր կին մը ոտքն ինկած տեսնելուն համար, եւ ի՞նչ վիճակի մէջ. — մեղաց թողութիւն խնդրելու շինիչ եւ հրահանգիչ պարագայներու մէջ — այս աններող աշխարհը երբոր տեսնէ թէ կարգաւոր մը ի յարաբերութեան է ընդ այնպիսի ընտանեաց՝ որք ոչ թէ կ'արտասուեն իրենց հոգեւոր կործանման վերայ, այլ գոհ են իրենց անապաշխար կեանքէն, զուարթ են իրենց ընկերային յառաջդիմութեան վրայ, զարեացունել կ'ուզեն ամենքը իրենց կարծեցեալ զարգացման վրայ, ի՞նչ կ'ըսէ այն կարգաւորին համար այս չարատես եւ բժախնդիր աշխարհն:

Գուցէ ըսուի թէ պաշտօնն ալ կը բերէ որ կարգաւորն յարաբերութիւն ունենայ անխտիր ամենուն հետ. այո՛, կ'ընդունիմ. բայց երբ լինելիք յարաբերութիւնը պաշտօնի բերմամբ է՝ յաճախակի լինել կարելի չէ, եթէ հոգի մը դէպ ի Քրիստոս առաջնորդել է՝ երեւելնիս ճանապարհը ցոյց տալու համար միայն կրնայ լինել. երբ անգամ մը ճանապարհ ինկան, այլ եւս մեզ պէտք չ'կայ, պէտք է քաջուիմք, մայրը մտնող արեւի պէս աներեւութանամք, մտնենք ի ծածուկ եւ յանքոյթ խցիկ առանձնակեցութեան, նման աստեղն՝ որ առաջնորդեց մոգուց դէպ ի Յիսուս Քրիստոս, եւ օրինակ էր առաջնորդաց. տեսէ՛ք, ի՞նչպէս այս աստղը երեւցաւ մինչեւ ի Բեթղէհէմ եւ առաջնորդեց արեւելքի իմաստնոց. իսկ երբ ցոյց տուաւ՝ քաջուեցաւ, մարեցաւ եւ մտաւ հաստատութեան ամսոց մէջ. որովհետեւ պաշտօնը կատարեց՝ երեւումն ալ պաշտօնին հետ վերջացաւ: Այսպէս պէտք է վարուի կարգաւորն ալ, պաշտօնին պահանջումն այսքան է, աւելին ի չարէն է:



Եկեղեցին որովհետեւ հոգեւոր թագաւորութիւն է, որոյ պետն եւ յաւիտենական թագաւորն է Յիսուս Քրիստոս, հաստատուն կառավարութիւն մ'ունի կարեւոր եւ անխախտելի, որով կարգ եւ կանոն, ապահովութիւն եւ պատշաճութիւն կը պահպանուին: Չանաղան դարերու մէջ եկեղեցին պատկառելի ժողովներ ունեցաւ, որք «Սահմանեցիկ սառս կանոնակալսն հաւանեգարսն ազակց»։ Ծարական: Գլխաւորապէս եկեղեցականաց վարմունքն ու գործողութիւններն արարողութեանց ներքեւ դրուեցան, որք վարկպարազի կամ զանց առնելի բաներ չեն, և եկեղեցականք չեն կրնար նոյն արարողութեանց գծէն դուրս ելլել: Եւ ի՞նչպէս կարելի է, երբ նոյն կանոններն կատարեալ հեղինակութիւն են եւ ծանրակշիռ յիշատակարանք ծաղկափայլ ժամանակաց քրիստոնէութեան. ամենայն դարք յարգեր են, եկեղեցին պահեր է իրրեւ թանկազին եւ նուիրական աւանդութիւն՝ որոց մէջ է եկեղեցւոյն կառավարութեան բոլոր փառքն եւ բովանդակ ապահովութիւնն: Միթէ այն ժողովներ՝ որ սրբութեան եւ ծան-

րութեան բոլոր արժանիքն ունէին, յորում Աստուծոյ ամենասուրբ Հոգին կը նախագահէր, հոգեկիր աւագ եպիսկոպոսներ ներկայութիւն ունեցան, որոց անուանքն ու սրբագիր մատեանքն դեռ եւս այսօր աւանդութեան վտահելի եւ մաքուր վտակ են, նոյն ժողովներ կ'ըսեմ, կրնայի՞ն անպէտ կանոններ եւ վնասակար որոշումներ սահմանել. եթէ այս ժողովոց հաստատած կարգն ու կանոն փոփոխելի եւ խախտելի են, այլ եւս ի՞նչ կը մնայ աշխարհիս վրայ անխախտ եւ անփոփոխելի:

Այո՛, կրօնակից եղբարք, այն կանոններն կրօնապէս հաստատեալ են, եւ աշխարհս աշխարհ լինելով հանդերձ՝ եկեղեցականութեան մէջ թագաւորող կարգն, խաղաղութիւնն, բարեպաշտութիւնն եւ միաձոյլ համերաշխութիւնն կը ճանչէ եւ կը յարգէ: Եկեղեցին այս կանոնաց պահպանմամբ ի ներքուստ իւր գաւախները կը դաստիարակէ, կը կրթէ եւ կը շինէ, եւ արտաքուստ իւր բարեկարգ յառաջդիմութեամբ եւ ծաւալմամբ պատկառելի եւ ակնածելի կը լինի: Իսկ զանցառութեան, անհաւատարմութեան եւ անհոգութեան հետեւանքն այն կը լինի, որ եկեղեցւոյն նախնական թարմ գոյնը կը փոխուի, տգիտութիւն կ'աճի, մեծի եւ փոքու, հօր եւ զաւկի, տիրոջ եւ ծառայի, քահանայի եւ ժողովրդեան, եպիսկոպոսի եւ քահանայի մէջ յարաբերութեանց

եւ կախմանց կարեւոր վիճակը կը խանգարի, անկարգութիւնք գլուխ կը տնկեն կ'երթան, պառակտումն եւ հերձուած կը մեծնայ, ամենէն նուիրական իրաց եւ զաղափարաց վրայ հանրային անտարբերութիւն կը տիրէ, եւ վերջապէս քրիստոնեայ ըլլալու հանգամանքնիս անգամ երկբայելի կը դառնայ աշխարհի առջեւ: Մեր եկեղեցւոյն վրայ տեսնուած այս ցաւալի եւ ընդհանրական վիճակը կը պահանջէ կարգապահութեան հոգին զարթուցանել, եւ տրտմիլ եւ հոգալ այն վիճակին վրայ յորում այսօր կը գտնուինք: Ժողովուրդը խառնուելով քահանայութեան գործոյն՝ քահանայն խառնուելով ժողովրդական եւ աշխարհային խնդիրներու՝ ամէն բան խախտեալ վիճակ մ'առած է:

Կարգապահութեան առաջին պահանջքը՝ յորմէ ուրիշ շատ մը մանրամասնութիւններ ինքնին կը դառնան կը մտնեն իրենց նախկին ճանապարհը, սա է. եպիսկոպոս եւ քահանայ անխախտ եւ անբաժանելի ներկայութեամբ պէտք է մնան եւ բնակին ի ժողովրդեան, յորոյ վերայ կարգ եւ օծութիւն Հոգւոյն Սրբոյ ընկալան, ուսուցանեն, կրթեն եւ պաշտօնավարեն առանց զօջաքաղութեան: Հովուութեան կոչման մէջ պարտաւորութեանց տարբեր աստիճաններ չ'կան. ոմանք սուրբ, կրթիչ, նախանձայոյզ, ջանասէր, ժողովրդասէր, բարե-

գործ եւ կանոնապահ, ոմանք ալ թոյլ, զգայասէր, զբօսաշրջիկ, անկանոն եւ թախառական լինելու արտօնեալ շէն: Եկեղեցին եթէ ունենար միայն մաքուր եւ ջերմեռանդ պաշտօնեայներ որ Հոգւով Սատուծոյ վառեալ ջանային միայն եւ միայն վասն օգտի ժողովրդեան, կանոնաց հարկ չէր մնայր: զի արդարոց համար ի՞նչ պէտք կայ օրէնքի: Բայց դժբաղդարար այսպէս չէ, այլ եւ այլ անձնական պատճառանաց առարկութեամբ ո՛րն անկարողութիւն, ո՛րը վատառողջութիւն, ո՛րը չքաւորութիւն եւ բազում այլ ինչ պատճառելով կարգապահութիւն եւ պարտաճանաչութիւն երեսի վրայ կը մնան:

Կարգեալ պաշտօնէին՝ եպիսկոպոս լինի թէ քահանայ՝ իւր սեպհական հօտէն բացակայ չ'մնալու կանոնական պայմանը կարգման արարողութենէն ալ կը հասկցուի: Քահանայն մասնաւոր մի գիւղի կամ թաղի եկեղեցւոյն վրայ կը ձեռնադրուի: Եպիսկոպոսն մէկէ աւելի եկեղեցեաց հանրային հովուութեան կամ վերակացութեան համար կը ձեռնադրուի: Ոչ մին եւ ոչ միւսն իւր յատուկ կամօք կամ անհատի մը առաջարկութեամբ կրնայ պաշտօն ընդունիլ: Եկեղեցւոյ մը բոլոր ժողովուրդք իրենց մէջ միաբանեալ թեմակալ եպիսկոպոսէն կը խնդրէ արժանի անձ մը քահանայ ձեռնադրելու իւր վրայ, ըսելով. « Ծնորհաղարդ

սուրբ հայրապետ, որ հովիւդ ես հօտին Քրիստոսի, մեր սուրբ եկեղեցին կը խնդրէ քենէ, որ այս անուն անձը մեզի փառսնայ ձեռնադրես »: Մաշնոց: Երբ նահանգի մը հովուական աթոռը քափուր է վախճանմամբ եպիսկոպոսին. (Ներս. Շնորհ. Երջաքերակաւ առ Ժող. Կարուց.) նահանգին բոլոր եկեղեցեաց հոգեւորականք եւ գլխաւոր աշխարհականք կ'ընտրեն մէկը, որ կամ երբեմն աշխատակիցն էր իրենց բարեխլշատակ հովուին կամ իրենց եկեղեցեաց ծանօթ եւ կարող եւ փորձառու մի կրօնաւորն էր, եւ ներկայացնելով մեծ պատրիարքին կամ ընդհանրական հայրապետին, կը խնդրեն որ իրենց վրայ եպիսկոպոս կարգէ: Հայրապետն ժողովրդեան այլ եւ այլ կարգէ երեսփոխաններ իւր ներկայութեան հրաւիրելով՝ նախ նոցա բոլորին ուղղափառութիւնը կ'ուզէ իմանալ, որ մի գուցէ հերետիկոս խմբի մը առաջարկութեամբ աղանդաւոր մէկը սխալմամբ հովիւ հաստատէ, եւ սպառնծայելոյն անձնական տաղանդը, հաւատքը, վարդապետութեան ուղղութիւնը, հերետիկոսաց վտանգէն հօան զգուշացնելու կարողութիւնը իմանալով՝ ընթերակայութեամբ այլոց եպիսկոպոսաց կը ձեռնադրէ է վերայ եւ վասն այն մասին ժողովրդեան՝ որ խնդրէ: Կարգման անխախտութիւնը կնքելու համար Հոգւոյն Սրբոյ զօրութեան յայտարար զգալի նը-

չանը, օծութիւնը կը դրուի եպիսկոպոսին եւ քահանային ճակատն եւ ձեռքը, որպէս զի խորհրդոյ բոլոր կարողութեամբ նուիրուին Աստուծոյ գործոյն, գործունէութեան բոլոր միջոցներով վաստակին միայն եւ միայն սրբարար արարողութեանց գործածութեան, ժողովուրդն ալ պատկառելով գործողութեան աստուածային հանդամանքէն՝ հնազանդի, ակնածէ, սիրէ եւ հետեւի միշտ իւր հովուին խորհրդոց եւ հրամանաց :

Սակայն յիսուասիրութիւն եւ շահասիրութիւն որ կը խախտեն եւ կը քանդեն ամէն նախկին աստուածակարգ հիմնարկութիւն, եւ միշտ նոր ի նորոյ տեղափոխումներ կը թելադրեն, բացարձակապէս ատելի են եւ ատելի սէտք է մնան եպիսկոպոսաց եւ քահանայից որ խոստացան վերակացու մնալ ժողովրդեան՝ որոց վրայ կարգեցան : Անհանդարտութիւն, կուսակցական ոգի, անակնածութիւն եւ անհնազանդութիւն՝ որ յետին աստիճան անկարգութեան կը հասցնեն եւ կը խախտեն եկեղեցական վաղեմի աւանդական միակերպութիւններ, սարսելու են ժողովրդեան աստուածսիրութենէն . ժողովուրդը ումանց կամ բազմաց անձնական խնդրոց հետեւելով իւր եպիսկոպոսն եւ իւր քահանայն իւր վրայէն մերժելու տեղ՝ պատկառելու է գոնէ այն հանրային հոգեւոր եւ աստուածպաշտա-

կան զգացմունքէն, յորմէ երբեմն շարժեցաւ եւ հովուին կամ քահանային կարգումը պաղատեցաւ :

Հովուաց իրենց սեպհական ժողովրդեան մէջ մնալ եւ բնաւ չ'հեռանալ հոգեւոր կարգին կանոնական եւ անբաժանելի պարտաւորութիւնն է, եւ ոչ միայն պարտաւորութիւնն՝ այլ եւ իրենց պատիւն եւ տիտղոսն նոյն այն թեմը կամ եկեղեցին է յորոյ վերայ ձեռնադրեցան, ասոր համար էր որ ի հնումն եպիսկոպոս եւ քահանայ փոխանակ իրենց մարմնաւոր ազգատոհմին մականունը գործածելու՝ իրենց ժողովրդեան տիտղոսը կը գործածէին, այս անուն քահանայ՝ այս անուն եկեղեցոյ, այս անուն եպիսկոպոս՝ այս անուն նահանգի : Ընդէ՞ր, զի քրիստոնէական եկեղեցոյ քահանայութիւնն եւ եպիսկոպոսութիւնը Ահարովեան քահանայութեան սէս ցեղական չէ, այլ անհայր եւ անմայր մեղքիսեղեկեան նուիրապետութիւնն է . « Որ չղռնի ազգաբաւերքիւն » . Եբր . է . 3 : Պաշտօնեայք են բարձրելոյն Աստուծոյ, մարդիկ են բոլորովին հոգեւոր եւ երկնային . ինչո՞ւ թողումք, եղբարք, մեր սեպհական հօտք եւ ուրիշ տեղ երթանք . անկարօցա՞նք արդեօք հովուել . բայց մենք հովիւ ձեռնադրուելու ատեննիս համարձակ խոստացանք թէ կարող ենք հովուել եւ պիտի հովուենք . ի՞նչ

միթէ ժողովրդեան խօսելու եւ խրատելու կարողութիւնը չունինք. բայց մենք հայր ենք, ո՞ր հայր իւր զաւակաց հետ խօսելու համար ուրիշէ բերան փոխ կ'առնու: Միթէ սո՞ւտ խոստացանք. սակայն՝ ինչո՞ւ այս սեղանակալտութիւն, ո՞վ կրնայ վստահիլ թէ այլուր պիտի կարողանանք:

Վատառողջութիւնն ալ պատճառ չէ սեպհական հօտն թողլով՝ գաղթական շրջելու: Այս պատրուակը չեմ կարծեր որ առանց խրդճահարութեան Աստուծոյ առջեւ կարող ըլլամք հանել, ինչպէս մարդոց առջեւ կը հանենք. առաւել սրտի եւ ճաշակի տկարութիւն կայ այս բանիս մէջ քան մարմնոյ: Ս. Պօղոս քաջասիրտ առաքեալն 'Քրիստոսի՝ շատ մը անձնական առաւելութեանց վրայ պարծելու ատեն ցաւ կ'զգար թէ ինչո՞ւ մարմնոյն առողջութեան վրայ ալ չէր կրնար սլարծիլ. — Այրտաքուստ տեսնողը, կ'ըսէր, կը կարծէ թէ քաջառողջ մէկն եմ, բայց ինչո՞ւ ծածկեմ եւ զարդարը չ'խօսիմ: Վատառողջութիւն մը չար սատանի պէս շարունակ զիս կը նեղէ, որոյ վասն երիցս յատկապէս Աստուծոյ աղաչեցի որ փարատէ, սակայն Աստուած չ'ընդունեց խնդիրքս եւ ըսաւ. բաւական չնորհք տուած եմ քեզ, հերիք են անոնք. իմ զօրութիւնս հիւանդ մարդոց ձեռքով ալ կը կատարուի: — Եւ խայտալով կը գոչէ. «Վասն որոյ հաճեալ

եմ ընդ սխարուքիւնս... զի յորժամ սխարուսալ՝ յայնժամ զօրուսալ » . Բ. Կորնթ. ԺԲ. 10: Նորոգեցէ՛ք, եղբա՛րք, ձեր կոչման հոգին, եւ զօրութիւն մարմնոյ ի ձեզ կը նորոգելիբրեւ զարծուոյ մանկութիւն, եւ նման սուրբ առաքելոյն Պօղոսի առաւել հօր կը լինիք ի հիւանդութեան քան յառողջութեան: Իսկական հիւանդութիւն ուր որ է՝ հոն դարձուցէ՛ք ուշադրութիւննիդ. հոգւոյ ծանրաթախիծ լքումը բժշկեցէ՛ք, մարմնոյ տկարութիւն ինքնին անմիջապէս կը հալածի. աճեցուցէ՛ք հաւատք, սէր եւ նախանձաւորութիւն, առողջութիւննիդ շուտով տեղը կուգայ. զգուշացէ՛ք դիւրակեցութեան, հանգստութեան, անպէտ եւ պարագորդ կեանքի հաճոյքէ, եւ ահա ինքնին կուգայ ձեր վրայ պաշտօնասիրութեան ակորժակը. սիրեցէ՛ք զեկեղեցին եւ հովուական աթոռը յոր հրաւիրեցայք պատուով եւ դասաւորեցայք ի կարգ առաքելութեան, եւ ահա ձեր պաշտօնին յատուկ լի բովանդակ անձնազոհութեան քաղցրութիւնը կը ճաշակէք. քաջ հովիւ եղիք եւ ահա կենօք չափ հօտին վրայ անձուէր ըլլալնիդ ձեզ պատիւ եւ սարժանք կը համարիք, փոխանակ մարմնոյ տկարութեան եւ հիւանդութեան՝ զօրութիւն եւ քաջողջութիւն կ'զգաք, որովհետեւ կ'օգնէ Աստուած այն հովուին՝ որ ի գլուխ հօտին անբաժանելի կալով կը ծառայէ:

խսկ որ կը հեռանայ , կը թողու եւ կը փախչի , Աստուած անոր վրայ ծուլութիւն , դանդաղութիւն , եւ երեւակայական ցնորքներ կը զրկէ ի պատիժ ուխտանենդութեան եւ պարտազանցութեան :

Բացակայութեան համար մէջ բերած պատճառներէն մէկն ալ այս է . այսչափ ատեն է , կ'ըսեն , որ հովուութիւն կ'ընենք , ժամանակ մ'ալ հանգիստ ընենք , եւ միթէ մե՞նք միայն ծառայելու , իսկ ուրիշներն հանգիստ ընելու՞ հոչեցեալ են , թող քիչ մ'ալ անոնք աշխատին : Ես ալ իրաւունք կուտամ թէ հանգիստն իրաւունք է այն հովուաց' որք երկար ժամանակ ծառայած են եւ զառամեալ ծերութեան հասակի մէջ հանգստեան պէտք ունին . պատկառելի են այսպիսի հովիւք՝ ինչպէս իրենց անցեալ բարեգործ կենաց յիշատակօք՝ նոյնպէս եւ ալիւոյթ հասակի պայծառութեամբ : Բայց դժբաղդարար , ասոնք չեն որ հանգիստ կը խնդրեն . դադար առնուլ եւ քաշուլ հանգստանալ ուզողներ սովորաբար անոնք են որ դեռ եւս նոր եւ թարմ ուժով երիտասարդներ են , որք հազիւ փորձառութեան ժամանակ մ'անցուցին իրենց թեմին մէջ , եւ թեմն այն փորձառութենէն դեռ եւս նոր պիտի օգտուէր : Դժբաղդարար ասոնք են՝ որ շատ անգամ հանգիստ կը խնդրեն : Այո՛ , եղբարք , ամենքս ալ ծառայելու ենք , մէկս

ի հանգիստ՝ մէկս ի հանդէս կոչումն չունինք , հաւասար եմք ի պարտս հովուութեան , բայց մենք չենք որ իրարու օրինակ պիտի լինիմք , մտնաւանդ ծոյլ եւ փախստեայ պարտազանցները : առաքելութեան տիպար հեղինակը Տէրն մեր Յիսուս ֆրիտոս է , որ ցո՛րչափ կենդանի էր , շարունակ կ'ըսէր . — դեռ ժամանակ ունիմ գործելու . երկոտասան ժամ է օրը , ցերեկին գործելու եմ , գիշեր երբոր գայ ու չ'կրնամ գործել , այն ատեն գործէ կը դադարիմ — . եւ երբ խաչի վրայ հոգին աւանդեց , յայնժամ ըսաւ . «Ամենայն ինչ կ'ստատեալ է» . Յովհ . ԺԹ . 30 : Ոմանք ալ հօտէն իրենց բացակայ լինելուն պատճառ կը բերեն չքաւորութիւն . ընտանիք սպրեցնելու կամ պարտքի նեղութենէ ազատուելու պատճառանքներով կը թողուն իրենց սեպհական հօտը եւ աստանդական կը շրջին , պաշտօն կը փնտոեն , կարծես տեսակ մը փերեզակներ են՝ որ ի խնդիր դրամոյ քաղաքէ քաղաք եւ գիւղէ գիւղ կը շրջին : Բայց քահանայ լինելէս յառաջ միթէ ընտանիք եւ հաց ու հագուստ պահանջող պարագայներ չունէի՞նք , ժողովուրդը կամ թեմը՝ յորոյ վերայ ձեռնադրուեցանք , չէի՞նք ճանչեր թէ ի՞նչ իրաւունքներ կրնար տալ ի սնունդ իւր պաշտօնէին . եւ միթէ տարապարտուո՞ւց ուխտեցինք քաղցու , ծարաւով եւ մերկութեամբ ծառայել այս սուրբ կարգին . մեր

պաշտօնին պատրաստած չափաւոր բարեկեցութենէն ինչո՞ւ գոհ չեմք մնար: Մեր անձնական գործոց եւ արուեստին անբեր անպատին մէջ՝ երբեմն ապրուստի անգամ կարօտ իսրայելացիներ էինք, ահա Աստուած մանանայ տուաւ, ժողովրդեան տուրքը, որ թէեւ չ'աւելնար, չ'չատնար, պահել ուղենք կ'արուի, սակայն չ'պակսիր: Ինչո՞ւ այս անպակասելի բարիքը՝ որուն երբեմն կարօտ էինք, այսօր անբաւական կը թուի եւ զգուելով կը փնտռենք սոխն ու խստորն աշխարհական փամանակի՝ որ այնքան կծու էր եւ այս ապրուստի քաղցրութեան քով շատ ոչինչ: Եթէ աշխատիմք Յիսուսի Քրիստոսի այն դաշտին վրայ՝ ուր մշակի ծառայութիւնն ուխտիւք յանձն առինք, նոյն այն դաշտին պտուղէն ալ վայելելու իրաւունքն ունիմք. սեղանոյն ծառայողը՝ նոյն սեղանէն կ'ուտէ. արդարութեան տուածը անմեղօրէն կրնանք ուղել. բայց եթէ ժողովրդեան տուրքը մեր վաստակոց պատճառն ու նպատակը համարիմք, ինչպէս է հասարակ գործաւորաց համար իրենց աշխատութիւնն, յայնժամ վարձուոր կը լինիմք, հոգեւոր հանգամանքով՝ յոռի զօջաքաղ՝ որ Աստուծոյ հոգեւոր պարգեւը իրրեւ նիւթական վաճառք կը շահագործէ: Ժողովուրդը կը վարժուի մեր կատարած սուրբ գործոյն գին եւ սակ որոշել, ինչպէս կ'ընեն այգեգործին եւ հողագոր-

ծին. աւամիկն եւ կրօնքի զգացումն չ'իմացող ամբոխը մեր վրայ կը հայի իբրեւ ի սոսկական գործաւոր, եւ մեր կարգին՝ կարեւոր եղած պատիւն, ակնածութիւնն եւ հնազանդութիւնը կը զլանայ: Ժողովրդեան արդարութեան օրինակ տալու համար՝ մեր ապրուստը ոչ թէ մեր պիտոյից եւ ցանկութեան վրայ՝ այլ մեր հօտին նիւթական բաւականութեան եւ վիճակին վրայ չափելու ենք: Այն քահանայն եւ հովիւն՝ որ ժողովրդեան սէրն եւ վստահութիւնը շահեցաւ՝ ամէն բան կ'ունենայ, կարօտութիւն ընաւ չ'տեսներ. եկամուտներն յապահովի կը լինին, երբ հիմնեալ են իւր սեպհական հօտին նկատմամբ ունեցած հայրական սիրոյն եւ խնամստ գթութեան վրայ: Բնական ծնողք՝ որ պարկեշտ են եւ հայրական սիրտ ունին իրենց զաւակաց վրայ, կարօտութեան եւ չքաւորութեան դառնութիւնը առաջ իրենք կը կրեն, սակայն կ'աշխատին, կը համբերեն, կը միսթարեն իրենց կարօտեալ զաւակներն, եւ ոչ թէ զիրենք յանդորր հանելու համար կը թողուն երեսի վրայ եւ կը փախչին:

Կարգապահութեան մասին ընդհանուր եղած զանցառութիւնը շատ տխրութեամբ եւ կարի դառնութեամբ սրտի կը տեսնեմ, եղբարք, որ ծաւալած է ամէն կողմ. հոգեւոր պաշտօնին գերազանցութենէն, ժողովրդեան

կարօտութենէն, հօր կամ հովուի հանգամանքի ազնուութենէ շարժող սրտեր շատ նուազած են մեր մէջ: Հոգեւոր պաշտօնեայքս դաս առ դաս առաւելութեամբ իրարու վրայ եւ իրարու մէջ հրամանի եւ հնազանդութեան կանոններն պահպանելու տեղ՝ անկարգութեան, անհնազանդութեան տգեղ օրինակը կուտանք ժողովրդեան չ'հնազանդելով մեծին եւ չ'գթալով փոքրին, չ'յարգելով կախումն եւ յարաբերութիւն, եւ մանաւանդ թէ ջախջախելով ամէն պարկեշտ կապակցութիւն: Այո՛, ժողովուրդը մեր վրայ կարգապահութիւն չ'տեսնելովն է որ անկարգ եղած է, մեր իրարու չ'հնազանդելնուս համար է որ նա ալ առանց բացառութեան ոչ մէկ կարգաւորի կը հնազանդի: մեր զիրար չարադատ խճրճանօք բամբասելնուս համար է՝ որ մեծարանք եւ նկատումն կը զլանայ մեզ: մեր վրայ շահասիրութեան ծարաւ տեսնելուն համար է որ կարեւոր պիտոյից յատուկ նուէրն եւ ողորմութիւնը կը խնայէ: Մեք՝ որ ազն լինելով՝ հոգիները դարչահոտութենէ պիտի պահէինք, ուժ եւ համ կորուսեր եմք: Ահա այս է յաջողութեւ եւ յաղթութիւն սատանայի:

Եպիսկոպոսական եւ քահանայական սուրբ իշխանութեան մէջ մեծ շնորհք եւ մեծ զօրութիւն կայ ժողովուրդն ազնուացնելու: բայց որովհետեւ ամենաչարն սատանայ նպատակ

ունի հոգիներ կորուսանելու համար ամենէն մեծ որոգայթը գործածելու, իւր տրամադրութեանց գործիք կ'առնու այս սուրբ կարգին պաշտօնեայնեան, կը շնչէ անոնց սրտին սեւ հոգի անհնազանդութեան եւ պարտազանցութեան, որպէս զի այն որ բժիշկ լինելով՝ հիւանդութիւններ պիտի բժշկէր, առաւել միջոց մը դառնայ համաճարակ ախտից տարածման:

Ասոր համար է որ Աստուածաշունչ Սուրբ Գիրք կ'ըսեն թէ երբ Աստուած ազգ մը սուկալի պատժով զարնել ուզէ, անոր վրայ անկարգ եւ անուխտապահ հովիւներ կը զրկէ: Այսպէս պատժուեցաւ Երուսաղէմ՝ իւր չափը լցած անօրէնութեանց համար. — Գեղ, ըսաւ Աստուած, Երուսաղէմ՝, այնպիսի հովիւներ պիտի տամ, որ բարւոյն չար՝ եւ չարին բարի ըսեն, անկեալը չ'կանգնեն, կ'թոտեալը չ'հաստատեն, եւ իրենց բռնած չար ճանապարհին մէջ անխափան յառաջ երթան —: Այս է Աստուծոյ հարուածոց սաստիկ տեսակը: Երբ տակաւին քիչ է բարկութիւնը, թագաւոր թագաւորի՝ ժողովուրդ ժողովրդեան դէմ կը հանէ, եղանակաց բարեխառնութիւնը խանգարելով՝ երաշտութիւն կը զրկէ, համատարած սով, սրածութիւն եւ ժանտամահ կ'արձակէ, բայց երբ բարկութեան չափն անցնի եւ համբերութեան ամանը լեցուի, եւ սղառելով ա-

մէն հարուած՝ ահռելի սրտմտութեամբ գոչէ .
 — այլ եւս ինչ պատիժ տամ այս ժողովրդեան .
 « Զի՞ եւս յաւելուցուի վերս յսևօրհեկութիւնս » .
 Եսայ . Ա . 5 . Ի բարկութենէ իւրմէ կը հանէ
 անկարգապահ , ուխտագանց եւ անհաւատա-
 րիմ պաշտօնեայներ , վարուք եւ բարուք զեղ-
 ծեալ եւ ապականեալ հովիւներ :



Յ Ա Ն Կ

	Երես
Կոչումն Եկեղեցականի	1
Վսեմութիւն Կարգին	24
Համեսութիւն Քահանայի	40
Հեզութիւն Քահանայի	55
Կենցաղավարութիւն	71
Ուսումնասիրութիւն	95
Ժողովրդասիրութիւն	107
Նախանձայուզութիւն	124
Աւխարհուրացութիւն	160
Կարգապահութիւն	197

Spec 504

1111

1111

11111111111111111111

1111

11111111111111111111

1111

11111111111111111111

1111

11111111111111111111

1111

11111111111111111111

1111

11111111111111111111

1111

11111111111111111111

1111

11111111111111111111

1111

11111111111111111111

1111

11111111111111111111

« Ազգային գրադարան »



NL0108795

